



Հեղինակ
ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ



9121
Տպարան «ՊՈՅԱԿԱՆ»
ՊՈՂՋԵԼԸ

ՄԵՇ ՈՉԻՐԵ

Հեղինակ
ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ



ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԶԻՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ
Ե Ի
ԹԱԼԷԱԴ ՓԱՇԱ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ
ԲԽԱԳԻԲԱՆԵՐՈՒ ԱՄՈՐԱԳՐՈՒթԵԱՄՔ Եւ
Բազմաթիւ Պատկերներով



1921

ՏՊԱՐՈՒՆ «ՊԱՀԱԿԱՆ»
ՊՈՍԹԸՆ

Մ ՈՒ Տ Ք

ԽՂՃԻ ԶԱՅՆ ՄԸ

9 8 8 0 0

9 8 8 0 0 4 6 Pd

Շատ բան պակսեցաւ հայկական մարտիրոսագրութեան : Պակսեցաւ նախ զոհերուն ձայնը, որով հետեւ անոնք կոտորուեցան անանկ ճղնաժամային պահու մը միջոցին ուր գրեթէ ամէն քաղաքակիրթ ժողովուրդ՝ Գերման ընչափազցութեան յարուցած զարհուրելի փոթորիկէն իր սեփական գլուխը աղատելու կը նայէր, եւ հեւ ի հեւ կռուին ընթացքին սրմէ կախուած էր իր գոյութիւնը, միջոց ու տրամադրութիւն չունէր ուրիշներով հետաքրքրուելու : Զոհերը ոչ իսկ իրենց ձայնը կրցան հասցնել քաղաքակիրթ մարդկութեան, որովհետեւ ինկան հեռաւոր անյայտ անկիւններու եւ անմարդի անպատճերու մէջ, եւ իրենց հոգեվարքի հոնդիւններուն, իրենց անհնարին չարչարանքին հազիւ քանի մը մարմրուն արձագանգներն են զորս Լորտ Պրայսի պաշտելի վեհանձնութիւնը յաջողեցաւ հրապարակել(1) :

Բայց հայկական մարտիրոսագրութեան պակսեցաւ մանաւանդ խղճի ձայն մը, զութի՝ կարեկցութեան, ընդվզումի աղաղակ մը այն միլիոնաւոր ժողովուրդէն որուն վրայ կը ծանրանայ այս ահաւոր եղեռնին բովանդակ պատասխանատուութիւնը : Հինգ տարի՝ — այն հինգ զարհուրանքի տարիները, — եւ այդ հինգ տարուան ընթացքին ոչ մէկ թուրք երրեք բողոքի ձայն մը բարձրացուց այդ հրէշային ոճիրներուն գէմ որոնք ընդհանուր թուրք ժողովուրդին անունով կը գործուէին Օսմանեան

(1) Le traitement des Arme'niens dans l'empire ottoman (1915-16). Par le Vicomte Bryce. (Extrait du Livre Bleu Gouvernement Britannique). Laval, Imp. Moderne, G. Kavanagh & Cie (1916). in-8.

կայսրութիւն կոչուած գեհենին մէջ : Բնդհակառակը , տեսակ մը sadique հրճուանքի յանձնուած էին բոլորն ալ , երբ ամբողջ ժողովուրդ մը կը մորթըւէր պատմութեան անծանօթ բարբարոսութեամբ մը :

Թերեւս բոլորն ալ համամիտ չէին այդ ոճիրներուն , բայց յաղթանակին վստահութիւնը զիրենք դինովցուցած էր Ռուսական մեծ պարտութենէն ետք , եւ այդ զինովութեան մէջ այլեւս հայկական սպանդը կ'արդարանար իրենց աչքին , դափնիի ոստ մը աւելի կը դառնար այն յաղթականի պսակին վրայ զոր արդէն խսկ իրենց զլխուն շուրջը բոլորուած կ'ենթագրէին :

Այդպէս կ'ըլլար նաեւ Գերման ժողովուրդին մէջ՝ Պէլճիպայի եւ Հիւսիսային Ֆրանսայի աւերումներուն համար : Գերմաններուն՝ ինչպէս Թուրքերուն մօտ՝ յաղթանակին ապահովութիւնն էր որ դործուած ահաւոր բարբարոսութեանց հանդէպ խղճի ամէն ձայն խեղղեց , եւ այդ երկու ժողովուրդներուն դործել տուաւ միւս ոճիրը , լուսթեան ոճիրը , որ այլեւս համամտութիւն մըն էր , եւ կը նուիրագործէր իրենց անունով դործուած բոլոր եղեռնագործութիւնները :

Ներկայ հրատարակութեամբ՝ այդ խղճի ձայնն է որ կը բերեմ հայկական մարտիրոսադրութեան : Իմ միջոցաւ՝ Թուրք մըն է որ պիտի խօսի , Թուրք մը որ Հայ ժողովուրդին ընդհանուր կոտորածին համար մասնաւորապէս հաստատուած պաշտօնատան մը մէջ կարեւոր պաշտօն մը վարած է երկար ժամանակ , եւ որուն ձեռքէն անցած են սպանդի բոլոր պաշտօնական հրամանները եւ այդ հրամաններուն գործադրութեան տեղեկագիրները :

Այդ թուրքը՝ Հալէպի գաղթականներու Տեսչութեան նախորդ գլխաւոր-քարտուղար ՆախմՊէյն է :

Զինքը տեսեր էի 1916-ի սկիզբները, Եփրատի սահմանակից անապատներէն մէկուն՝ Մէսքէնէի մէջ, այն զարհուրելի օրերուն երր Տէր Զօրի հսկայ ջարդին պատրաստութիւնները կ'ըլլային։ Պաղտատի գիծին վրայ մնացած հայ զաղթականները կոտորելու որոշումը տրուած էր արդէն։ Զէքի Պէյ Տէր Զօրի կառավարիչը, անհամբեր հեռագիրներ կ'ուղղէր Հալէպ, պահանջելով թէ՛ այդ քաղքին, թէ՛ չըջակայ աւանններուն ու գիւղերուն, եւ թէ ճամբաններուն վրայ մնացած բոլոր Հայերը, որպէս զի ժամ առաջ գերազոյն հարուածը տայ։

Հալէպի գաղթականաց Տեսչութիւնը որ տարագրութեան բոլոր զարհուրանքին գլխաւոր կազմակերպիչը եղաւ, անսնելով որ հակառակ տրուած հրամաններուն Մէսքէնէի մէջ եւ ամբողջ Եփրատի գիծին վրայ տակաւին ահազին թուով Հայ զաղթականներ կը մնան, իր գլխաւոր-քարտուղարը, Նախմ Պէյը կը զրկէր որպէս զի շուտով պարպէս կայքը։

Բայց Նախմ Պէյ այդ գործին մարդը չէր, որպէս ետեւ գէշ մարդ չէր։ Հազիւ մէկ քանի ձեւական առաքումներ (սէվֆիյար) ըրաւ գէպի Տէր Զօր, եւ շատ շանցած՝ իրմէ ալ յուսախար՝ զինքւ ետ կանչեցին։ Պաշտօնանկ եղաւ նաեւ Մէսքէնէի Միւտիրը(2), Հիւսէին Էֆէնտին, եւ միջոց մը

(2) Անապատին երկայնքը հաստատուած խրահանչիւր գաղթականի կայք իր մասնաւոր տեսաւչը (Միւտիր) ունէր, որուն

գաղթականները բոլորովին անտէր մնացին այդ անապատին մէջ, մինչեւ որ Հալէպի գաղթականաց Տեսչութիւնը այն կողմերը զրկեց Հաղպը Պէյ անունը կրող գաղանը որ քիչ ատենուան մէջ Եփատի բովանդակ զիծը մաքրեց մինչեւ Տէր Զօր :

Մարտին տարուելու համար Ատանայէն հսկողութեամբ հանուած ու փախած ըլլալով, ստիպուած էի ինքինքս ծածկել այդ անապատին մէջ ուր ինկեր էի վերջապէս : Այս պատճառաւ, երբէք չէի ուզած Նախմ Պէյի մօտենալ, հակա ակ այն բոլոր բարի վկայութիւններուն զորս կուտային իւ մասին : Երբ Մէսքէնէի Միւտիրը պաշտօնանկ հղաւ, տիրող շփոթութենէն օգտուելով փախայ Հալէպ, եւ ինձմէ ետք փախան նաեւ տասը Գօնիացի եւ Ատանացի ընտանիքներ : Ասոնց փախուստի ճամրան Նախմ Պէյ հարթած էր : Եւ երբ Հալէպի մէջ նորէն ձերբակալունցանք կեզծ անուններով, կառավարութիւնը ի զուր ճգնեցաւ հաստատելու թէ իրօք Մէսքէնէին փախստականներ ենք : Մինակ Նախմ Պէյի վկայութիւնը կրնար վճռական դեր մը խաղալ այդ առթիւ, բայց Նախմ Պէյ ո՛չ միայն մեզ չմատնեց, այլ նոյն իսկ իր լուսութեան փոխարէն բան մըն ալ չ'պահանջեց, մինչդեռ կրնար ուզածը առնել մասնաւորաբար այդ ընտանիքներէն որոնք հարուստ էին, եւ որոնք երկրորդ անգամ մը անապատ զրկուելով անխուսափելի մահուան մը դատապարտուած պիտի ըլլային :

Անկէ ասդին՝ անցնող երկուքուկէս տարիներու ընթացքին՝ հալածական ինչպէս որ մնացինք եր-

հրամանին ենթակայ էին ժամատարմբին եւ ուրիշ ստորադաս պատօնեաներ :

բեմն Հալէպի, երբեմն Դամասկոսի ու Պէյրութի, բայց մանաւանդ Լիբանանի մէջ, այլեւս բնաւ չտեսայ Նախմ Պէյը, եւ իր անունն անդամ մոռցեր էի երբ Անզլիացիք Հալէպ մտան, իրենց հետ բերելով նաեւ ազատութիւնը: Օգտուելով ատկէ, կ'աշխատէի գոնէ պատմութիւնը փրկել, հարցավորձելով վերապրողներէն անոնք որոնք տակաւին կրնային յիշել այն հինգ տարիներուն անպատում զարհուրանքն ու սոսկումները: Հազարաւոր կիներ, աղջիկներ, մարդիկ, այդպէս եկան մօսս, խօսեցան ու գրեցին: Բոլորն ալ իրենց պատմութիւնը ունէին, եւ ոչ մէկուն քաշած չարչարանքը ուրիշի մը կրածին կը նմանէր: Շատ անդամ կը խորհէի ու իւրաքանչիւրին համար առանձին հատոր մը գրել պէտք պիտի ըլլար, այդ ահաւոր զարհուրանքը գոնէ ընդհանուր գիծերու մէջ ամփոփելու համար: Եւ աւելի քան հարիւր հազար էին անոնք որոնք հատոր մը բան ունէին պատմելիք: Եւ տակաւին այս հսկայ գործին պիտի պակսէր պատմութիւնը անոնց որոնք ինկեր էին՝ հետերնին տանելով աւելի քան մէկ միլիոն հատորներու կորուստ մը. . .

Ահա այդ օրերուն Աստանացի բարեկամներ յանկարծ Նախմ Պէյի անունը միտքս ձգեցին, եւ խոստացան միջնորդելով զինքը իմ քովս բերել: Բոլորն ալ իրմէ բարիք տեսած էին, եւ կը յուսային որ թերեւս կարենայի զինքը խոստովանցնել:

Մեծ խանդավառութեամբ ընդունեցի այս առաջարկը: Նկատի առնելով այն երկար պաշտօնապարութիւնը զոր Նախմ Պէյ ունեցած էր Հալէպի գաղթականաց Տեսչութեան մէջ, պէտք էր շատ բան, նոյն իսկ ամէն բան գիտնար: Կը կարծէի որ թերեւս դրամական ակնկալութիւն մը պիտի կըր-

նայ զինքը խոստովանութեանց մղել, եւ այս մասին խօսեցայ Հալէպի Ազդ. Միութեան, որ զիս արտօնեց ամէն զնով ձեռք բերելու ինչ որ կրնար նոր լոյս մը սփոնլ հայկական ջարգերու մասին։ Բայց նոյն իսկ առաջին տեսակցութիւնս Նախմ Պէյի հետ, զիս համոզեց որ շատ սիալ ենթադրութիւն մըն եմ ըրեր։ Նախմ Պէյ դրամ չուզեց, հակառակ անոր որ նիւթապէս շատ փայլուն վիճակ մը չունէր։

— Թուրքերուն մեկնումը Հալէպէն՝ ոճրագործներու փախուստին պէս բան մը եղաւ, ըստ ինծի։ Ես, խղճով հանդիսաւ ըլլալուս, չուզեցի այդ ոճրագործներուն խառնուիլ ու մնացի։

Ուրախ էր որ Հայերը զոնէ զինքը թշնամի չէին նկատեր։

Դրամի ակնկալութիւնը չունենալուն, դժուար եղաւ զինքը համոզել։ Թուրքը ողջ էր իր մէջ, եւ կը վախնար որ պարտութեան հետեւելիք բոլոր պատուհաններուն մէջ որոնցմով իր ցեղը պիտի քաւէր հերուան ոճիրները, հարուած մըն ալ ինք տուած կ'ըլլայ իր խոստովանութիւններով։ Շատ ճիգ պէտք եղաւ ինծի։ Բայց ամէնէն աւելի իր վրայ ազդեցին պատմութիւնները այն կիններուն որոնք տասնեակներով կուզային սենեակս՝ իրենց քաշած ցաւերուն ու սոսկումներուն վերյիշումը արձանագրել տալու, եւ զորս իրեն կը հազորդէի յաջորդարար։

Շարաթներ տեւեց իր ամրողջական խոստովանութիւնը։ Միշտ կտոր կտոր գրեց ու բերաւ, որովհետեւ միշտ գրաւուած մնաց այն սարսափէն թէ իր ցեղին ընդհանուր շահուն պիտի վնասեն այդ թուղթերը զորս ինծի կը յանձնէր դրեթէ մէ-

կիկ մէկիկ, ամէն անդամուն երդում ընելով որ այլեւս վերջինն է տուածը, եւ ամէն անդամուն նոր ու միշտ աւելի տաժանագին ճիզերու դատապարտելով զիս։ Տանջանք մը կը դառնար զինքը համոզելու այդ աշխատութիւնը, տանջանք մը զոր, — կը հասկցուի անշուշտ, — սիրով կը տանէի։

Ահա Նախմ Պէյի այդ յիշողութիւններն են զորս հրատարակութեան կը յանձնեմ այսօր։ Խորապէս համոզուած եմ որ Նախմ Պէյի այդ խզճի ձայնը երբէք չպիտի պոռթկար, եթէ Թուրքիա յաղթական ելած ըլլար պատերազմէն։ Հակառակ անոր որ լաւ մարդ էր, ինք ալ տակաւ պիտի անբարոյանանար յաղթանակին տուած բարբարիկ զինովութեան մէջ։ Եւ Թուրք ցեղին ընդհանուր ցնծութեան ինք ալ իր ձայնը պիտի տանէր, առանց երբեք մտքէն իսկ անցնելու թէ մէկ միլիոնէ աւելի այն տարարախտ զահերուն վրէժի արդար, գրեթէ աստուածային իրաւունքը կը մեռնի այդ յաղթութեան ազաղակներուն մէջ։ Անշուշտ շատ բան ալ ծածկեց, չտուաւ ինչ որ կրնար տալ։ Ինչ որ ալ ըլլայ սակայն, ազգովին միշտ երախտապարտ պիտի մնանք իրեն որ զոնէ այդքանը ըրաւ։

Անկախարար այդ անձնական յիշողութիւններէն, — ինչ որ անհունապէս աւելի կարեւոր պիտի դառնայ պատմութեան համար, — Նախմ Պէյ մեզի յանձնեց շատ մը պաշտօնական տօքիւմաններ, — Նախարարական հեռագիրներ, կուսակալներու հրամանագրեր, իթիհատի Քօմիթէին կողմէ զրկուած պաշտօնագրեր, — որոնցմով աշխատեցան հուրի եւ արիւնի յորձանքի մը մէջ՝ ընդհանուր բնաշնջումով մը խեղղել, անհետացնել հայ ցեղին անունով զոյսութիւն առած քաղաքական ինդիր մը որ

նուիրականացած էր դարեր տեսող անօրինակ մարտիրոսութեամբ մը :

Ժէօն-Թիւրք կառավարութիւնը հայկական ջարդերուն վերաբերող թուղթերը անհետացուցած ըլլալով, պաշտօնական փաստերը կը պակսէին մեզի : Այս պական էր զոր լրացուց Նախմ Պէյ, յանձնելով այդ տօքիւմանները որոնք իր ձեռքէն անցերէին հալէպի Գաղթականաց Տեսչութեան մէջ պաշտօնավարած ատենը, եւ զորս մասամբ պահեր էր, թերեւս ապագայ պատասխանատուութենէ մը վախնալով : Այդ տօքիւմաններուն մէկ մասը իր յիշողութեանց ընթացքին արտագրած է, եւ անոնցմէ ամէնէն կարեւորներուն բնագիրները լուսանկարուած են ներկայ աշխատութեան մէջ :

Կարելի չէ առանց սարսուալու կարդալ գաղանային չնականութեամբ մը դրուած այդ հրամանագիրները, որոնք պատմութեան մէջ իրենց նմանը չունին ու չպիտի ունենան, որովհետեւ թուրքերն իսկ դժուար թէ երկրորդ անգամ մըն ալ կարենան հասնիլ բարարոսութեան այն աստիճանին որով կատարեցին այս անգամուան ջարդերը, եւ որոնք — ասիկա պէտք է մաղթենք մարդկութեան պատուին ու խղճմտանքին համար, — երանիթէ իրենց «կարապի երգ»ը ըլլային :

Այդ բարբարոսութիւնը կրնայ զարհուրանքի ցնցումը տալ նոյն իսկ իրենց նախահայրերուն, որոնք ապահովար պղտիկ բարբարոսներ չեն եղած, զրեթէ մարդկութիւն մը ջարդած են հինգվեց դարու ընթացքին :

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

Ա Ր Ա Զ Ի Ն Գ Լ Ո Ւ Խ

ՆԱԻՄ ՊԵՅԻ
ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆԵՐԸ

Ա. — ԶԱՐԴԱՐԱՐՆԵՐԸ

1800 1000

Plataformas

survivencia

Նախմ Պէյի այս յիշողութիւնները կարելի չեն հրատարակութեան յանձնել առանց մեկնութեան։ Հատուածներ կան որոնց պէտք է ընկերացնել անհրաժեշտ բացատրութիւններ, որովհետեւ՝ դէպքերն ու անձերը որոնց կ'ակնարկեն, ընդհանրապէս անծանօթ են Եւրոպայի։ Լորտ Պրայսի եւ Տոքթ. Լէրսիուսի հրատարակութիւնները(3), որոնք լաւագոյններն են Հայկական ջարդերու մասին Եւրոպա լոյս տեսած դործերուն մէջ, կը Հասնին մինչեւ 1916 թուականը։ Բայց ամենէն զարհուրելի եղեռնազործութիւնները եւ մեծազոյն ջարդերը կատարուեցան 1916-ին եւ անկէ ետք, այն հեռաւոր անապատներուն մէջ ուր տարին թիմեցին իր չէնքերէն եւ օճախներէն այնքան բրտօրէն կորզուած եւ այնքան ալ վայրենութեամբ տարագրուած հայ ժողովուրդը։


Եւ այս զարհուրանքը երբէք դուլ ու դադար չառաւ. ընդհակառակը՝ Գերմանիոյ կողմէ ծանուցուած բոլոր յաղթանակի լուրերուն հետ որոնք Թուրքերուն անպատիժ մնալու ապահովութիւնը կ'աւելցնէին, աւելի վայրենի, աւելի անգութ ու հրէշային կերպով մը կը վերյանէր շարունակ։ Հալէպի անկումէն երկու շարաթ առաջ տակաւին Հայկական հալածանքի խնդիր կար այդ քաղքին մէջ, եւ Բ. Զօրարանակի հրամանատար Նիհատ փաշա, երբ իր սպայակոյտին հետ Ատանա փախաւ, իրեն հետ տարաւ նաեւ շատ մը հայ բանատարկեալներ, Հա-

(3) Le Raport secret du Dr. Yohannes Lepsius sur les massacres d'Armenie. Avec une pre'face; par Rene' Pinon. Pyris, Payot & C-ie, 1919, in-8.


լէպ մնացած իր արրանեակներուն ձգելով տակաւին ձերբակալուելիքներու խոշոր ցուցակ մը : Բարեբախտաբար Անդլիացիք շուտով հասան, եւ Գերմաններէն ետք որոնք փախեր էին Լիման Ֆօն Սանտէրս փաշայի հետ, Թուրքերն ալ փախան ճշմարիս խուճապի մը մէջ :

Հինգ տարի շարունակ այդ զարհուրանքին մէջ ապրած, եւ բացի անձնապէս տեսածներէս ու լսածներէս՝ Անդլիացւոց Հալէպ մտնելէն ետք, վերապրող ժողովուրդին բոլոր յիշելու կարող կիներուն, աղջիկներուն ու մարդոց իրենց պատմութիւնները գրել տուած ըլլալով, ինծի համար շատ դիւրին էր անցուշտ Նախմ Պէյի այս յիշողութեանց հարազատութիւնը ստուգէկի : Այդ յիշողութիւնները ո'չ միայն ճիշտ ու անճիշտ կը պատշաճին իրականութեան, այլ նոյն իսկ շատ դէպքերու եւ շատ ալ մարդոց վրայէն կ'անցնին առանց յիշատակութեան, այն վարանքին եւ բնդհատումներուն պատճառաւ որոնցմով Նախմ Պէյ գրեց այս ամէնը :

Երեք մեծ ջարդեր մանաւանդ կատարուեցան 1916էն ասդին՝ երր արդէն իսկ հայկական գաւառներու ժողովուրդը անապատները քշուեր էր եւ անոր միացեր էին նաև Պոլսոյ շրջանակներէն, Անատոլի երկաթուղիի գիծին երկայնքէն ու Կիլիկիայէն տարադրուած Հայերը : Այս վերջինները ջարդ ու կողոպուտ տեսած չէին ճամրուն ընթացքին, եւ մեծ մասամբ յաջողեր էին շատ ճերմակեղէն ու անհրաժեշտ կարասիներ, մանաւանդ վրան առնել միասին : Էրիկ մարդիկ կիներէն չէին անջատուած, իրենց ընտանիքին հետ էին, ինչպէս նաև պղտիկները : Իսկ հայկական վեց գաւառներէն եւ Սիւ ծովու ափերու քաղաքներէն անապատ հասեր էին միայն կիներ,



Պ. ԱՐՄԵՆՈՎ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ



Պ. Օննիկ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ

աղջիկներ, եւ հազիւ եօթնամեայ մանչեր, որովհետեւ եօթը տարեկանէն վեր ամէն այր անխտիր բապաննուած էր(4) : Նոյն իսկ այս կիները ամբողջ չին հասած : Մեծ մաս մը ինկեր էր ճամբաններուն վրայ, չարչարանքներու, հիւանդութեան, անօթութեան, բայց մանաւանդ ծարաւին պատճառաւ, որովհետեւ դիտմամբ զանոնք բերեր էին անջրդի ճամբաններէ որոնց վրայ իսկ իսեղմ կիները ճահճճրու մօրացած ցեխն իսկ, որուն խառնուած էր իրենց այրերուն արիւնը, չնորհ մը կը նկատէին : Սովորաբար իրենց մէզը կը խմէին : Խսկ առ հասարակ՝ ճամբուն վրայ աւելի քան տասը կայքի մէջ գեղեցիկները շարունակ յափշտակուած, աճուրդի հանուած, ծախուած, կամ իրենց պատիւը պահել ուղելուն համար սպաննուած ըլլալով, այն խոչոր կարաւանները տասանորդուեր էին մինչեւ անսպատհասնելինին : Շատեր ալ ինքզինքնին լեռներէ վար կամ ջուրի եւ հորերու մէջ նետելով անձնասպան եղած էին :

Այսպէս՝ ընդհանուր հայ ժողովուրդը անապատ իջած էր արդէն երբ յայտնուեցաւ անոնց նըկատմամբ կառավարութեան սնուցած բուն մտադրութիւնը : Այլեւս ոյժէ ինկած, նոյն իսկ իրենց մնացած կեանքի շուրբին բեռը անզամ տանելու անկարող, աղքատացած, թշուառացած, զուլումին ու զարհուրանքին, բոլոր կորուստներուն, բոլոր հիւանդութեանց եւ արհաւիրքներուն մէջ խելայել դարձած ժողովուրդ մըն էր ատիկա, որ անխուսա-

(4) Միայն բանի մը այրեր, մասնաւորաբար Աերաստիային, յաջողեր էին ազատիլ՝ կանացի տարազով ծպտուած ըլլալուն :

վելի կերպով մահուան դատապարտուած էր արդէն այդ տարամերժ անապատներուն մէջ։ Տակաւին տարիներ պիտի տեսէր երկունքը՝ որմէ կախուած էր աշխարհի եւ այդ թշուառներուն ալ բախտը։ Պիտի կրնային տոկալ այդ տարիներու տաժանքին, երբ հիւանդութիւններն ու սովը իրենց մէջ էին արգէն։

Բայց նոյն իսկ այդ չարչարանքի կեանքը չառտեսաւ կառավարութիւնը, եւ այն անապատներուն մէջ կազմակերպեց երեք սոսկալի ջարդեր, առաջինը՝ Բէս-Խւլ-Այնի մէջ որուն զոհուեցան մօտաւորապէս 70,000 հոգի, երկրորդը՝ Ինթիլլիի մէջ ուր համախմբուած էին 50,000 հոգի և մեծ մասամբ կ'աշխատէին Պաղտատի Լրկութուղիի ճամբուն թիւնէլին պեղման։ Իսկ երրորդը, որ ամէնէն զարհուրելին եղաւ, Տէր Զօրի մէջ, ուր Զէքի Պէտ 200,000 իմու հայ սպաննեց։

Այս թիւերը սոսկ ջարդերու միջոցին ինկած զոհերը ցոյց կուտան։ Եթէ այդ երեք տեղերուն մասնաւորաբար Բէս-Խւլ-Այնի եւ Տէր Զօրի մէջ, մասնակի սպաննութեանց, թշուառութեան, հիւանդութեան եւ անօթութեան զոհերն ալ հաշուենք, անապատներուն մէջ մեռած կամ սպաննուած Հայերուն թիւը մէկ միլիոնը կ'անցնի։ Մի՛ միայն թիւֆիւին զոհուեցան 150,000 հոգի իսլահիէի մէջ 60,000 կատամայի եւ Ազազի մէջ, մօտաւորապէս 80,000 Պապի մէջ, աւելի քան 100,000 հոգի Մէսքէնէի մէջ(5), առանց հաշուելու Հալէպի, Եփրատի երկայնքը գտնուող միւս կայքերուն եւ Բէս-Խւլ-

(5) Այս թիւերը այդ մեռելները քազելու համար յատկապէս կարգուած մեռելաբաղներու կողմէ հաղորդուած են։

Այնի ու Տէր Զօրի մէջ մեռածները : Իմ Մէսքէնէ զտնուած տանս օրական մահերու միջին թիւը 300-500 էր : Պապի մէջ՝ միակ որ մը հազար հարիւր տասնը մէկ հոգի ինկեր էին : Եւ այս դժակները անթաղ կը մնային , զը հոռէին , կ'ոբղնոտէին , այնքա՞ն որ զանոնք յօշոտելու համար շրջակայ գիւղերէն իջնող շուները Աստուծոյ մէկ բարիքը կը նըկատուէին այլեւս :

Նախմ Պէյի յիշողութիւնները կը սկսին Ռէսիւլ-Այնի ջարդին նախապատրաստութեան օրերէն : Ռէս-իւլ-Այն՝ Միջազետքի երբեմնի կայսրութեան աւերակներուն մէջ հաստատուած Զէչէններու պլղտիկ կայք մըն է , հազիւ 50-ի մօտ տուներով : Նախապէս՝ Զօրի կառավարութեան ենթակայ աննշան վայրերէն մէկն էր , բայց Պաղտատի երկաթուղիին գիծին վրայ գտնուելուն՝ յանկարծ մեծ կարեւորութիւն ստացաւ , եւ գայմաքամը որ առաջ մօտք գտնուող Զէչէններու Սէֆա գիւղը կը նատէր , հոն փոխադրուեցաւ : Նախմ Պէյի յիշատակած ժամանակը գայմաքամն էր Եուսուփ Զիյա Պէյ , որ չկըրցաւ գործադրել իրեն տրուած ջարդի հրամանները եւ պաշտօնանկ եղաւ :

Այլեւս իօսքը կուտամ Նախմ Պէյի .—

* * *

«Հայոց եղերական տարագրութեան եւ սպանութեան խնդիրը որ Թուրք անունը մարդկութեան յախտենական անձեռին արժանի կը դարձնէ , անանկ կը կարծեմ քէ համաշխարհային պատմութեան մինչեւ այսօր արձանագրած զարդութելի դէպքերէն ոչ մէկուն կը նմանի : Թուրքիոյ ընդարձակ հողամասին ո՛ր անկիւնն ալ որոնուի , ո՛ր

ամենամուր խորշն ալ խուզարկուի, ամենաանգուր կերպով խողխողուած հազարաւոր Հայու դիակներ եւ կմախքներ պիտի գտնուին :

«Ես տակաւին գաղքականներու առաքման գործով չէի զբաղեր, Ռէս-Խլ-Այն՝ Ռէժիի քարտուղար էի : Գիւղին դէմը, գետին եզերքը քափուած հարիւրաւոր կիմերէ ու մանուկներէ բաղկացեալ քշուառներու կարաւան մը տեսայ : Ասոնք ամէն օր, առաւոտուն, գիւղ գալով կը մուրային : Ումանք ալ ջուր կը կրէին եւ կը ջանային ապրիլ այն պատառ մը հացով զոր կը յաջողէին ձեռք բերել :

«Տակաւին ամառ էր : Ժայռերու եւ ծըմակներու մէջ, կամ հողակոյտի մը նեղքերուն խորը կրնային պատսպարուիլ : Բայց երբ ձմեռը վրայ հասաւ, այլեւս շարունակ գիշերուան խոր լուուրեան մէջ կը լսուէին ցուրտէն եւ անօրութենէ հոգի տուողներու հեծեծանքները : Գիւղին Զէչէն ժողովուրդը ասոնք կը լսէր, բայց այդ հոգեվարքի հոնդիւնները ոչ մէկուն խիդնը եւ հոգին կը տանջէին :

«Երբեք չպիտի մոռնամ այն գիշերը : Գայմագամին տունը կը գտնուէի : Փոքորիկ մը դուրսը աւերներ կը գործէր : Տասը վայրկեան անդին՝ այդ փոքորկին զարիուրանքին տակ մնացած քշուառներուն ողբերն ու հեծեծանքները կը լսէինք : Գայմագամը, Եռւսուփ Զիյա Պէյ, շատ պարկեշտ եւ բարեխիդն մարդ մըն էր : Միասին ելանք

«աղա»յի մը տունը գացինք, եւ ուրիշ մէկ ժանի տեղեր ալ դիմելով երկու երեք վրան նարեցինք: 10—15 ժանտարմայի եւ ժողովուրդին գործակցութեամբ այդ վրանները կանգնուեցան, որպէս զի խեղները ժիշ շատ պատսպարուին: Եղերական բան մըն էր անոնց մահը. բայց անհունապէս աւելի հոգեյոյզ տեսարան մը կը դառնար երբ շուներ կը յօշուէին անոնց դիակները:

«Ատոնք՝ Սվազի, Տիարպէֆիրի, Խարբերդի քշուառ հայ գաղքականներ ու մնացորդներն էին: Հինգ վեց նահանգներու մօտաւորապէս մէկ միլիոն բնակչութիւնը տեղահան կ'ըլլար: Մինչեւ որ իրենց ափսրավայրը գային՝ իւրաքանչիւր կարաւանէ հազիւ 100—150 կիններ ու տղաք կը մնայ] Յ, ինչ որ կ'ապացուցանէր քէ անոնք կոտորուելով կը բերուէին»:

Մինչդեռ Նախմ Պէյ Բէս-Խւլ-Այն կը գտնուէր,
տակաւին հոն չէին հասած Պոլսոյ չրջականներէն եւ
կիլլիկիայէն ճամբայ հանուած եւ հարիւր հազար-
ներու հասնող գաղթականները, որոնք քիչ ետքը
այստեղ պիտի լեցուէին մասսամբ երկաթուղիով,
մասսամբ հետիւոն, եւ որոնց ընդհանուր ջարդին
հրամանը չուառվ պիտի հասնէր:

Նախմ Պէյ կը շարունակէ .—

«Հալէպ եկայ: Բախտը անա'կ բերաւ որ
գաղքականաց ընդհանուր տեսչի փոխանոր-
դի տիտղոսով տակաւին Յ—4 օր առաջ հա-
սած Ապտիւզահատ Նուրի Պէյի մօտ պաշ-
տօնի կոչուիմ իբր գլխաւոր — քարտուղար:

«Մինչդեռ Բէս-Խւլ-Այն կը գտնուէի, աչքովս տեսնելով հանդերձ, չէի հասկցած այն ոնիքներուն նպատակը։ Անոնց բնոյթն ու հոգին ետքէն կրցայ ըմբռնել։ Հասած գաղտնի ծածկագիրները բանի՛ կ'արձանագրէի, դող կուզար վրաս։ Մեծ ազգ մը, իր կիներով եւ ճագուկներով, մահուան դատապարտուած էր։

«Արդէն երբ փոխուեցաւ պետական խորհրդոյ այն որոշումը որ տեղահան եղող Հայոց համար բնակավայր կը սահմանէր Հալէպի Մաարա, Պապ եւ ուրիշ գաւառակները, եւ «Հայոց բնակավայրը Խապուր գետին (Տէր Զօրի մօս) շրջանակն է»ի իմաստով հրահանգներ տրուեցան, սկսայ ըմբռնել թէ խնդիրը պարզ տուամ մը չէ, աւելի զարհուրագին բան մը պիտի դառնայ։»

Նախմ Պէյի այս վերջին պարբերութիւնը ըմբռունելու համար անհրաժեշտ է գիտնալ որ Պոլսոյ շըրջականներու, Անատոլիի երկաթուղիի գիծին եւ Կիլիկիցիններու ստուար բազմութիւնը նախապէս յաջողեր էր տեղաւորուիլ Հալէպի եւ նոյն վիլայէթին ենթակայ գիւղաքաղաքներու, ինչպէս Ազաղի, Քիլիսի, Պապի, Մաարայի, Մունպուճի մէջ։ Զեմ գիտեր թէ իրօք պետական Խորհրդոյ կողմէ որոշում մը տրուած էր այս մասին։ Բայց ինչ որ ալ ըլլայ, այդ գաղթականները որոնք ընդհանրապէս խոշոր կաշառքներով յաջողեր էին մնալ վերոյիշեալ տեղերը, շուտով պիտի հանուէին ու դրկուէին վար, մասամբ Բէս-Խւլ-Այն եւ մասամբ Տէր Զօր, Զարդուելու համար։ Իրապէս՝ գաղթականներու համար որոշ աքսորավայր չկար։ Կը քչէին անընդհատ, մէկ

կայքէն միւսը, առանց իսկ դադար տալու։ Կը բաւէր որ քալէին, եւ քալելով՝ հատնէին։

«. . . Օր մը, կը շարունակէ նախմ Պէյ, ներքին գործոց նախարարութիւնը հետեւեալ ծածկագիր հեռագիրը դրկեց —

«Ծանօթ անձնաւորութեանց(6) առաք-
«ման նպատակը հայրենիքին ապագայ բա-
«րօրութեան ապահովութիւնն է. որովհե-
«տեւ ատոնի՛ ուր որ ալ քնակեցուին՝ դար-
«ձեալ ետ չպիտի կենան իրենց անիժապարտ
«զաղափարներէն, պէտք է աշխատիլ որ կա-
«ըրելի եղածին չափ նուազի անոնց թիւր»։

«1915 տարուան նոյեմբերին հասած էր
այս հեռագիրը։ Ուր օր վերջ՝ առանց կու-
սակալին կողմէ մակագրուելու՝ տրուցաւ
Ապտիւլահատ նուրի Պէյի։ Նոյն իրիկունն
իսկ, ժամը 11½ին (Լ. Թ.) գաղրականաց
Տեսուչ էյուպ Պէյ եւ ժանտարմըրիի հրա-
մանատար էմին Պէյ պաշտօնատուն փու-
թացին, Ապտիւլահատ նուրի Պէյի մօտ։
Նուրի Պէյ իսկոյն անոնց հաղորդեց ստա-
ցած հեռագիրը, եւ մօտաւորապէս ժամ մը
տեսնուեցան։ Իրենց խօսակցութեան նիւրը՝
Հայերու քնաջնջման ձեւն էր։ Էյուպ Պէյ՝
յայտնի համարձակ փնացման կողմնակից
էր։ Բայց Ապտիւլահատ նուրի Պէյ որ շատ
խորամանկ մարդ մըն էր, մերժեց այդ գա-

(6) Տեղահանութեան եւ ջարդերու, ինչպէս նաև յարա-
կից գործողութեանց վերաբերող պատօնական բոլոր ծածկա-
գիրներու մէջ ընդհանրապէս այդ «Ծանօթ Անձնաւորութիւն-
ներ» ասուրինը կը գործածուէր Հայերուն համար։

դափարը : Իր կարծիքով , լաւագոյն էր հայ գաղթականները զրկանքի եւ ճմրան սաստկութեան ենթարկել եւ այդպէսով մեղցնել , ինչ որ ապագային՝ անոնց բնական մահուամբ մեռած ըլլալուն թէզը պաշտպանելու եւ զօրացնելու պիտի ծառայէր : 10-15000 հայ գաղթականներ , մէկ կէտի մը վրայ համախմբուելով , անշուշտ շուտով զրկանքի , անօրութեան եւ հիւանդութեան պիտի ենթարկուէին : Յեսոյ յանկարծ , երբ զաննեֆ տեղահան ընէին՝ աւելի առաջ էշելու համար , բնականարար մարդիկը չպիտի կրնային փոխադրութեան միջոց նարել , պիտի ստիպուէին քալել , եւ պիտի իյնային նամքաներուն երկայնքը : Վերջապէս՝ իր կարծիքը յաղթանակեց :

«Մինչեւ այն ատեն՝ Հալէպի մէջ՝ ժանտարմանները գաղթականներու գործերուն չէին միջամտեր : Բայց ժանտարմաններու պաշտօնատունն ալ սկսաւ ոստիկանատան գործակցիլ : Շուտով մեծ գործունէութիւն մը ծայր տուաւ Հալէպ : Կադմայի մէջ , Քիլիսի շրջականները եւ Հալէպի շուրջը խոնուած գաղթականները մաս առ մաս Ազրէրին եւ անկէ Պապ կը դրկուէին : Իրօֆ մտածածնուն պէս ալ եղաւ : Անօրութենէ , ցուրտէն , հիւանդութենէն ամէն օր հարիւրաւոր անձերու մեննելուն լուրը կը հասնէր մեզի : Էյուպ Պէյ Ազագ գնաց : Վերադարձին՝ խնդալով պաշտօնատուն եկաւ : Կը պատմէր թէ ինչպէս վրանները այրած էր : Պապ լեցաւ : Թիփիւսը չորս դին կ'այրէր , կը

մրրկեր : Գայմագամը , գաղքականներու առաջման պաշտօննեաները , ամէն օր մահուան տեղեկագիրներ կը դրկէին : Մահը լոկ Հայերը չէր զարներ . բնիկ ժողովուրդն ալ կը կոստրէր :

«Օր մը ըսի Ապտիւլահատ Նուրի Պէյի .

«— Պէյ Էֆէնտի , գաղքականներու առաջումը ժիշ մը մեղմացնենք , որովհետեւ մահը բովանդակ Միջագետքի կը սպառնայ . այս ընթացքով՝ այդ ընդարձակ հողամասին վրայ դեւերէն զատ ոչ ոք պիտի մնայ . Ռէսիւլ-Այնի գայմագամը ողբագին հայցումներ կ'ընէ կոր այս մասին :

«Նուրի Պէյ Խնդաց :

«— Տղա՛ս , ըսաւ , այս կերպով երկու վնասակար տարրեր մէկանց կը փնացնենք . Հայերուն հետ սատկողները Արարներ չե՞ն . զէ՞շ է . բրենուրեան ապագային նամբան կը հարքուի :

«Լոեցի : Այս ահաւոր պատասխանը դողացուց զիս :

* * *

«Ի՞նչ բան կը ժաջալերէր այդ մարդը՝ որպէս զի անվախ ու համարձակ , կարենայ այս աստիճան անողորմ ու հրէշային ծրագրի մը գործադրուրիւնը հետապնդել : Շատ բան կարելի է ըսել այս մասին : Բայց իրամանագրի օրինակ մը որ գաղքականաց ընդհանուր Տեսչուրեան գաղտնի քուղքերուն մէջ կը գտնուէր , մինակը կը բաւէ բացատրելու համար այդ աներկիւդ համարձակուրիւնը որով Նուրի Պէյ կը կատարէր ի-

թեն վստահուած գործը,— Հայերու ընդհանուր բնաջնջման գործը:

«Ահաւասիկ այդ հրամանագիրը .—

«Դարերէ ի վեր պետութեան ամուր «հիմք բանդելու բաղացող եւ կառավարու «քեան համար կարեւոր փորձանեֆի մը ե- քրեւոյքը առած հայ տարրին ջնջումը քէեւ «նախապէս մտադրուած էր, բայց ժամա- «նակին ստիպումները այս սրբազն մտա- «դրութիւնը իրականացնելու կարելիութիւն «չէին ընծայեր: Հիմայ, բոլոր արգելքները «վերցած եւ հայրենիքը այս վնասակար «տարրէն փրկելու ժամանակը հասած նկա- «սելով, կարեւորութեամբ կը յանձնարար- «ուի որ անոնց արգահատելի վիճակին հան- «դէպ գուրի զգացումներու չյանձնուիք, «եւ անոնց ընդհանուրին գոյութեան վերջ «տալով, Թուրքիոյ մէջ հայ անութին չմնա- «լուն ոգի ի բոլին աշխատիք: Ուշադրու- «քիւն ընէք որ այս նպատակը իրականացնե- «լու կոչուելիք պաշտօնեաները հայրենասէր «եւ վստահելի մարդիկ ըլլան»:

«Այս հրամանագրին քուականը յայտնի չէր, ոչ ալ որո՞ւ կողմէ դրկուած ըլլալը, որովհետեւ պատճէն մըն էր: Ամէն բան ցոյց կուտայ սակայն որ եկած է ներքին գործոց նախարարութեան կողմէ ուղղակի կուսա- կալին, եւ կուսակալութիւնն ալ հաղորդած է գաղքականաց ընդհանուր Տեսչութեան»:

Այս հրամանագիրը Հալէպ հասած պէտք է ըլ- լայ Ապտիւլահատ նուրի Պէյի ժամանումէն առաջ,

ապահովաբար ձէլալ Պէյի կուսակալութեան օրով։ Թերեւս ատոր վրայ է որ ձէլալ Պէյ հեռազրեց Պօլս թէ «Ես այս նահանգին կուսակալն եմ, դահիճը չեմ կրնար ըլլալ», եւ անմիջապէս պաշտօնանկ ըլլալով, իրեն տեղ զրկուեցաւ Պէքիր Սամի Պէյ, որ նոյնպէս ջարդելու կողմնակից չէր(7)։

Քանի մը ատենէ ի վեր Հալէպ կը գտնուէր արդէն գաղթականաց ընդհանուր Տեսուչ Շիւքրի Պէյ, որ տեղահանութեան եւ ջարդերուն ծրագիրները կը կազմակերպէր։ Բայց այդ ահաւոր ծրագիրներուն դործադրութեան համար վստահելի մարդ չէր կը բնար ճարել։ Կուսակալ ձէլալ Պէյ տակաւին պաշտօնանկ չէր եղած։ անկարելի էր անկէ աջակցութիւն գտնել։ Ոստիկանութեան Տնօրէն Ֆիքրի Պէյ՝ ձէլալ Պէյի ազդեցութեան տակն էր, ան ալ համամիտ չէր ջարդերուն, անկէ ալ յոյս չկար։ Մէկ հատիկ զօրավիզը զոր Շիւքրի Պէյ ունէր՝ Ատանայէն յատկապէս հայկական ջարդերուն հսկելու համար իր իթիհատի պատուիրակ Հալէպ զրկուած ձէմալ Պէյն էր։ Երկուքը մէկ կ'աշխատէին այն հըսկայ ոճիրը իրականացնելու, բայց չէին կրնար բան մը ընել։

Երկու Հայեր մանաւանդ, Օննիկ եւ Արմենակ Մազլումեան եղբայրները, սովորաբար ծանօթ՝ «Փարոնները (Baron's)» անուամբ, անձնապէս մտերիմ բարեկամներ թէ՝ կուսակալին եւ թէ ոստիկանութեան Տնօրէնին, մեծազոյն արդելքը դարձեր էին իրենց գէմ, կը ջանային եթէ ոչ չարիքին առաջ-

(7) Ահազին Օսմանիան կայսրութեան մէջ ուր հարիւր հազարաւոր թուրք պաւուսիաներ գոյուրիւն ունեին, ձէլալ Պէյի պէս իինգ լաւ պաւուսիայ չելաւ պատերազմին ամբողջ տեղուրեան ընթացքին։

քը առնելու, գոնէ զայն մեղմելու: Իրենց պանդոկ (Baron's Hotel) Հալէսպի մէջ, սովորական պանդոկ մը ըլլալէ աւելի կառավարական պաշտօնատան մէկ ճիւղն էր, բուն իսկ կառավարական չէնքը դարձած էր, որովհետեւ կուսակալը, ոստիկանութեան Տնօրէնը, եւ անոնց հետ գրեթէ ամէն պաշտօնեայ՝ այստեղ կը գումարուէին միշտ: Զարմանալի գիրք մըն էր այս երկու Հայերուն դիրքը, այդ սոսկումի ժամանակներուն մէջ: Մեծը՝ Օննիկ Մազլումեանը, երրեք գլուխը ծոռղ մարդ չէր. լեզուն բռնել չէր գիտեր, չէր կրնար նաեւ կեղծել: Դժուար բան է Թուրքերուն հետ վարուիլ այդ համարձակութեամբ եւ անկեղծութեամբ, բայց ա'յն աստիճան անուշ բնաւորութիւն մը ունէր, ա'յն աստիճան շոայլօրէն իր հարստութիւնը տրամադրեր էր սիրաշահելու, պատուելու, հիւրասիրելու համար այդ մարդիկը որոնք մէկ օրէն միւսը կըրնային իր ազգին դահիճները գառնալ, որ յաջողեր էր անսահման ազգեցութիւն մը ձեռք բերել, եւ ամրող այդ ազգեցութիւնը կը կիրարկէր իր ազգակիցներուն փրկութեան համար: Ապտիւլահատ նուրի Պէյի պէս հրէշի մը որ Զատկի խթման օր մը իրեն հարցուցեր էր թէ՝ վաղը Զատիկի է, մեղի ի՞նչ տեսակ շամբանեա պիտի հրամցնես, հետեւեալ պատասխանը տուեր էր.

— Մեզի համար Զատիկ այն օրը պիտի ըլլայ ուր գուն ասկէ ելլես երթաս:

Պատիկ եղբայրը, Արմենակը, նոյնպէս կեղծելու, զգացումները ծածկելու կարող մարդ չէր: Գրեթէ ամէն օր ոստիկանատունն էր, ընտանիքի մը կամ անհատներու փրկութեան հետամուտ, եւ նոյն իսկ Զէքի Պէյի պէս մարդ մը որ այնքան գէշ համ-

բաւով մը կուզար Հալէպ՝ Տէր Զօր երթալու համար, տունը հրաւիրելով աշխատեր էր բարի տրամադրութիւններով լեցնելու դէպի Հայերը:

Մասնաւոր պաշտօնեաներ Հալէպ կը զրկուէին այն հայասպան ծրագրին իրականացման համար. այս երկու եղբայրները իսկոյն կը ջանային իրենց ազգեցութեան ենթարկել զանոնք, եւ ընդհանրապէս կը յաջողէին: Ճէմալ փաշա նոյնպէս սիրեր էր ու կը պաշտպանէր երկուքն ալ: Փաշային թիկնապահներուն պետը՝ Նուսրէթ Պէյ եղբօր մը պէս էր անոնց հետ: Եւ թերեւս այդ բարձր պաշտպանութիւնն էր որ զիրենք այն խենթութեան կը մղէր, այսինքն՝ Հայաստանցի հայ ըլլալով (Արարկիրի Անջրդի գիւղէն են) Հայ պաշտպանել այն սարսափելի օրերուն մէջ ուր այդ «ոճիրը» ներելի չէր նոյն իսկ իսլամներու: Ինչ որ ալ ըլլայ, երբեք չմտածեցին իրենց անձին, իրենց ընտանիքին սպառնացող վտանգներուն վրայ, եւ յարատեւեցին այդ ճամբուն մէջ:

Եիւքրի Պէյ կը հասկնար որ բուն արգելքը անոնցմէ է, եւ կը պոռապ.

— Է՛ն առաջ այդ բոյնը (Baron's պանդոկը) պէտք է քանդել:

Առաջին փորձ մը ըրաւ զանոնք աքսորել տալու, բայց չյաջողեցաւ, Ճէմալ փաշայի հակառակելուն պատճառաւ: Բայց Մազլումեանները, նոյն իսկ այդ վտանգը տեսնելով, չզգուշացան: Ճէլալ Պէյ պաշտօնանկ ըլլալով իրեն յաջորդեր էր Պէքիր Սամի Պէյ, իրր կուսակալ Հալէպի: Հազիւ Հալէպ եկած, ան ալ Մազլումեաններու ազգեցութեան տակ ինկած էր: Եիւքրի Պէյ, ճարահատ, Պոլիս դիմեց, ներքին գործոց նախարարութեան: Պէքիր

Սամի Պէյ պաշտօնանկ եղեր էր քիչ ատենուան մէջ, եւ Հալէպի կուսակալ կարգուեր էր Պիթլիսի նախորդ կուսակալ եւ այդ վիլայէթին ստուարաթիւ հայ տարրը գրեթէ ամբողջովին, կիներով, մանուկներով կոտորող Մուսթաֆա Աստիւլ Հալիպ Պէյը: Ասիկա ալ առաջին օրէն հասկցաւ թէ կարելի չպիտի ըլլայ Հալէպի մէջ «գործ տեսնել» առանց Մազլումեանները, գոնէ մեծ եղբայրը՝ Օննիկը՝ քելու: Ինք ալ իր ջանքերը միացուց Շիւրի Պէյի ձեռնարկներուն, եւ վերջապէս յաջողեցան ներքին դործոց նախարարութենէն հրաման ստանալ Մազլումեանները ընտանիօք Մուսուլ աքսորելու: Մահուան դատապարտութեան պէս բան մըն էր ասիկա: Բայց ձէմալ փաշայի հաւանութիւնը անհրաժեշտ էր: Փաշան, տեսնելով որ որոշումը արուեր է արդէն, պահանջեց Մազլումեանները զրկել իրեն, երուսաղէմ, ուր կը գտնուէր այդ միջոցին Սուէզի ճակտին ընդհանուր բանակատեղին: Բայց Լիբանանի կառավարիչ Ալի Միւնիֆ Պէյ խորհուրդ տըւաւ անոնց որ Լիբանան գան, եւ փաշան հաւանած ըլլալով, երկու եղբայրները ընտանիօք մեկնեցան Զահէյ, ուր փախստական հայ ընտանիքներ կը գտնուէին արդէն: Աքսորի մէջ՝ միշտ նոյն փրկարար գերը խաղացին իրենց ազգակիցներուն համար, այնքա՞ն որ նոյն իսկ թուրքեր «Հայկական Հիւպատոս» անունը կուտային մեծին՝ Օննիկ Մազլումեանի:

Մուսթաֆա Աստիւլհալիպ Պէյի Հալէպի կուսակալ նշանակուելէն վերջ մանաւանդ տեղի ունեցան այն գարհուրելի ջարդերն ու անցքերը որոնց վրայ այնքան քստմնելի լոյս մը կը տարածեն Նախիմ Պէյի յիշողութիւնները:

«Սկիզբները ,— կը շարունակէ ՚Նախմ
Պէյ ,— Հալէպի գաղթականաց ընդհանուր
Տեսչութեան մէջ գոյութիւն ունէր մասնա-
ւոր յանձնաժողով մը , որուն միջոցաւ տեղի
կ'ունենային գաղթականներու առաքումնե-
րը (գէպի անապատ) : Քանի՛ այս գործը
այդ յանձնաժողովին ձեռքը մնաց , գաղ-
թականները մասամբ զերծ էին կեղեգումէ-
եւ հարստահարութենէ : Կառավարութիւ-
նը , հասկնալով որ այդ կերպով իր հետա-
պնդած նպատակը չպիտի իրականանայ ,
կուսակալը (Պէքիր Սամի Պէյը) հրաժարեց-
նելով անոր տեղ դրկեց իր նպատակներուն
շահուած Մուսքաֆա Ապտիլհալիգ Պէյը :
Այս մարդը Հայոց թշնամի մըն էր , եւ կը
ջանար յանուն թրքութեան թնաջինջ ընել
Հայ ազգը : Իր կողմէ գաղթականաց ընդ-
հանուր Տեսչութեան հաղորդուած հրաման-
ները այնքան խիստ էին որ կարելի չէ քա-
ցատրել : Օսմ . քարլամէնքի հայ անդամնե-
րէն ումանիք , հաւանականաբար հազարու-
մէկ աղաչանիներով , ներքին գործոց նա-
խարարութենէն արտօնութիւն ձեռք քերած
էին որ իրենց ընտանիքները Հալէպ մնան :
Ասոնց մասին՝ ներքին գործոց նախարա-
րութիւնը հրաման կ'ուղղէր իրեն , քայց կը
ծածկէր այդ հրամանները , եւ այդ ընտա-
նիքներն ալ կը դրկէր անապատ : 15—20 ըն-
տանիքներ կը նաև չնամ՝ որոնց Հալէպ քնա-
կիլը հրամայուած էր , եւ զորս անապատ
դրկեց :

«Կառավարութիւնը այս մարդուն գործակից տուած էր Ապտիւլահատ Նուրի Պէյը, իբր գաղքականաց ընդհանուր տեսչի փոխանորդ : Նուրի Պէյ չափազանց ուշիմ եւ ի թնէ անգուք մարդ մըն էր, եւ մասնաւրաբար Հայոց դէմ լեցուած էր թշնամութեան զգացումով : Նրահենար անգուք եւ մասնաւրաբար Հայոց աղէտն ու թշուառութիւնը, իրարու յաջորդող մահուան տեղեկագիրները ա՛յն աստիճան կը հբնուեցնէին զինքը, որ կը զգլխէր՝ պարելու աստիճան : Որովհետեւ այդ ամէնը իր հրամաններուն արդիւնքն էին : Կառավարութիւնը ասոնց ապրիլը չուզեր, կ'ըսէր : Կը պատմէր թէ երբ այս պաշտօնին կոչուեցաւ, Հալէա մեկնելու պահուն ներքին գործոց նախարարութեան խորհրդականը իրեն յանձնարարեց որ չմեկնած անզամ մը տեսնէ Թալէադ Փաշան : Նուրի Պէյ կ'երթայթ . Դուռ : Փաշային մօտ ժանի մը հիւրեր կային :

«— Ե՞րբ պիտի մեկնիս, կը հարցնէ :

«Յետոյ, տեղէն ելլելով, զինքը պատուհանին մօտ կը տանի, եւ ցած ճայնով կ'ըսէ .

«— Անշուշտ զիտես թէ ի՞նչ պիտի ըլլայ տեսնելիք գործդ . այլեւս այդ անիծեալներուն (Հայերուն) Թուրքիոյ մէջ ապրիլը չպիտի տեսնեմ(8) :

(8) Նախմ Պէյի յիւղութեանց այս կէտք կը հաստատէ նաև Քիլիսի, յետոյ Զահելէի նախորդ գայմազամ իհսան Պէյ, որ

«Ճեմալ փաշա իրամայած էր որ ինքիլիի մէջ իրենց կառքերով աշխատած հինգ վեց հայ ընտանիքներ Դամասկոս երթան։ Կուսակալը այս իրամանը հաղորդած էր Նուրի Պէյի, որ անոր կցեց հետեւեալ մակագրութիւնը։ — «Հարիւր հազարաւոր Հայեր տեղահան ընող ահագին կառավարութիւն մը քանի մը Հայոց երկու կոտրած կառքերուն կարօւ է որ այս մարդիկը ընդհանուր առաքումէն (գէպի անապատ) անջատելով Դամասկոս կը դրկուին»։ Շատ ջղային ու շատ ալ խիստ էր(9)։

«Ապտիւլահատ Նուրի Պէյի գլխաւոր գործակիցն էր անմիջական ստորադասեալը, Էյուպ Պէյ, միանգամայն թէ՝ արինարբու եւ թէ կաշառակեր մարդ մը։ Սպանելու, բայց մանաւանդ կողոպտելու աշ-

այս միջոցին Պոլիս՝ Անքին գործոց նախարարութեան մասնաւոր դիւանին Տնօրէնն է։ Խսան Պէյ համիմաստ յայտարարութիւն մը ըրած է Ապտիւլահատ Նուրի Պէյի այս խօսքին նկատմամբ, եւ իր յայտարարութիւնը արտագրուած է Իրիհաւականներու դատավարութեան ամբատանազրին մէջ, հետեւեալ կերպով։ — «Խսան Պէյ կ'ըսէ թէ երբ Քիլիսի գայմագամն էր, Պալսէն Հալէպ դրկուած Ապտիւլահատ Նուրի Պէյ աշխատած է համոզի զինքը թէ Հայոց տարագրութեան նպատակը բնաշնչումն է, թէ ես տեսնուած եմ Թալէադ Պէյին հետ եւ անձամբ ստացած բնաշնչման իրամանը, եւ ասոր մէջն է երկրին փրկութիւնը» (Հարցաքննութեան թուղթեր, էջ 15)։

(9) Ապտիւլահատ Նուրի պէյ երբեք չկաւառուեցաւ։ — «Կաւառքը կը սիրեմ, կ'ըսէր սովորաբար, բայց կը վախճամ ընդունելու, կը վախճամ որ գրպանն մուած դրամին փոխարէն Հայ մը, միակ Հայ մը կ'ազատի»։

խատեցաւ միշտ : Գաղքականաց Տեսչութեան ելեն ելլելէն ետքը, մեծ հարստութիւն դիզած ըլլալով, փոխադրութեան եւ յանձնառութեան գործեր ստանձնեց : Այս մարդը որ Հայոցմէն ըրած ահազին կողոպուտին շնորհիւ հարստացած էր, երբեք ոչ մէկ հայու աղէկուրիւն չէ ըրած : Իր կրօնէն ու խնմատանքը դրամն էր : Հայոց հանդէպ խժդուրիւնները ազգային իտէալի մը անունով չէր ըներ : Գաղքականներու պարենաւորման, առաքման ծախքերու յատուկ գումարները մեծ մասամբ իւրացնելով, անոնց ընդհանրութեան անօրութիւնն ու բշուառութիւնը բազմապատկեց (10) :

«Ահա այս անձերուն, Հալէպի կուսակալ Մուսքաֆա Ապտիւլհալիզ Պէյի եւ գաղքականաց ընդհանուր Տեսչութեան փոխանորդ Ապտիւլհատ Նուրի Պէյի հրահանգներով սկսան կատարուիլ գաղքականներու առաքման բոլոր գործերը, եւ անոնց աշխատութեան սկսելէն ետք ոնիրները իրարու յաջորդեցին :

(10) Կառավարութիւնը որ հայկական տեղահանութեան սկզբնաւորութեան օրերուն շատ զգուշաւոր էր, տեղահանութեան բուն նպատակը բողարկելու համար՝ գաղքականներուն անունով վարկ մը սահմանեց : Զնուղութիւնը իրմէ չէր արդէն : Տեղահանուած Հայերու ինչքերն ու ստացուածքը գրաւած ըլլալով, անոնցմէ գոյացած գումարէն պիտի առնուէր այդ վարկը : Բայց նորէն ձեւական քան մը եղաւ ատիկա, եւ քանի մը տեղեր միայն օրական մէյմէկ հաց տուին շատ կարն միշոց մը եւ դադրեցուցին : Արդէն սահմանուած գումարներն ալ մեծ մասամբ տեղահանութեան հսկող Թուրք պատօննեամերը իւրացուցին :

«Նոր ու սարսափելի հրաման մը ոք Հալէա հասեր էր ներքին գործոց նախարարութեան կողմէ, ամէն ազատութիւն կուտար իրենց այդ մասին։ Եւ արդէն պէտք չունէին ատոր։

«Ահաւասիկ այդ հրամանագիրը .—

«Ծածկագիր ներքին գործոց նախարարութեան, ուղղուած Հալէաի կուսակալութեան։

«Հայերու համար Թուրքիոյ հողին մէջ «ապրելու, աշխատելու պէս իրաւունքներ «ամբողջովին ջնջուած են եւ այս մասին «կառավարութիւնը, բովանդակ պատաս «խանատութիւնը ստանձնելով, հրամա «յած է նոյն իսկ օրօրոցի մանուկները չըռ «ղուկ։ Քանի մը նահանգներու մէջ այս հը «քամանին գործադրութեան արդիւնքները «տեսնուած են։ Այսպէս ըլլալով հանդերձ, «մեզի անյայտ պատճառներով, կարգ մը «մարդոց մասին բացառիկ գործողութիւնները կ'ըլլան եւ այդ մարդիկը ուղղակի տա «քագրութեան վայրերը չդրկուելով Հալէա «կը քողուին, որով կառավարութիւնը եր «կրորդ դժուարութեան մը կը մատնուի։ «Առանց անոնց պատճառարանութիւնները «ընդունելու, կին թէ մանուկ, ինչ ոք ալ «ըլլան, նոյն իսկ շարժելու անկարող եղող «ները հանեցէ՛ք հոնկէ եւ տեղի մի՛ տաք ոք «զանոնք պաշտպանէ ժողովուրդը, ոք տգի «սուրթեանը բերմունքով նիւթական շահերը «իր հայրենասիրական զգացումներէն բար «ձըր կը դասէ եւ չի կրնար կառավարու-

«քեան այս մասին հետապնդած մեծ բաղա-
«քականութիւնը գնահատել։ Որովհետեւ
«ուրիշ տեղեր անուղղակի կերպով կատար-
«ուող բնաջնջման գործողութիւնները,—
«խսուութիւն, արագութիւն (*սարագրու-*
«թեան ընթացքին) , նամբու նեղութիւններ,
«քշուառութիւն,— հոդ ուղղակի կերպով
«կրնան ապահովութիւն, հետեւաբար՝ առանց
«ժամանակ կորսնցնելու, ոգի ի բոին աշ-
«խատեցէք։ Պատերազմական նախարարու-
«քենէն բանակի հրամանատարութիւններուն
«ընդհանուր կերպով հաղորդուած է որ
«զինուորական կայաններու հրամանատար-
«ները («Նօքրա Քօմանտանի») գաղքական-
«ներու առաքման գործին պէտք չէ միջա-
մտեն (11)։ Այս մասին յատկացուելիք պաշ-
«տօնեաններուն հաղորդեցէք որ պատախա-
«նատուութենէ չվախնալով պէտք է աշխա-
«տին խսկական նպատակը իրականացնելու։
«Հանեցէք Զեր գործունեկութեան արդիւնի-

(11) Միջոց մը՝ զինուորական կայաններու հրամանա-
տարները սկսան արհեստաւորներ անջատել գաղքականներէն.
զինուորական էլմէներու կառուցման համար։ Ասկէ օգտուելով,
տառ Հայեր, կասառքով, հակառակ նոյնիսկ արհեստաւոր չըլալ-
նում, յաջողեցան արհեստաւոր արձանագրութիւն եւ առաջ քը-
ուելէ ազատելով, գործաւորի հանգամանելով մնալ որու կայ-
քի մը մէջ։ Գաղքականներու առաքման պատօնեանները այս
մասին բողոքած ըլլալով Պոլիս, Թալէադ Պէյի հեռագրին այս
հատուածը կը հասկցնէ քէ այլեւս զինուորական կայաններու
հրամանատարներէն առնուած է արհեստաւորներ վար դմելու
իրաւութիք։

«ները ամէն շաբքու ծածկագրով հաղոր-
դելու :

9 Սեպտ. 915 «Ներքին Գործոց Նախարար
«ԹԱԼԷԱԴ».

«Երբ այս հրամանը եկաւ, Հալէպի
գաղքականաց ընդհանուր Տեսչութիւնը,
ուղղակի կուսակալին հրամանով, ամէն
տեսան գործողութիւններ կատարելու իրա-
ւասութիւն ուներ :

«Գաղքականներու առաջման գործո-
ղութեանց միայն մէկ մարդու ձեռք բող-
ուելուն նպատակը սա էր որ խժդժութիւններ ի գործ դրուելու համար տրուելիք հր-
րամանները կարելի եղածին չափ գաղտնի
մնան, շատ մարդիկ չիմանան, եւ ոնիրը
կատարուի լոելիսայն, առանց տարածայնու-
թեանց տեղի տալու :

«Ընդհանուր գաղքականներու հաւաք-
ման վայրը (Քէմք) Հալէպէն բան վայր-
կեան հեռուն գտնուող Գարլիքի տիրահրո-
չակ բարձունքն էր : Անկէ գաղքականները
կը դրկուէին անապատ : Հոն գտնուող Հա-
յերուն կեանքը ժանտարմայի տասնապեսի
մը եւ առաջման պաշտօնեայի մը քմահա-
նոյքէն կախուած էր :

«Արդէն՝ Հալէպէն քայլ մը առաջ գա-
ցողներուն համար՝ ապրելու յոյսը այլեւս
գոյութիւն չունէր : Գարլիքէն սկսեալ մին-
չեւ Տէր Զօր երկարող բովանդակ զիծը
թշուառութեան բոյն մը, գերեզմանոց մը
դարձած էր : Գաղքականներու առաջման

համար նաշանակուած պաշտօնեաներէն վըստահելիներուն պատուիրուած էր որ մահ պատճառող ամէն տեսակ խժդժութեանց գործադրութենէն ետ չկենան :

«Ասիկա կ'ապացուցանեն հետեւեալ երկու հեռագիրները, երկուքն ալ դրկուած ներքին գործոց նախարար Թալէադ Պէյի կողմէ :

«Առաջին հեռագիր .—

«Հալէպի կուսակալութեան .

«Կը լսենք որ կարգ մը պաշտօնեաներ պատերազմական ատեանի յանձնուած են, «ծանօթ անձնաւորութեանց (Հայերուն) «հանդէպ խսոութիւն եւ հարստահարութիւն ի գործ դրած ըլլալու ամբաստանութեամբ : Ասիկա՝ որքան ալ ձեւական քան «մըն է, քայց կրկին կրնայ համանման պաշտօնեաներու համարձակութիւնը նուազեցնել : Այս պատճառաւ, կը հրամայեմ որ «նմանօրինակ բննութեանց տեղի չտըրուի (12) :

«Ներքին Գործոց նախարար
«ԹԱԼԷԱԴ» .

(12) Եփրատի գիծին վրայ գտնուող կայքերէն մէկուն՝ Ապուհարքարի Միւտիբը, Թահմէտտին օնպատի, որ զարդուրանի մը դարձեր էր եռն գտնուող գաղթականներու գլխան, եւ իրմէ անբաժան ահոնելի բիրով մը շարունակ մարդ կը սպանմէր, բազմարիւ բռնուներու վրայ այդպէս ձեւական դատաստանի մը համար Հալէպէն կանչուեցաւ, քայց այս հեռագրին համեմատ իսկոյն նորէն իր պատօնին գլուխը դրկուեցաւ, ևանց իսկ բննուելու: Վերադարձին՝ երբ Մէսքէնէէն կ'անցնէր Ա-

«Երկրորդ հեռագիր» —

«Հալէպի կուսակալութեան .

«Ծանօթ անձնաւորութեանց (Հայերուն) կողմէ ամէն տեսակ անձնական «խնդիրներու մասին յարուցուելիք տըր-տունջներուն եւ դատերուն նկատառումբ «ո՛չ միայն անոնց (դէպի անապատ) առաք-«ման յապարման պատճառ պիտի ըլլայ . այլ նաեւ դուռ պիտի բանայ կարգ մը գոր-«ծողութեանց որոնք հաւանականարար յա-«ռաջիկային կրնան ժաղաքական անպատե-«հութեանց ծնունդ տալ : Այս պատճառաւ , «պէտք չէ նկատի առնել այդ դիմումները , «եւ այս իմաստով հրահանգ տալու է շա-«հազրգուուղ պաշտօնեաներու :

«Ներքին Գործոց Նախարար

«ԹԱԼԷԱԴ» .

«Որովհետեւ երթեմն կուսակալութեան եւ գաղքականներու Տեսչութեան շրջանակին ուղղուած բողոքագրեր կուգային զանազան պաշտօնեաններու դէմ : Ներքին Գործոց նա-խարարին ուրիշ մէկ հեռազիրը կը յանձնարարէր որ այդ կարգի բողոքագրերը ըն-դունուին բայց նկատի չառնուին(13) : Այս

պուհարքար իշմելու համար , բէփօլվէրի հարուածներ պար-պեց դէպի զաղքականները , պոռալով . «Բողոքացիք եւ ի՞նչ եղաւ . ահա նորէն պաշտօնիս գլուխը կ'անցնիմ» : Կը հասկցուի ամեււառ թէ վերադառնալէն ետք ա'լ աւելի մեծ համեմատաւ-թիւններ ստացան իժդժութիւնները այս մարդուն զար զադ-քականները «Ռուկոր կոտրադ» կ'անուանէին :

հեռագրին շարժառիթ տուաւ Հալէպի կուսակալութեան կողմէ նոյն քաղքին բդրատարական վարչութեան ուղղուած գաղտնի հրահանգ մը որ կ'արգիլէր հայ գաղքական ներու կողմէ տրուելիք նմանօրինակ բողոքի հեռագիրներու ընդունուիլը։ Կ'երեւայ թէ Հալէպի բդրատարութեան տնօրէնը այս մասին հարցում ուղղեր է Պոլիս, բդրատարական նախարարութեան, որուն կողմէ կատարուած դիմումի մը վրայ ներքին գործոց նախարարութիւնը այդ հեռագիրը ուղղած էր։

«Ճամբաներուն վրայ ընտանիքն ու զաւակները մորքուած, աղջիկը ձեռքէն բռնի առնուած, պատիւը աղարտուած բշուառ մը երբ նամբուն վրայ աւանի մը հանդիպելով կ'ուզէր հեռագրով մը իր ողբալի վիճակը պարզել եւ օգնութիւն հայցել, հեռագրական պաշտօնեաները զինքը կը յանդիմանէին թէ ինչո՞ւ այդ ոնով հեռագիր տալ կ'ուզէ։

«Քայց մահապարտներու բողոքներ էին այլեւս ասոնք, գերեզմանէն եկած ձայներու կը նմանէին։ Կառավարութիւնը այդ ձայներէն կը վախնար. զանոնք լսելը իրեն համար տանջանք մըն էր. չէր ուզեր լսել։»

* * *

Այսպէս ահա անապատը իջած հայ ժողովութղը դատապարտուած էր անխուսափելի մահուան մը,

(13) Տեսնել այս հեռագիրը, որուն բնագիրը մեր մօսն էր ներկայ աշխատութեան «Պաշտօնական Տօֆիւմաններ» գրւխում մէջ։

եւ դահիճները որոնք այդ ցնորեցուցիչ ոճիրը պիտի իրականացնէին, էապէս զործին մարդիկն էին: Հալէպի կուսակալ Մուսթաֆա Ապտիւլհալիդ Պէյ, գաղթականաց ընդհանուր Տեսչի վոխանորդ Ապտիւլահատ Նուրի Պէյ, իր զործակիցը՝ կյուպ Պէյ, իթիհատի պատուիրակ ձէմալ Պէյ, եւ ասոնց ձեռքին տակ գտնուող մէկը միւսէն արիւնաբու պաշտօնեաներու բազմութիւն մը, ոգուով նուիրուած էին այդ «սուրբ զործ»ին, — ինչպէս կը հոչակուէր պաշտօնական տօքիւմահներու մէջ:



ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԱԱԻՄ ՊԵՅԻ
ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բ.— ՐԷՍ-ԻԻԼ-ԱՑՆԻ ԵՒ ԻՆԹԻԼԼԻՒ
ԶԱՐԴԵՐԸ

Հ Ա Յ Ո Ւ Թ Ա Վ Ե Ր Ա Յ Ո Ւ Թ

Ա Յ Ո Ւ Թ Ա Վ Ե Ր Ա Յ Ո Ւ Թ

Ա Յ Ո Ւ Թ Ա Վ Ե Ր Ա Յ Ո Ւ Թ

Ա Յ Ո Ւ Թ Ա Վ Ե Ր Ա Յ Ո Ւ Թ

Առաջին մեծ ոճիրը զոր այս մարդիկը գործեցին, Բէս-Իւլ-Այնի ջարդն էր :

Նախմ Պէյի յիշողութեանց սկիզբը տեսանք թէ ի՞նչ դրութեան մէջ կը գտնուէին այնտեղ ինկած Հայերը : Նախապէս՝ ներքին գաւառներէ իջնող կեներու եւ տղոց կարաւաններու մնացորդները հոն կը մոլորէին, կը սպաննուէին կամ կը մեռնէին թշուառութենէ : Բայց տակաւ Անատօլիք երկաթուղիի գիծին երկայնքէն ու Կիլիկիայէն ահազին թուով ժողովուրդ սկսեր էր իջնել հոն, երբ պէտք եղեր էր պարպել Խոլահիյէն, յետոյ Գաղման, յետոյ Ազազը, յետոյ Ազթէրինը, որոնց մէջ յաջորդաբար կը խոնուէին քշուող տաքազիրները : Բայնք արդէն թէ Բէս-Իւլ-Այնի գայմագամը, Եռւսուփ Զիյա Պէյ, բարի մարդ մըն էր, որ ի զուր հեռազիր հեռազըի վրայ կը հասցնէր Հալէպ, խնդրելով որ այլեւս Բէս-Իւլ-Այն գաղթական չըրկեն, որովհետեւ արդէն իսկ դրկուածներուն հոգատարութեան ու պատըսպարման չէր կրնար հասնիլ :

Նախմ Պէյ կը գրէ —

«Երբ դէպի Բէս-Իւլ-Այն երկարուղիով կը կատարուէր գաղթականներու առաքումը, գայմազամ Եռւսուփ Զիյա Պէյ ծանոյց թէ այլեւս Բէս-Իւլ-Այնի մէջ հայ զետեղելիք տեղ չէ մնացած, թէ ամէն օր 5—600 գաղթական կը մեռնի, թէ ո՛չ ողջերը դէպի աւելի վար դրկելու, ոչ ալ մեռնելները բաղելու ժամանակ կը գտնեն : Եռւսուփ Զիյա Պէյ կը պաղատէր որ այլեւս դադրի դէպի Բէս-Իւլ-Այն գաղթականի առաքումը :

«Հետեւեալ իմաստով պատասխանուեցաւ իրեն .— Առաքումները փուրացուցէ՛ք . այդ պարագային՝ մեկնելու վիճակին մէջ չեղողները բաղմէն բանի մը ժամ անդին կ'իյնան կը մեռնին , եւ զաւառակը թէ՛ ողջերէն եւ թէ մեռեներէն ազատած կ'ըլլայ :

«Տեղույն առաքման պաշտօնեային եւ գայմագամին վերջին տեղեկագիրներէն կը հասկցուէր թէ չորս ամսուան միջոցին 13—14000 Հայեր անօրութենիկ եւ հիւանդութենիկ մեռած են :»

Ահա այս գրութեան մէջ էին Ռէս-Խւլ-Այնի հայ գաղթականները երբ Հալէպի մէջ զանոնք բոլորով վին բնաջինջ ընելու միջոցներուն վրայ կը խորհէին : Ամէն բան ցոյց կուտար որ Եռուսուֆ Զիյա Պէջ չպիտի հաւանի այդ ոճիրին գործիք ըլլալ : Բայց կար աւելի մեծ արգելք մը , Տէր Զօրի կառավարիչ Ալի Սոււատ Պէջը : Ասիկա աւելի բարի եւ աւելի ազգեցիկ մարդ մըն էր քան Եռուսուֆ Զիյա Պէջը : Ռէս-Խւլ-Այն իր վարչութեան շրջանակին մէջ ըլլալով , մինչեւ այն ատեն ամէն ջանք ըրեր էր որպէս զի հոն խոնուած հայ գաղթականներու զուլումը մեղմուի : Գիւղին մօտ՝ բարձունքի մը կատարը հաստատել տուած էր անոնց վրանները , եւ տեսակ մը թաղ ալ նոյն ինքն գիւղին շրջանակին մէջ հաստատած էր այն Հայոց համար որոնք տակաւին քիչ շատ գրամագլուխ ունենալով , կրնային խանութպանութիւն ընել : Այդ թաղին մէջ , որ իր անունով «Սոււատիյէ» կը կոչուէր , Հայերը իսկոյն բացեր էին դերձակի , կօշկակարի , մանրավաճառի , նպարեղէնի խանութներ եւ 60 փուռեր : Գաղթական Հայոց մէջ շատ մը ճարտարապետներ , որմնադիր-

ներ, քարակովիներ եւ ուրիշ տևսակ արհեստաւորներ կը գտնուէին: Զինուորական իշխանութիւնը առնց ձեռքով մեծ հիւանդանոց մը կառուցանել կուտար: Վաթսուն վարպետներ այդ շինութեան կ'աշխատէին եւ ընտանեօք պարէն կը ստանային իրենց աշխատութեան փոխարէն:

Սոււատ Պէյ նոյն իսկ զաղթականներու առաքման գործին մէջ հայ պաշտօնեայ մը զբած էր, կիլիկեցի ուսուցիչ մը՝ Պ. Խերոյեան, որ կը պատմէթէ անիկա օր մը հետեւեալ խօսքերը ուղղեց գայտմադամին. — «Զքննենք թէ ինչո՞ւ Հայերը տեղահան կ'ըլլան. ատիկա մեղի չի վերաբերիր: Ինչպէս ուղենք, կրնանք վարուիլ անոնց հետ. ուղենք կը փնացնենք, ուղենք կը պահենք, կը պահպանենք եւ կ'օգտուինք անոնց աշխատութիւնն: Զենք կրնար վերցնել անոնց վրայ ծանրացած այս դժբախտութիւնը, բայց կրնանք թեթեւցնել: Ես հաւատք ունիմ թէ ասոնց աշխատութեան չնորհիւ կարճ ժամանակուան մէջ այս անապատները ծաղկեալ դաշտեր պիտի զառնան, այս հիւղակներուն տեղ փառաւոր բնակարաններ պիտի կառուցուին»: — Եւ անդին՝ Հալէպի մէջ՝ այդ ժողովուրդը ամբողջովին ջարդելու ծրագիրը կը պատրաստուէր:

Բայց նոյն իսկ այս բարի մարդը ամբողջովին զերծ չէ մեղագրանքէ: Կարծես ճակատագրուած էր որ ոչ մէկ թուրք պաշտօնեայ, այդ ընդհանուր անրարոյականացման օրերուն, պիտի կրնար լիովին պարկեցու, արգար ու մաքուր մնալ: Սոււատ Պէյ Տիւրրի անունը կրող ստորին սրիկայի մը հետ ընկերովի ազարակ մը զնած էր Ռէս-Իւլ-Այնի մօտերը: Ինք անշուշտ չէր կրնար այդ ազարակին գործերով զբաղիլ: Տիւրրի Պէյ որ կը հսկէր աշխա-

տութեանց, չափաղանց գէշ համբաւ մը ունէր արդէն: Տեղահանութեան սկիզբը՝ Պաղտատի երկաթուղիին գերման վարչութեան կողմէ պաշտօնով Խարբերդ յրկուած րյալով, Եփրատի եզերքը կեցուցեր էր ամբողջ կարաւաններ, եւ անոնցմէ ջոկելով ամենէն գեղանի աղջիկները, բէվոլվէրի սպառնալիքին տակ պղծեր էր զանոնք իրեն պէտրիկայ ու անբարոյական ընկերներու հետ: Յետոյ այդ աղջիկները, կէս մը սպաննուած, կէս մը ողջ, գետը թափեր էին:

Բէս-իւլ-Այնի մէջ, ազարակին ձրի գործաւոր հայթայթելու համար, 30 ընտանիք զատեր էր հայ զաղթականներէն, վստահեցնելով զանոնք որ եթէ ազարակ երթան եւ այնտեղ աշխատին, այլեւս առաջ չպիտի քչուին: Այդ զարհուրանքի շրջանին մէջ ուր անապատ քչուիլը մահուան դատապարտութիւն մըն էր, Տիւրրի Պէյի առաջարկը ճշմարիտ չնորհ մը կը զառնար անշուշտ: Շատեր փութացեր էին իր հրաւէրին վրայ, եւ ինք զատեր էր այն ընտանիքները միայն որոնք մէկ, կամ երկու, կամ աւելի գեղանի աղջիկ ունէին իրենց մէջ: Փրկութիւնը այդ կոյսերուն զնով կը կատարուէր: Եւ բոլորն ալ կը պղծուէին իր կողմէ, յաճախ զարհուրելի պարագաներու մէջ: Դիմադրողները կը սպաննէր ու մօտը դտնուող գետը նետել կուտար: Իսկ պղծուած աղջիկները սովորաբար կը նուիրէր շրջականները հաստատուած Պըկկարա աբար աշիրէթին պետերուն, որոնք ջարգերուն մէջ մէծ դեր խաղացին(14):

(14) Պաղտատի երկարուղիի տինութեան ընկերութեան բրզուն զանձապահ Պ. Biondi (Զուիցերիացի) մէկ ժամկեցաւ փրկել եւ Հալեպ փախցնել: Նոյն իսկ անգամ մը Աղաւնի ամունով Պրուսացի 13—14 տարեկան գեղանի աղջիկ մը



ՄՈՒՍԹԱՖԱ ԱՊՏԵԻԻ ՀԱԼԻԳ ՊԵՅ
Կառավարիչ Հալեպի



ՄՈՒՍԹԱՖԱ. ՔԵՄԱԼ. ՓԱՇԱ.
«Երլարը» բանակին հրամանատարը եւ ներկայ
ազգայնական շարժման պետը.

Սուտատ Պէյ, կ'իմանար այս ամէնը. բայց Տիւր-
րի Պէյ իր ընկերն էր. յետոյ անոր հայրը, բարե-
կամներէն մէկն էր: Եւ Տիւրրի Պէյի արարքներուն
աչք գոցելուն համար չկրցաւ արդիլել այլեւս հա-
մանման դէպքերու կրկնութիւնը: Այսպէս՝ միեւ-
նոյն պայմաններով՝ Թէս-Իւլ-Այնի Միւֆթին առաւ
տարաւ 30 ընտանիք, հսմայիլ Պէյ՝ 30 տուն, Հիւ-
սէին Պէյ՝ 30 տուն: Բոլոր այս ընտանիքները՝ ի-
րենց ազջիկներուն կուսութեան եւ թիապարտի աշ-
խատութեան մը գնով, ատեն մը պիտի մնային այդ
մարդոց աղարակներուն մէջ, եւ վերջէն, իրենք ալ
դէպի առաջ զրկուելով, պիտի սպաննուէին:

Ինչ որ ալ ըլլայ սակայն, բաղդատմամբ միւս
թուրք սպաշտօնեաններուն, Սուտատ Պէյ աստուածա-
յին բարիք մըն էր այդ միջոցին՝ նոյն կողմերը քըշ-
ուած հայ գաղթականներուն համար: Տէր Զօր գառ-
նալէ առաջ սպատուիրած էր գայմագամ Եռուսուփ
Զիյա Պէյի որ իր հրամաններուն հակառակ չչարժի,
և միշտ հոգ տանի Հայոց հանգստութեան: Գայմա-
գամը արդէն անձնապէս տրամագիր չէր ուրիշ կեր-
պով վարուելու, հակառակ անոր որ Հալէպէն բնաւ
զինքը հանգիստ չէին թողուր: Միշտ հրաման հրա-
մանի ետեւէն կը հասնէր: Ապահւահաստ նուրի Պէյ՝
Թէս-Իւլ-Այնի գաղթականներու առաքման սպաշ-
տօնեային ամենախիստ պատուէրներ կը զրկէ, սա-
կայն անոնք ալ չեն գործադրուիր:

Բայց աւելի լաւ է որ Նախմ Պէյ ինք պատմէ
այդ անցքերը —

որ Տիւրրի Պէյի կողմէ պղծուելէ եսք Փախեր էր, սնտուկի
մը մէջ ծրաբեց իբր երկարուղիի ընկերութեան պատկանող
գոյք եւ այդ կերպով Հալէպ զրկեց:

«Հալէպէն՝ Թէս-Խւլ-Այնի գաղքական-ներու առաքման պաշտօնեային դրկուած հրահանգները չեն գործադրուիր, — կը գրէ իր յիշողութեանց մէջ: Ապտիւլահատ Նուրի Պէյ գաղքականներու առաքման պաշտօնեան, Ատիլ Պէյը նեղելով հասկցաւ թէ հնն գտնուող Հայերու դէպի անապատ առաքման հակառակողը նոյն ինքն Տէր Զօրի կառավարիչ Սուտատ Պէյն է:

«Նուրի Պէյ, Հալէպ դարձին, իրողուրիւնը տեղեկազրեց կուսակալ Ապտիւլհալիգ Պէյի, որ անմիջապէս ծածկագրով հրամայեց Ալի Սուտատ Պէյի. — «Հազարաւոր Հայերու Թէս-Խւլ-Այնի մէջ բողոքած ըլլալը կառավարութեան սրբազան նպատակին անհամաձայն պարագայ մըն է, քշեցէ՛ գաննիք այն տեղէն»:

«Ալի Սուտատ Պէյ պատախանից. — «Փոխադրութեան միջոցներ չկան որպէս զի կարենամ ժողովուրդը տեղահան ընել: Երէ հետապնդուած նպատակը զաննիք սպաննել է, այս բանը ոչ կրնամ ընել, ոչ ալ ընել տալ»:

«Մուսքափա Ապտիւլհալիգ Պէյ այս հեռագիրը Պօլիս՝ ներքին գործոց նախարարութեան դրկեց, անոր կցելով հետեւեալ տեղեկագիրը Ալի Սուտատ Պէյի մասին. —

«Ներքին գործոց բարձր նախարարութեան. —

«Քննութեան համար անցեալները Թէս-Խւլ-Այն գացող գաղքականաց ընդհանուր

«Տեսչի փոխանորդին տեղեկագրէն կը հաս-
«կըցուի որ նոյն տեղը դրկուած Հայերը
«մինչեւ այսօր հոն քողուած եւ շէնք շնորհ
«տուն տեղ կազմակերպած են, եւ քէ զա-
«նոնք պաշտպանող եւ անոնց այնուեղ հաս-
«տառուելնին քոյլատրողը Զօրի կառավա-
«րիչ Ալի Սուատ Պէյն է:

«Թէեւ կրկին եւ կրկին գրուած է քէ
«Րէս-Խւլ-Այնի պէս պզտիկ, բայց տեղական
«կարեւորութիւն ունեցող գիւղաքաղաքի մը
«սէջ հազարաւոր Հայերու խռնուիլը եւ
««փոխադրութեան միջոցներ կը պակսին»ի
«պէս պատճառաբանութիւններով առաքում
«չկատարուիլը պատասխանատուութիւն կը
«պատճառէ, բայց արդիւնք մը չէ տես-
«նուած:

«Ալի Սուատ Պէյի ասոնց (Հայոց) մա-
«սին ցոյց տուած կողմնակցութիւնն ու
«պաշտպանութիւնը զարմանալի համեմա-
«տուրեան մը հասած են: Պատմուածին նա-
«յելով, իր քով գտնուած կարգ մը (Հայ)
«տղոց արդուզարդը ինք իր ձեռքով կ'ընէ,
«եւ անոնց ծննդներուն աղէտին վրայ կու
«լայ ու կ'ողբայ եղեր: Այն կողմերը դրկուող
«Հայերը այս կերպով այլապէս երջանիկ
«էկենցադի մը կ'արժանանան, եւ ասոր հա-
«մար Ալի Սուատ Պէյի երախտապարտ են:

«Բայց որովհետեւ այդ կացութեան շա-
«քունակութիւնը Հալէպէն գաղքականներու
«առաքմանց ակամայ յետաձգման պատճառ
«պիտի դառնայ, Զեր նախարարական բար-

«Ճարաբեան դիմելով յարմար կարգադրու-
«քիւն մը կը խնդրենք :

«23 Գեկտեմբեր 915. «Կուսակալ
«ՄՈՒՍԹԱՖԱ ԱՊՏԻՒԼԱԼԻԳ».

«Այս տեղեկազրին վրայ էր որ Ալի Սու-
ատ Պէյ պաշտօնանկ պիտի ըլլար ժամանակ
մը ետքը» :

* * *

Իրերը այս դրութեան մէջ մնացին մինչեւ 1916
Փետրուար : Այդ ամսուն Ռէս-Խւլ-Այն ժամանեց
Հայկական կոտորածներու ամենէն անողորմ ու վա-
տահամբաւ գործադրիչներէն մէկը, Վանի նախորդ
կուսակալ ճէվտէթ Պէյ, քեռայր՝ պատերազմական
նախարար էնվէր փաշայի : Վանի ջարգերը գործա-
դրելէն ետք գացեր էր Մուշ, հոն նոյնպէս կոտո-
րել տուած էր, եւ յետոյ Պիթլիս անցեր էր՝ Մուս-
թափա Ապտիւլհալիդ Պէյի ջարգերը լրացնելու :
1916 Փետրուարին՝ Առանայի կուսակալ կարգուած
ըլլալով, իր պաշտօնատեղին կը մեկնէր եւ հասեր
էր Ռէս-Խւլ-Այն, ուր այդ միջոցին մօտաւորապէս
50,000 հայ գաղթական կը գտնուէր : Գայմազամը
խսկոյն իրեն ընդառաջ փութացած էր հետեւորդնե-
րու խումբի մը հետ, որուն մէջ պատահմամբ կը
գտնուէր նաեւ Պաղտատի Երկաթուղիի Ընկերու-
թեան Շինութեանց հիւղին հայ բժիշկներէն մէկը՝
Տորթ . Նրեշաակեան : Տոքթուր վերջէն մեղի պատ-
մեց թէ ճէվտէթ Պէյի առաջին տեսած բանը եղաւ
այն բլրակը՝ որուն վրայ կը գտնուէին հայ գաղ-
թականներու հաղարաւոր վրանները : ճէվտէթ Պէյ
կը կարծէ թէ զինուորական վրաններ են, եւ կը
հարցնէ թէ դէպի ո՞ր կողմ կ'երթան այդ զինուոր-

ները : Գայմազամը կը պատասխանէ թէ զինուոր չեն ասոսնք , այլ հայ գաղթականներ : Հաղիւ ասիկա լսած՝ ձէվտէթ Պէյ որ մտքէն անզամ չէր կրնար անցնել թէ հայ մըն ալ կայ իր ունկնդիրներուն մէջ , կը պոռայ .

— Տակաւին այս շուներէն կը մնա՞ն . հրաման կ'ընեմ քեզի որ բոլորն ալ ջարդես :

Գայմազամը կը մերժէ հնազանդիւ , առարկելով որ չի կրնար արիւնը մտնել այդքան անմեղներու , որոնք ոչ մէկ վնաս հասցուցած են իրեն :

— Ուրեմն չե՞ս գիտեր թէ ի՞նչ ծրագիր կը հետապնդէ կառավարութիւնը , կ'ըսէ ձէվտէթ Պէյ ::

Ու կը սպառնայ որ զինքը պաշտօնանկ ընել պիտի տայ : Նոյն իսկ , գործը խօսքին միացնելով , իսկոյն կը կանչէ հեռազրական պաշտօնեան եւ իրողութիւնը կ'իմացնէ Պոլիս :

Հետեւանքը անշուշտ պաշտօնանկութիւն մը պիտի ըլլար , եւ այդպէս ալ եղաւ : Եռևութ Զիյա Պէյ հեռացուեցաւ Ռէս-Խւլ-Այնէն (15) , եւ տասը օր վերջ , մարտի սկիզբը , եկաւ նոր գայմազամ մը , Բումէլիի Քօչանա գաւառակէն երիտասարդ մը , Քէրիմ Ռէֆի Պէյ , որ ձէվտէթ Պէյի մարդն էր :

Հայկական տեղահանութեան առթիւ կառավարութիւնը յատուկ դիտումով պաշտօնի կոչած էր մասնաւրաբար այն մարդիկը որոնք Պալքանեան պատերազմին միջոցին ընտանեօք շատ տաժանելի տարագրութեան մը ենթարկուած եւ Պոլիս գաղ-

(15) Իրօք նակատագրուած էր որ ամէն Թուրք պատօնեալի պէս , Եռևութ Զիյա Պէյ ալ մեղադրամէ զերծ չպիտի մնար : Այս ալ Պուրսացի երկու բոյքեր առաւ տարաւ միասին , նոյն իսկ ամուսնացաւ կ'ըսնեն անոնցմէ մեծին հետ , բայց վերջէն Հայկակ տեսանք զայն , պղծուած , լիուած եւ անօրի :

թած էին : Ասոնց սրտին մէջ իրենց հերուսան տառապանքներուն բովանդակ դառնութիւնն ու վրէժի պապակը բարախուն կը մնար : Եւ այդ էր պատճառը որ այնքան զարհուրելի վայրենութիւն մը ցոյց տուին, հակառակ անոր որ Հայերը գեր մը չէին ունեցած անոնց երբեմնի տառապանքներուն մէջ : Նոյն իսկ՝ Պալքաննեան պատերազմին ընթացքին՝ ամէն ձակատներու Օսմաննեան բանակներուն մէջ գտնըւող հայ զինուորները հերոսական կորովով մը կըռուեցան, ինչպէս վկայեցին առ հասարակ բոլոր թուրք հրամանատարները : Իրենց ոխը Պուլկարներէն, Սերպերէն, Հելէններէն՝ հանեցին Հայոցմէն :

Բէս-Իւլ-Այնի նոր գայմազամը զմայլելի գործիք մը եղաւ Հալէպի բորենիներուն ձեռքը, որոնց առջեւ ասպարէզը բոլորովին բաց կը մնար, որովհետեւ յաջողեր էին հրաժարեցնել նաեւ Ալի Սուլատ Պէյը, Տէր Զօրի կառավարիչը : Մարտ 17-ին Քէրիմ Բէֆի Պէյ սկսաւ տեղահանութիւնը : Այս գործը վստահուած էր Զէշէններուն, որոնց գլուխը կը դանուէր Բէս-Իւլ-Այնի թաղապետութեան Տնօրէն Արսլան Պէյ, եւ որոնց մասին նախմ Պէյ հետեւեալը կը գրէ իր յիշողութեանց մէջ .—

«Բէս-Իւլ-Այնի Զէշէններէն հրոսակալումը մը կազմուեցաւ, իբր թէ այդ տեղի գաղթականները նամրորդութեան միջոցին յարակումէ զերծ պահելու համար : Այս հրոսակախումբը զինուեցաւ : Պահապանի անունը կրող այդ մարդիկը սակայն, նամրան գաղթականները կողոպտելու, սպաննելու պաշտօնը ունեին :

«Բէս-Իւլ-Այնի եղերական դէպքին հըրամանը ուղղակի Հալէպէն տրուեցաւ : Այս

հրամանը այն հրոսակախումբին պետերուն տրուած էր : Անոնցմէ մէկ քանին Հալէպ եկան եւ կուսակալ Մուսրաֆա Ապտիլհալիգ Պէյի հետ տեսնուեցան(16) : Անոնց վերադարձն չորս հինգ օր ետքը՝ Ռէս-Խւլ-Այնի զայմազամը (Քէրիմ Ռէֆի Պէյ) ծածկագրով իմացուց անոնց հասած եւ հրահանգները բնդունած ըլլալը» :

Զարդերը գրեթէ տեղահանութեան հետեւցան, որովհետեւ կատարուեցան շատ մօտիկ տեղուանք, գլխաւորաբար ձըրճըպի ափերուն եւ դէպի Շէտատաէ իջնող ճամբուն վրայ : Հայերը, խումբ խումբ հանուելով, կը սպաննուէին ամենավայրագ կերպով : Երբեմն անոնց մարդիկ կը յաջողէին փախչիլ, կուգային Ռէս-Խւլ-Այն, — կարելի չէր ուրիշ տեղ երթաւ, — կը պատմէին զարհուրանքը : Երեւակայել պէտք է թէ այդ պատմութիւնները լոսոյ խեղճ անպաշտպան ժողովուրդը ի՞նչ ահաւոր սըրտայուղութեան, ի՞նչ սոսկումի կը մատնուէր երբ կուգային խարազանով, հրացանի բուներով, դաւազանի եւ մոյկի հարուածներով զինքը կը հանէին ու կը քչէին դէպի այն սպանդանոցները : Ո'չ հւանդի իննայուեցաւ, ո'չ մրցնուէններու, ո'չ ծերերու :

Զարդերը տեսւեցին ամիսներ : Մինչեւ Յունիս տակաւին կը չարունակուէին, երբ տեղւոյն գաղ-

(16) Անոնց մէջ կը գտնուէր մասնաւորաբար Արսլան Պէյի եղբայր Հիւսէին Պէյը, որ Արսլան Պէյի մահուընէն ետք (1917-ի սկզբները) անոր յաջորդեց իբր Ռէս-Խւլ-Այնի քաղավետութեան տնօրէն : Երկու եղբայր մեծ դեր խաղացին նաև Տէր Զօրի ջարդերուն մէջ : Հիւսէին Պէյ արդէն շարունակ կ'երբար Հալէպ, ծախելու համար այն առարկաները զորս ինքն ու եղբայրը եւ իրենց մարդիկը շարունակ կը կողոպտէին գաղքահններէն :

թականներու առաքման պաշտօնեան՝ Ատիլ Պէյ՝
այլեւս իր գործը լրացած նկատելով՝ ճամբայ ելաւ
դէպի Հալէպ, հազարաւոր ոսկիներով։ Որւ վհետեւ
դաղթականները, առանց ո՛ եւ է փոխադրութեան
միջոցի ճամբայ հանուած ըլլալով, գրեթէ ոչինչ
կրցած էին առնել հետերնին։ Արդէն գիտնալով որ
քանի մը ժամ անդին պիտի սպաննուին, չէին ուզեր
աւելորդ տեղը բեռ տանիլ։ Իրենց կարասիները, ի-
րենց վրանները, քչուելնէն տակաւին չարաթներ
ետք կը մնային այն բլրակին գաղաթը ուր բանա-
կած էին։ Վերջէն՝ ընդհանուր թալան մը տեղի ու-
նեցած էր, եւ Ատիլ Պէյ ալ խոչը բաժին մը առած
կը մեկնէր։ Զմեկնած՝ իրեն ողջերթի գացողներուն
պատուիրած էր հրապարակաւ.

— Զըլլայ որ հատ մը անդամ ողջ թողուք պըզ-
տիկները մանաւանդ, մինչեւ 7—8 տարեկանները,
ջարդեցէք անխնայ, որովհետեւ եթէ ողջ թողուք՝
վաղը ատոնք մեզմէ վրէժ յուծելու պիտի ելլեն(17)։

Բայց իր մեկնումէն վերջը, Քէրիմ Ռէֆի Պէյ
պիտի ստիպուէր կասեցնել տեղահանութիւնն ու
ջարդերը։ Այդ միջոցին Զէքի Պէյ Տէր Զօր հասած
էր իրը կառավարիչ, Սոււատ Պէյի տեղ, եւ այն տե-
ղի ջարդերը սկսած ըլլալով, մարզու պէտք ունէր
իր դիւային գործը յաջողցնելու համար։ Մօտաւո-
րապէս 200,000 հոգի ջարդելը դիւրին գործ չէ։ Աշ-
խատութեան հսկայական համեմատութիւնը զինքը
շփոթեցուցեր էր։ Ստիւրած՝ Տէր Զօր կանչեր էր
Բէս-Իւլ-Այնի ջարդերը կատարող բոլոր Զէչննե-

(17) Ասիկա կարծես կարգախոս մըն էր։ Ամէն տեղ եւ ա-
մէն պատօնեայ, ջարդերը գործադրող ժողովուրդին այդպէս
կը խօսէր։

ըլ, որոնք դացեր էին միանալու Սէֆայի իրենց ազգակիցներուն։ Բայց նորէն ջարդարարները անրաւական էին զոհերուն համար։ Հասկնալով որ Զէ-չէններուն միջոցաւ գործը չպիտի լրանայ, Զէքի Պէյ Զօրի շրջակայ արար աշխրէթներուն խոստացեր էր զոհերուն հազուսաները իրենց տալ, եթէ ջարդերուն օդնէին։ Եւ անոնք շնորուներ էին։ Մեծագոյն մասը անոնց ձեռքով ջարդուեցաւ։

Զէջններուն այս ժամանակաւոր բացակայութեան պատճառաւ, Ռէս-Խւլ-Այն մնացած մէկ երկու հարիւր ընտանիքներ պահ մը չունչ առին։ Բայց այս դադարը երկար չպիտի տեւէր։ Այն միջոցին ուր թէ՛ Ռէս-Խւլ-Այնի մէջ եւ թէ՛ Տէր Զօր ջարդերը տեղի կ'ունենային, ձէվաէթ Պէյ անցած էր Ատանա։ Ճամբան՝ հանդիպեր էր ինթիվի ուր փութով առաջ կը տարուէին Պաղտատի երկաթուղիի փաղութիին շինութիւնները։ Աւելի քան 50,000 Հայեր, որոնք կարաւաններէն անջատուելով հոն մնացեր էին, պատառ մը հացի փոխարէն կ'աշխատէին տեղահանութեան սկսելէն ի վեր։ Շատ հարուստ ու զիրքի տէր մարդիկ՝ դարձեր էին պարզ գործաւոր, քար կը կոտրէին, ու նորէն զոհ էին, որովհետեւ այդտեղ զոնէ զերծ էին։ Անոնց մեծ մասը կիներ եւ պատիկներ էին որոնք նոյնպէս կ'աշխատէին։

Արդէն այս գործաւորները հանելու փորձ մը եղած էր 1915-ի վերջերը։

Նախմ Պէյ կը դրէ այդ մասին։—

«Թէ՛ երկարութիի շինութիւններու եւ քարչութեան պաշտօնեաններուն մեծագոյն մասը հայ էր։ Կառավարութիւնը, իբր

թէ անոնց անյարմարութենէն վախճակով
հետեւեալ իրամանը տուաւ .—

«No. 801

«Հալէպի կուսակալութեան .

«Առ հասարակ ամէն հաստատութեան .
«Երկարուղիի եւ ուրիշ շինութիւններու
«զործերուն մէջ ծառայող Հայերւն ալ ի-
«քրենց տարագրութեան վայրերը դրկուելնին
«որոշուած եւ այս մասին պատերազմական
«նախարարութենէն բանակի իրամանատա-
«րութեանց տեղեկութիւն տրուած է : Ար-
«դիւնքը հաղորդեցէ :

«26 Դեկտ. 915. «Ներքին Գործոց Նախարար
«ԹԱԼԷԱԴ» .

«Ասոր վրայ , երկարուղիի զինուորա-
կան ֆօմիսէրութենէն անոնց անունները ուգ-
ուեցաւ : Այս մասին թէ՝ երկարուղիի ֆօ-
միսէր Խայրի Պէյ եւ թէ ձէմալ Փաշա մեծ
մարդասիրութիւն ցոյց տուին : Թալէադ
Փաշայի անիրաւութեան ապացոյցը սա է որ
երկարուղիի պաշտօնեաններու մեծամա-
սնութիւնը հայ ըլլալով եւ Հայերու հան-
դէպ այնքան խժդժութիւններ ի գործ դըր-
ուած ըլլալով հանդերձ , 4—5 տարի տեւող
պատերազմին ընթացքին բոլորն ալ հաւա-
տարմութեամբ աշխատելէ զատ ոչինչ բրած
են : Գիծին ոչ մէկ կողմը դէպէ մը տեղի ու-
նեցած է անոնց պատճառաւ :

«Բայց ժիշ ետքը խնդիրը նորէն ար-
ծարծուեցաւ եւ հետեւեալ նոր հեռագիրը
հասաւ .—

«No. 840.

«Հալէպի կուսակալութեան.

«Կը լսենք որ Խնքիլի, Այրանի շրջականերէն սկսեալ մինչեւ Հալէպ երկարող գիծերու նամբաներուն երկայնքը, մեծազոյն մասը կին եւ պատիկներ, 40—50,000 Հայեր կը գտնուին: Ամենախիստ կերպով պատժուին այն անձերը որոնք զինուորական առաքմանց համար մեծ կարեւորութիւն ունեցող այդ դիրքերուն վրայ քշուառութեան համախմբման մը կազմունքուն պատճառ կ'ըլլան: Հետեւարար, Ատանայի կուսակալութեան հետ բանակցելով, անմիջապէս, առանց Հալէպ հանդիպցնելու, հետիւն իրենց տարագրութեան վայրերը (անապատները) դրկեցէք այդ Հայերը: Կարեւորութեամբ կը սպասեմ որ մինչեւ շաբար մը հաղորդէք անոր «արդիւնքը»:

«Ներքին Գործոց նախարար

«16 Յունուար 916.

«ԹԱԼԻԱԴԻ».

«Ճիշդ նոյն օրը հասաւ նաեւ այս հեռագիրը ամբողջացնող հետեւեալ հեռագիրը.—

«Հալէպի կուսակալութեան.

«Յաւելուած 16 Յունուար 1916 թուակիր եւ No. 840 հեռագրին.—

«Խնքիլիի եւ Այրանի դիրքերուն վրայ քշուած հայերէն (երկաթուղիի) շինութեան մէջ ծառայողները մի՛ դրկէք մինչեւ շինութեանց աւարտումը: Բայց իրենց ընտանիքին հետ միասին բնակելնին թոյլա-

«տըրելի չըլլալով, զանոնք Հալէպի շրջա-
կաները յարմար տեղերու մէջ առժամա-
նակեայ կերպով բնակեցուցէֆ։ Մնացած
անոնք կիսերն ու պղտիկները, նախորդ
յայտարարութեան համաձայն՝ շուտով
«դրկեցէֆ (դէպի անապատ)։

«Ներքին գործոց նախարար

16 Յունիուար 1916.

«ԹԱԼԷԱԴ».

«Այս յաւելուածին պատճառը երկա-
րուղիի շինութեան ընկերութեան նարտա-
րագէտներուն կողմէ եղած բողոքն էր (18)։
Որովհետեւ հայ գործաւորներու հեռացումը
կը նշանակէր շինութեանց գդադարումը։ Ա-
նոնց ընտանիքներէն խումբեր Հալէպ քեր-
ուեցան։ Գիւղերու մէջ պիտի բնակէին։ Ա-
նուննին գրուեցաւ, տետրակներ շինուե-
ցան, խեղները յուսադրեցին, բայց սին
յոյս։ Ոստիկանութիւնը մէկ կողմէն դուրս
կը հանէր զիրենիֆ։ Խնդրանիքներ տուին։ Այդ
խնդրանիքները իբր թէ նկատողութեան կառ-
նուէին, բայց բան մըն ալ եղած չունիր։
Խեղն կիսերը մէկ պաշտօնատունէն միւսը
կը քափառէին։ Օրեր անցան, աղերսագրի,
գործողութեան հարկ չմնաց այլեւս։ Ներ-
քին գործոց նախարարութիւնը՝ Հալէպի
կուսակալութեան կողմէ եղած հարցման մը
վրայ, կը ջնջէր նախապէս տրուած հրամա-

(18) Առանձին շիւատակութեան արժանի են նոյն տեղը
գտնուող Զուիցերիացի նարտարագէտները, մասնաւորաբար
ինքիլի նարտարագէտներուն պետ Պ. Koppel, որոնք ամէն
նիգ չխնայեցին իրենց մօտ աշխատող Հայերուն կեանքը փըր-
կելու համար, թէեւ անօգուտ տեղը։

նը, որուն համեմատ այդ կիները Հալէպի շրջակայ գիւղերը պիտի բնակէին, եւ անոնց տեղ կը դրկուէր հետեւեալ կտրուկ հեռագիրը.—

«No. 860

«Հալէպի կուսակալութեան.

«Պատասխան 27 Ցունուար 916 ծանու-

«ցագրին.—

«Համոզեցէ՞ք զիրենիք քէ այրերնին ը վիրջոյ իրենց պիտի միտնան, եւ դրկեցէ՞ք «տարագրութեան վայրերը:

«2 Փետրուար 916

«Ներքին գործոց նախարար

«ԹԱԼԷՌԴ»

«Այդպէս ալ եղաւ, եւ խնդրարկու կիները օր մը յանկարծ նամբայ հանուելով քշուցան Մէսֆէնէի անապատը, անկէ Տէր Զօր դրկուելու համար :»

Բայց բոլորն ալ չէին հանուած : Մեծ մասամբ մնացեր էին Խնթիլի, Այրան, Պահչէ, կաշառքի եւ ընկերութեան ճարտարագէտներուն պաշտպանութեան չնորհիւ, անանկ որ, ձէվիտ Պէյի անցած ատենը մեծամասնութիւնը հոն էր տակաւին, հոն էին մանաւանդ էրիկ մարդկիլը : Առանց կարեւորութիւն ընծայելու զուիցերիացի ճարտարագէտներու բողոքին, Պահչէի ժանսարմըրիի հրամանաւար Եաշար Պէյ անունով զարհուրելի հրէշի մը միջոցաւ որուն գործակցեցան շրջականներու գրեթէ բոլոր թուրք պաշտօնեաններն ու ժողովուրդը, ձէվտէթ Պէյ խումբ խռւմբ անեղո՞հան ընկէ տալով ճամբայ հանեց մասնաւոր պատուէրներով :

Տեղահանութիւն չէր խսկապէս, այլ կատարեալ ջարդ մը : Ժողովուրդը տարագրուեցաւ Մարաշի եւ Ալյնթապի ճամբով : Էն առաջ զատուած 1800 երիտասարդներ ամբողջովին սպաննուեր էին : Միւս խուժրերը՝ անոնց դիակները կոխելուով անցեր էին այն ցաւի ճամբաններէն, որոնց վրայ տասնեակներով կը տեսնէին ծառերու ճիւղերէ իրենց մազերէն կախուած մերկ աղջիկներ՝ որոնք սպաննուեր էին չարաչար կերպով պղծուելէ վերջ(19) :

Երբ բոլոր խուժրերը հանուելով տարուեցան, ճամբաններուն վրայ մնացեր էին հարիւրաւոր մանր տղաք որոնք ծառերու տակ, երբեմն դիակներու մօտիկ կը ճուային մնրէ ու ահօթի : Պ. Koppel զանոնք հաւաքելով լեցնել տոււաւ տինամիթի պարապ ուղնտուկներու մէջ, եւ բերաւ ինթիլլի, ուր իր հաստատած որբանոցը պատսպարուեցան : Քանի մը օր ետքը՝ Պաղտատի երկաթուղիի շինութեան ընկերութեան գերման տնօրէնը, իր պետը, զինքը խստօրէն պիտի յանդիմանէր իր մարդասիրութեան համար :

Մարաշի եւ Ալյնթապի ճամբով քշուած այդ խուժրենը, ճամբան կոսորուելով հոտորուելով, զրկուեցան մինչեւ Մէրտին, ուր տասնէն մէկը պիտի հասնէր : Անոնցմէ մաս մըն ալ 500 հոգի, տարուեր էին Ռէս իւլ Ալյն և միացեր էին հոն մհացող մէկ քանի հարիւր հայ ընտանիքներուն, որոնք Զէջէններուն Տէր Զօրի մէջ զբաղած ըլլալուն պատճառաւ դեռ չէին ջարդուած : Բայց երբ Տէր Զօրի տեղահանութիւնը լասցաւ եւ ջարդերը դիւրացան, Զէջէնները

(19) Գրեքէ նոյն օրերուն այդ նամբաններուն վրայ սպաններուցան նաեւ Անգլիացի եւ Հնդիկ գերիներ, որոնցմէ մաս մը կ'աշխատցուեր ինթիլլիի փապուղիին շինութեան գործին մէջ :

չուսով դարձան Ռէս-իւլ-Այն եւ հանեցին հոն մնացած, ինչպէս նաև Խնթէլլիէն եկած ժողովուրդը եւ քշեցին Շէտտատէի շրջակաները, ուր պիտի ջարդուէին Տէր Զօրի հայոց վերջին մնացորդներուն հետ:

1916 Ապրիլին, մինչդեռ Ռէս-իւլ-Այնի ջարդերը տեղի կունենային եւ ձամբաները լցուն էին նոյն իսկ ծծկան պղտափիկներու, և ծիծերնին կտրուած աղջիկներու, ցցահան եղած կիներու եւ մարդոց դիակներով, Շուէտացի գերմանասէր Պ. Սվէն-Հետին անկէ անցաւ: Քար մը պիտի խղճար ամենաանողորմ կերպով խողխողաւած այդ անմեղ մարտափրոսներուն դիակները տեսնելով: Պ. Սվէն-Հետին նոյն իսկ այդ քարի կտորն ալ չունէր իրը սիրա: Պօլսոյ մէջ՝ Թուրքերը գովեց, ու Եւրոպա անցնելուն՝ հերքեց ջարդերը ոռոնց ականատես եղեր էր:

Գրեթէ նոյն ատեները Ռէս-իւլ-Այնէն անցնելով ձարապլուս զնաց համբաւաւոր «Էմտէն» մարտանաւին հրամանատարը, Ֆօն Միւքքէն: Այդ միջոցին ձարապլուս կը գտնուէր Պաղտատի երկաթուղիի շինութեանց ընկերութեան բարձրէն Տք. Հրէշտակեանի կինը, որ գերմանուհի մըն է: Տիկին Հրէշտակեանը՝ ինք անձամբ մեղի պատմեց ու Ֆօն Միւքքէի կը խօսի հայկական ջարդերուն վրայ եւ կըսէ թէ խաղաղութեան կնքուելէն ետք Գերմանիա ի՞նչ պատասխան պիտի տայ քաղաքակիրթ աշխարհին՝ այդ բարբարոսութեանց նկատմամբ որոնք իր աչքին առջեւ գործուեցան:

Ֆօն Միւքքէ կը պատասխանէ.

—Հոգ ընելիք բան չկայ, տիկին. խաղաղութեան կնքուելէն ետք կարգադրելիք ա՛յնքան ինդիքնել պիտի ըլլան որ հաւ մը անգամ իր փետուրը չպիտի ջարժէ Հայերուն համար . . . :

ԵՐԵՐԴԻ ԳԼՈՒԽ

ԱՄԻՄ ՊԵՑԻ
ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Գ.—ՏԵՐ ԶՈՐԻ ԶԱՐԴԵՐԸ

Մինչդեռ Ռէս-Իւլ-Այնի և Խնթիւլի ջարդերը լրանալու վրայ էին, անդին սկսած էին արդէն այն այլապէս ահաւոր կոտորածները որոնցմով Զէքի Պէյ բնաջինջ պիտի ընկր Տէր Զօր համախմբուած 200,000 հայ գաղթականները:

Արդէն անգամ մը առիթ ունեցանք ըսելու թէ Զէքի Պէյ անհամբեր հեռագիրներ կ'ուզզէր Հալէ-պի կուսակալութեան, որպէս զի ժամ առաջ նոյն շրջանակին և շրջականներուն մէջ գտնուաղ Հայերը դրկեն իրեն:

Կառավարութիւնը նուազ անհամբեր չէր: Այդ անհամբերութեան պատճառը ցոյց տալու համար պիտի ստիգուինք շեղիլ մեր նիւթէն, և ասիկա առիթ մը պիտի ըլլայ մեղի՝ պատմութեան էջի մը լուսաբանութեան համար:

* * *

Տարտանէլի կոխներուն գաղարումը զոր Ժէօն-թիւրք կառավարութիւնը իրը օսմաննեան պատմութեան ամէնէն փայլուն յաղթանակը պանծացուց, շատ սկեպտիկ թողուցած էր թուրք ժողովուրդը: Որովհետեւ կորուստը զարհուրելի եղած էր: Թուրք բանակին լաւազոյն և ստուարագոյն մասը փճացած էր անգլիական կրակին տակ: Պօլիս՝ մէկ ծայրէն միւսը հիւանդանոցի վերածուած էր: Վիրաւորները հազարներով կը հասնէին ամէն օր, և վերջը չէր գար: Երբ Անդլիացիք քաշուեցան, — ոչ ոք հաւտաց թէ փախած են, ինչպէս կը յայտարարէր կառավարութիւնը, — նեղուցները պաշտպանող բանակին այնքան քիչ բան մնացած էր որ կառավա-

բութիւնը չկրցաւ անոնցմէ աչքի զարնելիք խումբ
մը գոյացնել՝ Պօլսոյ մէջ յաղթական զօրանցք մը
կատարելով վերարծարծելու համար մարելու վր-
րայ եղող թուրք դիմադրութեան ողին։ Անդիխոյ,
եւ առ հասարակ համաձայնական երկիրներու հան-
րային կարծիքը թերեւս հիասթափուած մնաց այդ
արշաւանքին անյաջողութեան նկատմամբ, բայց
կրնան վստահ ըլլալ որ օսմանեան կայսրութեան
տրուած գերազոյն հարուածը եղաւ ատիկա, որով-
հետեւ բոլորովին փացուց Անատոլցի թուրքերէ
կաղմուած այն ընտրեալ ու կորովի բանակը որ
թուրքիոյ զօրութեան առանցքն էր, ինչպէս եղած է
զարերէ ի վեր, եւ որ այս անգամ, արմատէն զար-
նրւած, թերեւս ա'լ բնաւ չկարենայ վերակաղմուիլ։
Առանց Տարտանէլի արշաւանքին՝ Պաղտատի ու Պա-
ղեստինի յաղթանակները թերեւս չիրականանային։

Անդիֆացւոց քաշուելէն ետք՝ երկար ամիսներ
այլեւս թուրք բանակի խօսք չկար։ Պաշտօնական
զեկոյցները լուռ էին միանդամայն բոլոր ճակատ-
ներուն համար։ Բայց պարտութեան լուրերը, որ-
քան ալ խստիւ զաղանի պահուէին, դարձեալ կը
հասնէին թուրք ժողովուրդին։ Քիւթ-էլ-Ամարայի
վերագրաւումն ու զօրավար թառուզէնտի անձնա-
տուութիւնը միջոց մը նորէն խանդավառեցին
թուրք ժողովուրդը, բայց չուտով վրայ հասաւ
Պաղտատի անկումը, եւ թուրք պաշտօնական զե-
կոյցները նորէն վերածուեցան լակոնական «Ճա-
կատներուն վրայ նորութիւն չկայ» յուսահատեցու-
ցիչ քիչէին, որով ծանուցուած էին անցեալ բոլոր
պարտութիւնները։

Ամբողջ այդ շրջանին՝ օսմանեան հանրային
կարծիքը Եւրոպայի մէջ ձեռք բերուած գերմանա-



Գերման սպաներէ կազմուած ժողով մը՝ Արաբները
Անգլիացւոց դէմ գրգռելու համար .



Արքական պատերազմի (Ճիհատ) համելիսաւոր հոչակումը .

Widening of ventricle, especially posteriorly, and
widening of the body of corpus callosum.

կան յաղթանակներու լուրերով օրօրուեցաւ : Թուրքերը կը կարգային այդ լուրերը եւ կը հարցնէին իրարու .— «Այս ամէնը աղէկ, բայց մէ՞նք ինչ կ'ընենք» :— Երկրին գրեթէ կէսը թշնամիին ձեռքն էր : Կառավարութիւնը յայտնարար կը նեզուէր : Միանդամայն մարզու եւ գրամի պէտք ունէր, բայց իրեն խայծը կը պակսէր՝ ժողովուրդը նոր զոհութեան մը մղելու համար : Այդ խայծը՝ նորէն Գերմանիան էր որ տուաւ իրեն, «Երլարըմ» բանակին կազմութեան գաղափարը մէջտեղ զնելով :

Այս բանակը Պաղտատը պիտի վերագրաւէր : Գերմանները շուտով յաջողեցան թուրքերուն անմտութիւնը հրապուրել՝ Անգլիայութեան այդ նըւիրական քաղաքը Անգլիացւոց ձեռքէն ազատելու հեռանկարով, եւ ատոր չնորհիւ յաջողեցան գերագոյն տուրքի մը մղել թուրք ժողովուրդը, նոր կազմուելիք բանակին անունով : Աղուոր՝ խորհըդանշանական անուն մը տուեր էին անոր, — «Երլարըմ» (կայծակ) ,— եւ կը հաւաստէին թէ կայծակի մը արագութեամբ պիտի ոլանայ «Բիւրիցս ատելի անիծած ազգին» վրայ, — ինչպէս կը կոչէին Անգլիացինները, եւ նուիրական քաղաքը պիտի ազատէ անոնց սրբապիղծ ձեռքերէն : Զօրավար ֆալքէնհայմ, Ռումանիոյ յաղթականը, անձամբ պիտի վարէր զործողութիւնները, եւ անոր իրը զործակից կը յիշուէր թուրք բանակին թերեւս կարողագոյն զօրավարը, Մուսթաֆա Քէմալ Փաշա, որ մեծ ժողովրդականութիւն շահած էր Տարտանէլի պաշտպանութեան օրերուն :

Երբեք Գերմանիա այնքան չէր աշխատած թուրք եւ արար ժողովուրդները Անգլիոյ դէմ գրգռելու որքան աշխատեցաւ այդ «Երլարըմ» բանակին

կազմութեան օրերուն։ Արշաւանքը արար ժողովուրդին մօտ համակրելի դարձնելու համար, գերման սպաներ արարական տարազով հանդիսութիւններ կը սարքէին Հալէպի մէջ եւ ամբողջ Պաղտատի դիծին վրայ, բեմեր կը յարդարէին՝ որոնց ճակատը խոշոր գրերով կ'երեւար «Gott strafe England!» («Աստուած պատժէ Անգլիան») վերտառութիւնը, ինչպէս ցոյց կուտայ այս աշխատութեան ընկերացող լուսանկարներէն մէկը (Պատկեր No. 8.)։ Կը ջանային Պաղտատի վերագրաւումը իտէալ մը դարձնել նաև Արար տարրին համար։ Հիքմէթ Պէյ անուն չէրքէս մը(1) յատուկ պաշտօնով դրկուած էր Միջազետքի անապատները, արար չէյխերն ու ցեղապետները ձեռք անցընելու եւ անոնց վրայ հսկելու համար։ Իր ջանքերուն ջնորհիւ այն կողմերը գտնուող թափառիկ Արարներու (Ene'eze') նշանաւորագոյն պետը՝ Շէյխ Հաշիմ, որուն աղղեցութիւնը կը տարածուէր Եփրատի բովանդակ դիծին երկայնքը, խոստացած էր աջակցիւ «Երլաւըրըմ» բանակին։

Շէյխ Հաշիմ խորամանկ մարդ մըն էր։ Կը հաւատամ որ Անգլիացւոց ալ նոյն խոստումը ըրած էր, եւ անոնցմէ ալ դրամ կ'առնէր։ Վերջէն՝ այս մարդը Հալէպ եկաւ եւ մեծ պատուի ու նուէրներու արժանացաւ Մուսթաֆա Քէմալ Փաշայի կողմէ։

(1) Այս Զէրքէսը պատերազմին սկիզբը իբր կամաւոր կրուեր էր Կովկասի նախատը։ Վերջին ժամանակ մը Տիարաքէֆիրի ոստիկանութեան Տնօրէն եղաւ, յետոյ ստացաւ այս պատօնը որուն կ'ակնարկեն։ «Աւելի ետքը զինքը դրկեցին Դամակոս, որջականերու Զէչէնները Անգլիացւոց դէմ կռուի մղելու համար։ Հալէպ վերադարձին, ոստիկանութեան Տնօրէն կարգուեցաւ, եւ Անգլիացւոց բաղադր մտնելէն օր մը առաջ ինք ալ փախաւ ուրիշ թուրք պատօննեաներու հետ։

Հալէպի անկումէն քանի մը օր առաջ ալ նոյն քաղաքն էր : Եկած էր իր ծառայութիւնը մատուցանելու Մուսթաֆա Քէմալ Փաշայի որ Պաղեստինի պարտութենէն փախած՝ Հալէպ կը մնար Գերմաններուն մեկնումէն ետք : Շէյխ Հաչիմ այդ առթիւ 10,000 հրացան ու ուզմանիւթ ստանալով դարձաւ անապատ :

Գերմաններուն կողմէ նոր չէր ատելութեան այս գաստիարակութիւնը Անգլիացւոց դէմ : Ճիշտի (նուիրական պատերազմի) հրատարակութիւնը որուն գլխաւոր թելադրիչները եղան, իրենց ձեռքը պատրուակ մը դարձած էր մասնաւորաբար Աքարտարրը զրգուելու Անգլիացւոց դէմ, եւ այդ մտքով Գերմանիոյ մէջ հրատարակեր էին արարերէն դըրքոյկ մը զոր ամէն Գերման, նոյն իսկ Գերմանունիները, պաշտօն ստացած էին տարածելու արարական ոստաններու մէջ : Հալէպ՝ Տիկին Քօին էր որ այդ զործը կատարեց : Ամէն տեսակէտով նշանաւոր կին մըն էր ասիկա, որուն ամուսինը 30 տարիէ ի վեր Հալէպի մէջ կը զործէր իրը ներկայացուցիչ գերմանական Luticke առեւտրական տան : Բարի մարդ մըն էր, բայց ամէն կարեւորութիւն կը կորանցնէր կնոջը մօտ, այնքա՞ն որ զինքը ներկայացնելու համար կ'ըսէին սովորաբար . . . «Պ. Քօին . . . Տիկին Քօին էրիկը»:— Տիկին Քօին սկիզբները զարհուրելի ատելութեամբ մը լեցուած էր նաեւ Հայոց դէմ, բայց այն ահաւոր թշուառութիւնը որուն աւելի ետքը ենթարկուեցաւ հայ ժողովուրդը, զինքը այնքա՞ն յուզեց որ միջոց մը ձեռքը խարազան մը առած Հալէպի փողոցներուն մէջ կը ծեծէր հայ խոշտանգող ոստիկանները : Նոյն իսկ ժամանակ մըն ալ

يجب تشكيل جمعيات سرية وجهرية في البلاد الإسلامية

فدخل الوقت لأن يشكل كل قوم من الأقوام الإسلامية
جمعيات سرية وظاهرة ويفسروا في وجه أعدائهم المسؤولين
معلقين الجهاد عليهم لتصويبوا أو طاهم من غائلة الزوال ويفسروا
نسمة الاستقلال ولعلموا أهتم لاتنسج لهم بعد ذلك فرصة تذكرهم
من مثل هذا العمل .

يجب أن يعلموا من ذلك اليوم أن الجهاد المقدس قد أصبح فرصة
وأن دم الكفار الذين في البلاد الإسلامية (ماعدا الذين
والمسئلين والخلفاء) أصبح هدرا

يجب أن يعلموا أن الكافرين المسؤولين على البلاد الإسلامية
اصبح قتالهم فرص عين سوأة كان سراً أو ظهراً و بذلك يطغى
القرآن العظيم بقوله (وحدوهم واقتلوهم حيث نفقتهم
وأولئك حملناكم عليهم سلطاناً مينا)

ان من يقتل من المسؤولين على البلاد الإسلامية ولو كافراً
واحداً سراً أو ظهراً نواب من احنا العمال المسلمين
كله فدحي أن يتهدى كل فرد من المسلمين في اي محل كان يقتل
ثلاثة أو اربعه على الاقل من الكافر المسؤولين اعبد الله واعد آباء الدين؛
يسعى ان يتهدى بذلك امام الله تعالى راحا نوابه من الله وحده
ولائق المسلماته وان لم يكن له من عمل الخير سوى هذا

հաւաքելով խնամեց հայ որբերը, զորս կառավարութիւնը ձեռքէն առաւ վերջէն :

Այս կինն էր որ Հալէպի մէջ սկսաւ տարածել վերոյիշեալ արարերէն գրքոյկը, որուն 10-րդ էջին վերջին պարբերութիւնը կը յայտարարէր թէ հարազատ խլամ, հետեւարար նաեւ՝ փրկութեան արժանի իսլամ չպիտի նկատուի այն որ առ նուազն չորս քրիստոնեայ չմեռցնէ : Եւ արարական շրջանակներու մէջ՝ քրիստոնեայ ըլլալով Անդլիացիք կը գտնուէին : Գիրքը այնքա՞ն աղմուկ եւ sensation հանեց որ թուրք կառավարութիւնը ստիպուեցաւ հաւաքել եւ ոչնչացնել բոլոր ցրուած օրինակները, Տիկին Քօսիի քով մնացածներն ալ : Հազուագիւտ օրինակի մը վրայէն լուսանկարելով կ'արտագրենք 10-րդ էջը որ կը բովանդակէ վերոյիշեալ ոճրագործութեան գրգումը (Պատկեր № 9) :

Ահա այս պայմաններուն մէջ կը պատրաստուէր Պաղտատի վերագրաւման ծրագիրը : Նոր կազմուելիք բանակը Եփրատի ուղղութեամբ պիտի իջնէր դէպի Միջագետք : Մէսքէնէ — Տէր Զօր ճամբան քանի մը օրերէ ի վեր կ'ուսումնասիրուէր Գերման սպաններու եւ ճարտարագէտներու կողմէ : Խոշոր թուռով հայ զանգուածներու ներկայութիւնը այդ գիծին վրայ՝ անհանդստութիւն կը պատճառէր անոնց : Մանաւանդ որ համոզուած էին թէ հայ զաղթականները յարարերութեան մէջ են Արար լըրտեսներու հետ զորս Անդլիացիք կը դրկէին Մուսուլի եւ Զօրի շրջանակներուն հետազօտութեան համար : Գերմանացւոց կողմէ եղած շարունակական գիտողութեանց վրայ՝ կառավարութիւնը հեռագիր հեռագիրի ետեւէ կը հասցնէր, այդ գիծին երկայնքը գանուռող Հայերը վայրկեան մը առաջ

իջեցնելու համար Զօր, ուր պիտի ջարդուէին անողորմ կերպով:

Թէ Գերմաններուն եւ թէ Թուրք կառավարութեան կողմէ այս մասին ցոյց տրուած փութկոտութեան մեծագոյն պատճառը սա էր որ Եփրատի այդ գիծը որուն վրայ բանակած էին Հայ գաղթականներու տակաւին ստուարաթիւ մնացորդները, «Երւարքը» բանակի պարենաւորման գիծն էր, անկէ պիտի անցնէին բոլոր թնդանօթներն ու ուզմամթերքը: Հայերը վտանգ մը կը նկատէին իրենց պարենաւորման ավահովութեան գէմ: Ժողովուրդ չէր այլևս այդ կողմերը մնացած հայութիւնը: Աւելի՝ մարդկային խեշերանքներ էին որոնք կը յամառէին չ'մեռնիլ՝ երբ այլևս ոչինչ կենդանի մնացած էր իրենց մէջ: Բայց այդ կասկածը, — անշուշտ դիտումնաւոր կերպով, — միշտ մնաց անոնց մասին, եւ ատոր համար կառավարութիւնը այնքան անհամբերութեամբ աշխատեցաւ Պաղտատի ճամբուն վըրայ գտնուող Հայերը փճացնելու:

Դիւրին չէր կեանքը այդ պայմաններուն մէջ: Երեք տարի վերջ երբ այսօր կը մտարերեմ այդ արհաւիրքի օրերը, ինծի անանկ կուզայ որ վերադարձ մը կ'ընեմ դէպի դժոխք, — ո՛չ այն դժոխքը որուն սարսափները աւելի զահանդական դարձնելու համար կրօնական մատենազիբներ իրար գերազանցելու ճգնեցան և զոր Տանդէ երգեց, այլ անհունապէս աւելի ահաւոր բան մը, որուն զարհուրանքը անոնք միայն պիտի գիտնան որ այդ դժոխքը ապրեցան եւ որոնք երբեք չպիտի կրնան նկարագրել զայն, որովհետեւ մարդկային բարբառը անկարող է ատոր:

Բուն սոսկումը ծաւալեցաւ երբ սկսան պարպել Հալէպն ու շրջակաները, եւ այն տեղերը գտնուող հայ ժողովուրդը իջեցնել Մէսքէնէ : Կարաւաններուն վերջը չէր զար : Պապ, Մատրա, Մումպում ամբողջովին պարպուած էին : Առանց եղանակին խըստութեան նայելու՝ ծեծելով ծեծելով, յաճախ հետիոտն, քիչ անգամ միայն ուղարկով կամ էշերով կը քչէին Մէսքէնէ : Այստեղ ալ կենալու հրաման չկար : Դէպի Տէր Զօր : Այս էր կարդախոսը :

Եփրատի այդ գիծին վրայ գտնուող գաղթականներուն մեծ մասը Պօլսոյ շրջականերէն, Ռոտոսթօէն, Նիկոմիդիայէն, Պարտիզակէն, Ատարազարէն, Կէյվէէն, Գոնիայէն, վերջապէս Անատոլըն երկաթուղիի գիծին երկայնքէն տարագրուած հայերէ ու կիլիկիցիներէ կը բաղկանար : Ճամբան կողոպտուած չէին, եւ անոնք որ տարուան մը կաշառքներէն, ծախքերէն ետք կարողութիւն ունէին տակաւին, նոյն իսկ իրենց զաւակներուն հացի դրամը զոհելով յուսահատօրէն կը կառչէին Մէսքէնէի կայքին, քանզի կը հասկնային թէ վտանգ մը կար վար իջնելուն մէջ : Եւ ասիկա կ'ընէին՝ առանց վըստահութիւն ունենալու թէ մինչեւ վերջը պիտի կը բնան մնալ հոն : Օր մը չէ օր մը՝ իրենք ալ պիտի քչուէին : Բայց վերջապէս ժամանակ կը շահէին : Ո՞վ դիսէ, թերեւս վերջը կուգար : Այն հաւատքն ունէին թէ օրերը յղի են : Իրօք երկունքի օրեր էին, բայց դեռ քանի՛ տարիներ պիտի տեւէր այդ չըլլալիք երկունքը . . .

Ամէն մարդ մտահոգ էր թէ ինչո՞ւ կ'ըլլար այս նոր տեղահանումը եւ թէ ինչո՞ւ Զօր կը քչէին ժողովուրդը : Բայց վրդովման աւելի մեծ պատճառ մը կար : Բէս-Իւլ-Այնի ջարդերուն լուրը հասեր էր

նաեւ Մէսքէնէ : Ամիսներ տեւող կոտորածը չէր կրնար գաղտնի մնալ նոյն իսկ անապատին մէջ : Արաբներու կողմէ բերուած հասուլկոր տեղեկութիւններէ հասկցած էինք որ այստեղ գտնըւող զրեթէ բոլոր Հայերը սպաննուած են : Միւս կողմէ՝ Մէսքէնէի Միւտիրին հետ մտերմացած կարդ մը մարդիկ կը հաւաստէին թէ Հալէպէն «գէշ» հրահանգներ կուզան : Ընթացիկ լեզուին մէջ «գէշ» ածականը մեծ բան չի նշանակեր . բայց այդ արհաւիրքի օրերուն՝ այդ մահուան ոստանին մէջ «զարհուրանք»ին մէկ հոմանիշն էր : Լուր ելած էր տակաւին թէ այլեւս Եփրատի աջ եղերքէն չպիտի զրկուին զաղթականները , այլ ձախ ափունքէն , եւ ասիկա արդէն մահուան դատապարտութեան պէս բան մըն էր մեկնելիք կարաւաններուն համար , որովհետեւ այդ ափունքէն մինչեւ Թաքքա՝ մարդիկ պիտի բռնադատուէին անցնիլ բոլորովին անջրդի անապատներէ , որոնց մէջ անպայման պիտի մեռնէին տաքէն , ծարաւէն , անօթութենէ : Էլ ձէզիրէի շրջանակը , — ինչպէս կը կոչուի Եփրատի ձախ եղերքը , — գերեզմանի ճամբան էր(2) :

(2) Հալէպի անկումէն ետք՝ Մունպունի Ռէժիի Տնօրէնին հետ լուր դրկեցի Մէսքէնէի այն ատեմուան Միւտիր Հիւսէին էֆէնստիի , որ Մունպունի Զէրքէս մըն էր . բովլ զտմուած պատօնագրերը առնելու համար : Հիւսէին էֆ . իսկոյն Հալէպի ինձի եկաւ . եւ այդ առքիւ երդումով հաստատեց թէ Հալէպի գաղքականներու վարչուրիւնը , որում զլուխն էր այդ միջոցին Ապտիլահատ Նուրի Պէյ , իրեն հրահանգ տուած էր զաղքականները Եփրատի ձախ եղերքէն դրկելու , որպէս զի մեծ մասամբ փնանան եւ Զօրի մէջ անոնց ամբողջուրիւնը ջարդելու ծրագիրը դիւրանայ : Վերջէն՝ բանի իրմէ ետ առեր էին այդ պատուագիրը :

Սոսկումը իր ծայրագոյն աստիճանին հասաւ երբ սկսանք պզտիկ տղաքը իրը լրաբեր գործածելով տեղեկութիւն ստանալ Տէր Զօրէն :— «Վար մի՛ իջնէք, փախէ՛ք» :— Այս էր մեզի հասած անփոփոխելի տեղեկութիւնը : Եւ անոնք որ մեզի կուտային այս խորհուրդը, կը զգացնէին թէ իրենք ինկած են ցանցին մէջ, չպիտի կրնան ազատիւ, պիտի ջարդը ին անխուսափելի կերպով :

Պապէն իջնող զաղթականներ զարհուրանքը բուլրովին աւելցուցին, իրենց հետ բերելով հեռազրի հետեւեալ օրինակը՝ զոր հոն ձիռք անցուցեր էին, եւ զոր Հալէպի Ընդհանուր Դատախազութիւնը, զատական նախարարութեան հրահանգով, կը դըրէ կէր Պապի զայմազամ Շաֆի Պէյի(3) :

«Խիստ ստիպողական եւ գաղտնի .

«Նոյն իսկ ոնրազործութեամբ դատա «պարտուած կամ ամբաստանուած եւ ուսիկանութեան կողմէ ձերքակալուած Հայերը բանտեր մի՛ պահէ՛ք, իսկոյն առաջ «(Տէր Զօր) որկեցէ՛ք(4)» :

Բան մը կը գառնար անշուշտ : Այդ վար զրկուելուն մէջ ապահով մահ մը կար որ նոյն իսկ ոճրա-

(3) Զարմանալի մարդ մըն էր ասիկա : Աղջերուն չէր դըպչեր, բայց ձեռքը գաւազան մը առած՝ շարունակ մեռելները կը ծեծէր ըսելով :— «Անպիտա՞ն ուն, դիտմամբ հոս մեռար որ օր մը երը մենի ալ ձեզի պէս ըլլամէ, որովհետեւ պիտի ըլլամէ, տեսնես, ամանի չէ» :

(4) Զինադադարէն եսք՝ Հանընի նախորդ հեռազրական Ցնօրէն Պ. Եվիխանեան Հալէպի մէջ անձամբ մեզի յայտնեց թէ ինչ այն ատեն Պապ կը զտնուէր եւ թէ այդ հեռազիրը ինչ հաղորդեց տեղույն Հայ գաղթականներուն, որպէս զի ամէն մարդ իր զլխուն նարը նայի :

գործները հոն կը քչէին ազատ, առանց հսկողութեան: Ասիկա կ'ենթադրէր որ ջարդը ընդհանուր պիտի ըլլար: Ամէն մարդ կը հասկնար գլխուն գալիքը, բայց ա'յն աստիճան ահաւոր բան մըն էր որ չէր համարձակեր անոր վրայ խորհելու:

Աղէտը կը զգայինք մանաւանդ այն չարաշուք ու յանձնապաստան խանդավառութենէն որով տոգորուած էին մեր չուրջը զտնուող թուրք պաշտօնեաները: Ոչ մէկուն հետ կը խօսուէր այլեւս: Հասարակ ժանտարմաներն անզամ աւելի լկտի, աւելի աներես դարձած էին: Տեսակ մը սպառնալից քմծիծաղ անպակաս էր իրենց դէմքին վրայ, եւ շընական հեղնութիւնը որով կը թունաւորէին իրենց նոյն խսկ ամենէն սովորական խօսքը, ի զուր կը ջանար քօղարկել այն բոլոր ոճրագար մտածումները որոնք բոյն դրած էին իրենց գլխուն մէջ: Խանդավառ էին մանաւանդ անով որ այլեւս խոր, անայլայլ, անեղծելի հաւատք մը լեցուցած էր զիրենք թէ անպատիժ պիտի մնան բոլոր այն ոճիրներուն համար զորս գործեր էին, եւ այն նոր ոճիրներուն համար ալ զորս պիտի զործէին:

Իրենց ակնարկը մագիլներու պէս կը կառչէր մեզի, իրր թէ ամէն մէկ նայելնուն միսի փերթ մը փրցնել ուզէին: Յաղթանակին հեռապատկերը զոր կործանած Ռուսիայէն հասնող ապշեցուցիչ լուրերը եւ առ հասարակ պատերազմի բոլոր ճակատներուն նկատմամբ գերման Ծնարակով տրուած տեղեկութիւնները օր օրի ապահով կը դարձնէին, ցնորեցուցիչ վայրագութեան մը ժահը կը ներարկէր իրենց բնածին բարբարոսութեան: Այնքա՞ն անյառ կ'երեւային գերազոյն սպանդին որ կարծես առանց

մարդասպանութեան ապրիլը այլեւս անհնար էր ի-
րենց համար :

Շատ անգամ, դիւային հեղնութեամբ մը, մեզի
ցոյց կուտային Հնդիկ, բայց մանաւանդ Անդիացի
գերիներու խումբերը որոնք այդ կողմերէն քչուե-
լով կը տարուէին գէպի Նիսիպին, երկաթուղիի
շինութեանց մէջ աշխատելու : Ատոնց վիճակը մե-
րինէն տարբերութիւն չունէր : Օրերով անօթի մը-
նացած, մեծ մասամբ թանչքէ բռնուած եւ քայելու
անկարող էին : Կը քաշքուէին ճամրաներուն եր-
կայնքը, եւ շատեր կ'իյնային հոս ու հոն՝ յաճախ
հրացանի բունի հարուածներու տակ : Ոչ կօշիկ կար
ոտքերնին, ոչ հագուստ վրանին : Վարիտցած, կո-
րացած, կմախացած, աւելի ստուերներ էին քան
մարդկային էակներ : Եւ թուրքերը, անոնց հետ նա-
եւ ու անոնցմէ աւելի՝ Գերմաններ, այդ թշուառ-
ներու կարաւանները մեզի ցոյց տալով կ'ըսէին .

— Ահա՛ ձեր պաշտպանները, ահա՛ այն մարդի-
կը որոնց կը համակրէիք եւ որոնց համար զոհուե-
ցաք . . . ըսէ՛ք, ըսէ՛ք, որ զան ձեզ ազատեն . . .

Ի՞նչ յուսահատութեան օրեր կը սկսէին . . .

Ա՞յս պիտի ըլլար արգիւնքը, ասոր համա՞ր
տոկացեր էինք այն անվերջ ու ցաւագին ամիսները,
ասո՞ր համար տարեր էինք այն բոլոր տառապանքն
ու նախատինքները, բոլոր սիրտհատնումներն ու
մահուան զողերը, բոլոր զրկումները, բոլոր չար-
չարանքը, բովանդակ զուլումը . . .

Եւ այն հարիւր հազարաւորները որոնք ինկած
էին . . . եւ այն միւս հարիւր հազարաւորներն ալ
որոնք իյնալու վրայ էին . . .

Եւ այն բոլոր կոյսերը որոնք տակաւին իրր կո-
կոն չքացուած՝ պատուեր, վիեթոտուեր՝ բարբա-

րիկ բազուկներու մէջ բզիկ բզիկ միանդամայն ցաւի ու ամօթի նոսպաններով կը ճուային ամիսներէ ի վեր . . .

Եւ այն բոլոր կիները որոնք ամենախայտառակ գերութեան մը մէջ կը տուայտէին, իրենց կորած անցեալին, իրենց կորած փարթամութեան, իրենց կորած պատուին,— ցեղին բովանդակ պատուին,— իրը կենդանի դամբաններ . . .

Եւ այն բիւրաւոր որբերը, ցրուած անապատին մէկ ծայրէն միւսը, զիւղերու եւ քաղաքներու մէջ, մասամբ արարացած, աւելի մեծ մասամբ լղբր-ճըւած, վատասերած, կորած ո՛չ միայն ցեղին այլ մարդկութեան ալ համար . . .

Եւ այն օճախները որոնք քանդուեր էին, այն չէն ու ծիծուն ոստանները որոնք աւերակներու վերածուեր էին, եւ ցեղին դարերու հարստութիւնն ու բարօրութիւնը որոնք հալեր էին այդ զարհու-րանքին մէջ, եւ տակաւին այն նուիրական սրբա-վայրերը, բոլոր վանքերը ու նաեւ բոլոր գերեզ-մանները որոնք պղծուեր, կամ ախոռի վերածուեր էին . . .

Այս ամէնը ուրեմն պարա[՞]պը զացեր էին . . . ուրեմն ոճիրը,— մարդկութեան մեծագոյն ոճիրը,— իր ապաշաւը չի[՞] պիտի ունենար . . . եւ այս բոլոր ոճրագործները, բոլոր բռնարարիչները, բոլոր բար-բարոսները, բոլոր հրէշները,— որովհետեւ այլեւս մարդկային չէր իրենց պատճառած չարիքը,— ան-պատի[՞] պիտի մնային . . .

Պարզապէս խենթութիւն կուզար մեր վրան, եւ շատեր խենթեցան արդէն :

Ո՞ր կողմ նայիլ՝ փրկութիւն մը հայցելու հա-մար : Երկար ատեն կար որ աչքերը այլեւս վեր նա-

յելու բնազդական վարժութիւնն անողամ կորսնցուցեր էին . ա'լ ոչ ոք երկինքն բան մը կը յուսար . կը վախնային որ ան ալ իրենց վրայ կը փլչի , որովհետեւ ո'չ միայն մարդիկը , այլ ամէն բան իրենց թշնամի էր , նոյն իսկ ջուրը , քարերը , աւազը , հողը : Ամէն կողմէ եւ ամէն բանէ , մարդոցմէն՝ ինչպէս տարրերէն՝ մօտալուտ սպանդին արհաւիրքը կը բղիքէր իրը առատահոս ջրվէժէ մը :

Ու մարդիկ ապշեր , խելոեր , գլխիկոր մնացեր էին՝ միանգամայն ամէն կողմէ պաշարուած մահուան սպառնալիքով , այնքա'ն իրական եւ բարախուն որ կարծես իրենց կը հպէր՝ ինչպէս դաշոյնի մը շեղը , ինչպէս հրացանի մը գնդակը , ինչպէս ճոկանի մը գունարը : Բոլորին ալ մտածումները անոր վրայ էին : Ամէն ձայն , ամէն արձագանգ , նոյն իսկ կեանքի ու բնութեան ամենէն ընտանի արտայայտութիւնները , — նորածինի մը ճիչը , պառակի մը մոլտուքը , կանացի աւաչ մը , հիւանդի մը հոնդիւնը , տղու մը ծիծաղը , բոլոր հառաջանքները , — մանաւանդ հառաջանքները , որովհետեւ ամէն մարդ կը հառաջէր , — հովին սոյլը , Եփրատը՝ իր դաւաճան կարկաչով , չուներու հաջիւնը , ազուակի մը կրկողը , բոլորը , բոլորը , իսկոյն մահուան գաղափարով կը թարգմանուէին : Անիկա ամէն տեղ եւ ամէն բանի մէջ էր , — մահուան գաղափարը , — աւելի ահաւոր ու գահանդական քան նոյն իսկ մահը , որովհետեւ մահը չապրիր , կը զարնէ կայծակի պէս ու կայծակի պէս ալ կ'իյնայ , մինչդեռ այդ գաղափարի ձեւին տակ՝ այդպէս յաճախանք մը դարձած՝ անիկա այլեւս կենդանի մահն էր , կ'ապրէ՛ր , յամբարար՝ կարծես իրը զրուանք մը կատարելով անէացման իր քսամնելի աշխատութիւնը : Ա-

նոր ցանցին մէջ մարդիկ այնպէս էին ինչպէս մուկը կատուին կամշոտ ճանկերուն տակ :

Ի՞նչպէս կը նախանձէինք անոնց վրայ որոնք մեռեր էին արդէն : Անոնք ապահովաբար աւելի բախտաւոր եղած էին քան մենք : Ինկեր էին տասնեակներով , հարիւրներով , հազարներով , բայց ինկեր էին՝ ամէնքն ալ գէպի Հիւսիս դարձած , յաւագոյն վազորդայնի մը՝ մեծ , արդար ու շողջողուն ապագայի մը սրտապնդիչ յոյսին հրդեհը աչքերնուն մէջ : Իրենց վերջին հոնդիւնը , վերջին ակնարկը , վերջին զալարումը , վերջին հեւքը ողջոյն մըն էր գէպի այդ փայլուն ապագան , որ պիտի ծնէր վերջապէս՝ Համաձայնական Տէրութեանց յաղթանակին : Որովհետեւ միշտ հաւատացին այդ յաղթանակին : Մեռեր՝ անէացեր էին , բայց ճիշդ յաղթութեան աւետիսին արբշութեան մէջ իյնող զինուորի մը նման : Այդ աղուոր երազը կենդանի ու բարիստան մնացեր էր իրենց դիսկանացած մարմնին մէջ , իրենց հետ թաղուած էր անապատին ամբողջ երկայնքը , յոյսի հունտերու պէս որոնց ապահով բողբոջման մասին վստահ էին այնքա՞ն որ նոյն իսկ իյնալնէն վերջ տակաւին այդ հոյակապ արշալոյսին արփինի ճաճանչները կը շողային իրենց գէմքին մեռելական զալկութեան վրայ :

Մինչեւ մեր վիճակը հիմայ յոռեգոյն բան մըն էր քան իրենցը , որովհետեւ այլեւս լրումն էր , — լրումը առանց այդ զմայլելի հաւատքին մխիթարութեան : Յաղթական մեռեր էին անոնք : Մենք պարտուած պիտի իյնայինք :

Պառաւներ մէջտեղ հաներ էին այն հողով լեցուած տոպրակները զորս իրենց հետ բերած էին հեռաւոր հայրենիքն , — ճամրուն բոլոր մարտիրո-

սութիւններով եւ արիւններով այլեւս օրհնուած այդ հողը զոր պահեր էին ամէն բանի դէմ։ Զգալով որ պիտի մեռնին, չունեցողներուն կը բաժնէին այդ հողը, հայրենիքին սրբազան մասունքը, զոր կը դնէին իրենց կուրծքին վրայ, որպէս զի այդ օտարութեան մէջ մեռած ատեննին՝ զոնէ հայրենի հողին գիրկը ամփոփուելու պատրանքով փակեն իրենց աշուրները։ Եւ տակաւին մարդիկ կան որ կը պընդեն թէ այդ հայրենիքը իրենցը չէ եղած։ Ի՞նչ բան լաւազոյն կերպով մը պիտի հերքէր այս սրբապիղծ պնդումը, որքան այդ պառաւներուն այս հոյակապ սէրը հայրենի հողին նկատմամբ։

Մարդիկ այլեւս մէկզմէկու երեսն անգամ չէին նայեր։ Կը վախնային։ Եւ արդէն՝ ի՞նչ հարկ իրարու նայուածքին մէջ կարգալու անվերաքննելի մահավճիռը, երբ անիկա արդէն ամէն տեղ էր, — մը տածումներուն, ինչպէս զգայութեանց մէջ։ Ամէնուն քով ալ արտեւանունքները յուլօրէն ու ծանրօրէն կը փակուէին ահազին դամբանաքարերու պէս, կը փակուէին աչքերու վառարանին մէջ տակաւին չ'հանգած յոյսի յետին կայծերուն վրայ։

Ու զարմանալի՛ բան որ այն զահանդական մը տածումն անգամ թէ այլեւս վերջն է . . . Մեծ Վերջը . . . ամէն բանի վերջը . . . չէր զօրեր զիրենք ըսթափեցնելու այն խոր թմրիրէն ուր տակաւ կը միրճուէին իրը դաւաճան ճախճախուտի մը մէջ։ Իրօք մարդ կա՞ր այդ վրաններուն տակ, իրօք մա՞րդ էին այն ուրուային արարածները որոնք կը զալարուէին անոնց մէջ՝ համակուած խաղաղութեան այն անդիմազքելի տենչանքով որ մեղ կը լեցնէ մեծ վիշտերու ու մեծ վառանգներու ընթաց-

քին, բանտի ու նեղութեան մէջ, ցաւի ու ծանրադոյն հիւանդութեանց ընթացքին:

Բոլորն ալ ողջ — մեռելներ էին այլեւս: Ոչինչ, ոչինչ կ'ապրէր իրենց մարմնին կենդանի պատանքին մէջ, այլ միայն մահէն աւելի եղերական այն ահռելի բանը, — Մահուան Գաղափարը...

Եւ խաղաղութիւնը, այն տեսակ մը անասնական անզգայութիւնը որուն յանձնուեր էին իրը դագաղի մը, հաշիչն էր այդ անողոք գաղափարին դէմ:

* * *

Ի՞նչ կանցնէր այդ միջոցին պաշտօնական շըրջանակներու մէջ: Նախմ պէյի յիշողութիւններն են նորէն որ մեզ պիտի լուսաբանեն այդ մասին:

Կառավարութիւնը, որուն բուն նպատակը Հայոց ընդհանուր բնաջնջումն էր, երբէք համամիտ չէր գտնուած որ Հայ գաղթականներ քաղաքներու մասնաւորաբար Հալէպի մէջ, կամ անոնց շրջականները հաստատուին: Գիտենք արդէն թէ տարագրութեան որոշ, հաստատ վայր մը չկար հայ գաղթականին համար: Կառավարութեան բոլոր հրահանդները միշտ կը յանձնաբարէին: «Կարաւաններու ընկերացնելով զրկեցէք»: — Այս անորոշ ասութեան իմաստը՝ «անապատները զրկեցէք» էր: Բայց նոյն իսկ անապատներուն մէջ հայ գաղթականները որոշ տեղ մը չունէին: Միշտ պէտք էին ելլել, քալել, երթալ, ո՞ւր, մարդ չէր գիտեր: Կը բաւէր որ տեղ մը շմնային երկար ատեն եւ քալելով քալելով հատնէին: Անոնք որ տակաւին այդ տաժանքին մէջ ապրելու յամառեր էին, որոնք կրցեր էին տոկալ այդ մշտընչենի տեղափոխութեանց, բան մը չէին շահած, ուրովհետեւ ճակատագրականապէս պիտի իյնային

Զօրի, թէս-իւլ-Այնի պէս սպանդանոցներ եւ իրենք
ալ անոնց մէջ պիտի կոտորուէին :

Տակաւին «Երլարըրմ» բանակին գաղափարն
խկ չծնած, կառավարութիւնը Հալէպ դրկած էր
հետեւեալ հրամանը —

«№. 723.

«Նախապէս Հալէպի շրջակաները բնա-
«կեցուած Հայերը անյապաղ դրկեցէ՛ իրենց
«տարագրութեան վայրերը եւ այս մասին
«տեղեկացուցէ՛ :

«Յ Դեկտ. 915. «Ներքին Գործոց Նախարար
«ԹԱԼԷԱԴ» .

Նախմ Պէյ այս մասին կը գրէ իր յիշողութեանց
մէջ . — «Գաղթականութեան սկիզբը՝ Հալէպի գոնէ
շրջակայ գիւղերը բնակութեան վայր նշանակուած
էին հայ գաղթականներու համար : Այդ գիւղերուն
մէջ բազմաթիւ Հայեր տեղաւորուած էին : Շատերը
աշխատանքի ալ սկսած էին : Այս հեռագրին վրայ՝
Հալէպի շրջակաները ձիւոր ժանարմաններ հան-
ուեցան, որոնք հազար տեսակ կեղեքումներով սկը-
սան գիւղերէն գուրս հանել ժողովուրդը եւ քշեցին
դէպի Մէսքէնէ, ինչ որ անոնց մեծ մասին փճա-
ցումը եղաւ» :

Նախապէս տրուած հրամանի մը այս անակնկալ
փոփոխութիւնը գիւրըմբոնելի կը դառնայ՝ եթէ
ժտարերուի որ կառավարութիւնը սկիզբները շատ
զգոյց ու շրջահայեաց վարմունք մը ունեցաւ Հայոց
տեղահանութեան մէջ : Տակաւին չէր գիտեր թէ

պատերազմը ի՞նչ ելք պիտի ունենայ: Այս պատճառաւ՝ կ'աշխատէր երեւոյթները փրկելու, տեղահանութեան պատրուակին տակ ծածկուած ընդհանուր կոտորածի նպատակը քօղարկելու: Բայց երբ ապահովութիւն գոյացուց յաղթանակին նկատմամբ, այլեւս պէտք չտեսաւ այդ կեղծիքին, եւ չիտկէ շիտակ ընդհանուր բնաջնջման հրահանդներ զրկեց: Ասոր համար է որ ջնջուեցաւ նախապէս տրուած այն հրամանը որ Հայ գաղթականները կ'արտօնէր Հաւէպի շուրջը բնակելու(5):

Բայց ժամանակ անցնելով՝ այս խստութիւնը թեթեւցած էր, եւ Հայերու խոշոր խումբեր, հաղար ու մէկ միջոցներով, մասնաւորաբար կաշառքով(6), հաստատուեր էին Պապ, Մաարա, Մունպուճ գիւղաքաղաքները, եւ անոնց շրջանակին մէջ գտնուող գիւղերու եւ ազարակներու մէջ: Ասոնցմէ զատ՝ Եփրատի գիծին երկայնքը, մինչեւ Տէր Զօր, գաղթականներ կը գտնուէին Մէսքէնէի, Տիրսիի, Ապուհարբարի, Համամի, Բաքքայի, Մէպքայի, Տէր Զօրի, Եփրատի գիծին մը համեմատաբար աւելի անհան կայքերու մէջ: Ահա այս ամբողջ ժողովուրդն էր որ պիտի հանուէր Զօր քշուելու եւ ջարդուելու համար, այն միջոցին ուր «Երլարըմ» բանակը կը կազմուէր:

(5) Կ'արծէ այս առքի յիշել որ Հայոց ընդհանուր տեղահանութեան երամանը տրուեցաւ Մարէւալ Մամէնգէմի կողմէ: Ռուսական նակատը նեղքուելէն ետք, երբ այլեւս Ռուսիոյ շախչախումը, ենտեւարաք նաեւ վերջնական յայրանակը ապահովուած երեւցաւ թուրք կառավարութեան:

(6) Մի միայն Հալէպի մէջ մէկ երկու հարիւր հոգի խոռոր հարստութիւններ դիզեցին՝ Հայ գաղթականներուն ժամանակաւոր բնակութեան արտօնագիրներ հայրայրելու համար կաւառք առնելով կամ կաւառքի միջնորդութիւն ընելով:

«Երբ Մաարայի, Պապի եւ Հալէպի շըրշակայ գիւղերուն մէջ նախապէս քնակեցուած Հայերը քշելու հրամանը եկաւ, — կը զրէ նաիմ Պէյ, — գայմազամներուն ա'յն աստիճան անգուք հրահանգներ տրուեցան որ կարելի չէր արցունքը զապել՝ զանոնք կարդալով։»

«Հալէպէն՝ հրաման կը տրուէր ժանտարմաններուն որ աշխատին նամբաններուն վրայ անօրի ու ծարաւ ձգելով կարելի եղածին չափ պակսեցնել զաղթականներուն քիւը։»

1916 Յունուար 20-ին՝ Ապախւլահատ Նուրի Պէյ կը գրէր Պապի զաղթականներու առաջման պաշտօնեայ Մուհարրէմ Պէյի ։

«No. 344.»

«Կուսակալութեան կողմէ Զեր պատուա «կան անձին նկատմամբ գոյացած վստա «հուրիւնը, եւ այդ վստահութեան վրայ «հիմնուելով մեր պաշտօնատան կողմէ ձե «զի յանձնուած գործին կարեւորութիւնը կը «զնահատէք անշուշտ։ Պապի մէջ՝ ոչ մէկ «Հայու մնալը պիտի արտօնէք։ Գաղթական «ներու առաքման առքիւ ձեր կողմէ ցոյց «տրուելիք խստութիւնն ու արագութիւնը «միայն կրնան ապահովել այն նպատակը զոր «կը հետապնդենք։ Միայն թէ, պէտք է ու «շաղրութիւն ընէք որ նամբանները դիակ չի «մնան։ Այս գործին համար ձեր կողմէ «կարգուելիք մարդոց տրուելիք վարձին

«առաւելագոյն քանակութիւնը իմացուցէք
«փուրով :

«Փոխադրութեան միջոցներ հայրայ-
«քելու մի՛ զբաղիք : Գաղքականները հե-
«տիուտն ալ կրնան երքալ :

«Այս օրերս մեզի դրկուած շաքարական
«մահերու ցուցակը գոհացուցիչ չէ : Ասկէ
«կը հասկցուի որ այդ մարդիկը (Հայերը)
«հոդ շատ հանգիստ կ'ապրին :

«Գաղքականներու առաքումը պէտք չէ
«որ նամբորդութեան մը նմանի : Բողոքի,
«ողբի կարեւորութին մի՛ տաք : Կուսա-
«կալութեան կողմէ հարկ եղած տեղեկու-
«քիւնները արուեցան նաեւ գայմագամին :
Զա՞նիք ըրէք :

«20 Յուն. 916. «ԱՊՏԻՒ ԱՀԱՏ ՆՈՒՐԻ»

«Այս Մուհարրէմ Պէյս Պաղտասի նա-
խորդ ոստիկանութեան տօնօրէնն էր, եւ
գաղքականներու առաքման համար կարգը-
ւած պաշտօնեաններուն մէջ ամենէն արիւն-
կզակը : Իրեն յանձնուած գործը շատ կարե-
ւոր էր, եւ որպէս զի ընչափացութեան հե-
տեւանենով ներողամտութեամբ չվարուի,
150 ոսկի ամսական կուտային իրեն : Այս
մարդը շատ մեծ առաքումներ ըրաւ : Մի-
նակը պատճառ եղաւ որ հազարաւոր Հայեր
ամենաանդորր կերպով մեռնին նամբա-
ները :

«Ապտիւլահատ նուրի Պէյ այս անողորմ
մարդուն գործակից տուաւ ձիաւոր ժան-



Հայ տեղահանիելներ՝ ձիու մը դիակին շուրջ .



Նիկիար հանրմ որ Հայ որբերը քրքացնելու
զործին գլուխն անցաւ .

տարմաներու հարիւրապետ մը որ իրեն հետ
Պապ տարաւ հետեւեալ նոր հրահանգը —

«Փապի գաղան» (գիւղաքաղաք) Հայ
«գաղքականներէն պարպելու առքիւ կա-
«տարուելիք խսութիւնները պատասխանա-
«տուութեան չպիտի ենթարկուին :

«ԱՊՏԻՒԱՀԱՏ ՆՈՒՐԻ».

«Այս հարիւրապետը, հետը առած 5-10
ժամտարմաններով, ամէն տեսակ ոնիրներ
զործելէ չքաշուեցաւ :

«Վերջին հրահանգին համաձայն, Պապի
բոլոր գաղքականները 24 ժամուան մէջ տե-
ղահան պիտի ըլլային : Խնչպէս որ կ'ուզէին
այնպէս ելլէին : Ամէն պարագայի մէջ, այս
տեղահամութիւնը իրենց մահուան պիտի
յանգէր : Եղանակը ձմեռ, ոտքերնուն մին-
չեւ գլուխնին մերկ, այս վիճակին մէջ նամ-
րայ հանուելով, նամբաններուն եզերքը կ'իյ-
նային կը մեսնէին : Պապէն մինչեւ Մէսէ-
նէ՛ նամբուն երկայնքը, արտերը, Հայու
դիակներով լեցուեցան : Իրենց դիակներուն
վրայ ափ մը հող անգամ չէր ծածկուեր : Դի-
ակներուն մէջտեղ գուած ըլլալը իմանալով,
կառավարութիւնը իրար անցաւ : Այդ դի-
ակներուն օտարականներու կողմէ տեսնուած
ըլլալը յիշելով, հրամայեց որ քաղուին :
Բահ ու բրիչ նարուեցաւ : Մեռելաբաղներ
նշանակուեցան : Այս կերպով՝ իբր քէ ոն-
րագործութեանց հետքերը ծածկուած կ'ըլ-
լային :

«Մեռեալներուն քանակութիւնը ամէն
տասնըհինգ օրը անգամ մը ծածկագրով կը

տեղեկագրուէր Պոլիս(7) : Ասիկա ալ կ'ապացուցանէ թէ գաղքականներու ընդհանուր Տեսչութեան փոխանորդութեան պաշտօնատունը բոլորովին ոնքամիտ նպատակով մը հաստատուած էր» :

Բայց հակառակ այս ամէնուն, Ապտիւլահատ նուրի Պէյ զոհ չէր տակաւին : Գաղթականներու առաջումը իր պահանջած արագութեամբ չէր կատարուեր : Եւ անհամբեր էին վայրկեան մը առաջ անոնց զործը լմնցնելու : Պապի գայմաքամը Հալէպ կանչուեցաւ, խորհրդակցեցաւ Ապտիւլահատ նուրի Պէյի հետ, եւ քանի մը օր ետքը՝ նուրի Պէյ անձամբ, էյուապ Պէյի հետ Պապ գնաց : Ամենազարհուրենի տեղահանութիւն մը կատարեցին հոն, վըրանները այրելով, գաղթականներուն վրայ զէնք պարպելով : Միակ օրուան մը մէջ՝ էյուապ Պէյ 17,500 գաղթական քշեց առանց կառքի, առանց ջորիի, հետիոտն, անձրեւին տակ : Հարիւրաւորներ որոնք հիւանդ էին, չէին կրնար քալել, ինկան ու մեռան եւ իրենց դիակները մնացին ցեխին մէջ : Պապի բընիկները, որոնք այդ անապատներուն ամէնէն ստորին ժողովուրդն են, նոյն խոկ մեռելները չէին յարգեր : Խումբ խումբ կուղային դիակներուն շուրջը կը խռոնուէին, անոնց ծննդական գործարանները կը կտրտէին՝ այլեւս անըմբոնելի վայրագութեամբ մը :

Միւենոյն տեսարանները տեղի կ'ունենային նաեւ Մաարայի մէջ՝ գայմաքամ Թէֆիք Պէյի առաջնորդութեամբ, եւ Մունապուճի մէջ՝ թաղապետութեան

(7) Այս բոլոր անցքերուն վերաբերող պաւտօնական իբրամամներն ու քդքակցութիւնները տեսմել ներկայ աշխատաւթեան յաջորդ գլխուն մէջ :

Տնօրէն Հիւսէին ֆէհմիի կողմէ : Այս վերջինը անգամ մը, զարհուրելի կերպով ծեծելէ վերջ, ողջ ողջ թաղել տուաւ տասնամեայ մանուկ մը, որովհետեւ ճամբայ հանուած կարաւանէ մը փախչելով Մունկում վերադարձած էր(8) :

Ճշմարիտ զարհուրանքի օրեր էին, որոնց ակնարկելով Նախմ Պէյ կը դրէ —

«Կառավարութիւնը կը պահանջէր որ Հայուն կեանքն ու պատիւը փնացուին : Այիւս անոնց համար ապրելու իրաւունք, գոյութեան իրաւունք չէր մնացած : Թալէադ փաշա կը գրէր —

«Դարերէ ի վեր Թուրքիոյ համար փոր «ճանիքի տարր մը դարձող եւ վերջին ատեն «ներս՝ բոլանդակ օսմ. կայսրութիւնը աշքինի մէջ խեղդելու ջանացող Հայոց գոյութիւնը ապահովել ուզողները իրը հայքինիքի դաւանան պէտք է պատժել տարքեր պատրուակով մը եւ պատկանեալ պաշտօնեաներաւն տեղեկացնել գաղտնաքար(9) :»

Իր յիշողութեանց այս մասին մէջ Նախմ Պէյ արձանագրած է կարգ մը իրողութիւններ որոնք ցոյց կուտան թէ կեղքոնին կողմէ դրկուած այս յաջորդական ոճրագործ հրահանդները ի՞նչ տեսակ դրու-

(8) Անգլիացիք՝ Հալէափի մէջ ձերբակալեցին ու բանտարկեցին զայն : Մաարայի գայմազամ թէփիգ Պէյն ալ այդ միջոցին դատի ենթարկուեցաւ :

(9) Այս մասին ուրիշ հեռազիր մը պիտի տեսնուի ներկայ աշխատութեան յաջորդ գլխուն մէջ :

թիւն մը ստեղծած էին Հայոց համար : Այդ իրողութիւններէն մէկ քանին միայն կ'արտագրենք .—

«Թիփիւսին սաստկացած մէկ պահուն , — կը զբէ Նախմ Պէյ , — Հալէպի մէջ գաղրականներու առաքումը ա'յն աստիճան սաստկացաւ որ ոստիկաններն ու ժանտարմանները տուներէն քաշչելով դուրս կը հանէին եւ խոզ կապելով պէս չուաններով կաշկանդելով կը քշէին Աստուծմէ զատ ուրիշ ապաւէն չունեցող խեղն Հայերը որոնք մահուան վախէն պահուըտած էին : Օր մը , խեղնին մէկը , աղերսագիր մը տալով կը յայտնէր թէ տանը մէջ Թիփիւսէ քռնուած ամբողջ ընտանիքը փողոց նետելով՝ աղրիւսի կառքերուն մէջ լեցուցեր եւ քաղքէն դուրս՝ Գարլիք դրկեր են : Թշուառ մարդը կը պազտէր , կուլար , գոնէ 10 օր ալ քաղաք մնալու արտօնութիւն կը խնդրէր : Խեղնը չէր գիտեր որ մահուան դատապարտուած է : Ոչ ոք պիտի մեղքնար զինքը : Խմ պաշտօնավարութեանս շրջանին 10000 աղերսագիր տրուցաւ մեր պաշտօնատան , հայ գաղրականներու կողմէ . անոնցմէ նոյն իսկ տասը հատին նկատի առնուիլը չտեսայ :

Տիարագէֆիրցի անոք կնոջ մը ձեռքը՝ հայկական զինանշանը (10) ներկայացնող

(10) Այս զինանշանը կրող ամէն տեսակ առարկաներ ու պատկերներ թուրքիոյ ամէն կողմը փողոցներու մէջ պատօքէն կը ծախուէին Սահմանադրութեան վերհաշակումէն ետքը : Տեղահանութեան միջոցին՝ մահուամբ պատժուեցան բոլոր ևնոնք որոնց բոլէն այդ կարգի առարկաներ ու պատկերներ գտնուեցան :

պնակ մը կը տեսնեն : Կինը՝ պնակին հետ՝ գաղքականներու ընդհանուր Տեսչութեան թերուեցաւ : Հարցուցին իրեն քէ ուրկէ՞ առած է այդ պնակը : Կինը պատասխանեց քէ վազուց իրենց տունն էր եւ քէ անոր ե՞րբ թերուած ըլլալէն տեղեկութիւն չունի : Ժանտարմըրի պաշտօնատունը ուր տարին վերջէն, այս կինը մասնաւոր խուցի մը մէս բանտարկելով ուր տասը օր տանջեցին որպէս զի հասկնան քէ ուրկէ' առած է այդ պնակը : Բայց խեղն կինը չէր գիտեր : Այդ տանջանքներուն մէջ, որոնց կ'աւելնառ նաեւ անօրութիւնը, մեռաւ վերջապէս :

«Պապ-Խւլ-Ֆարանի (11) ոստիկանութեան հօմիսէր Ֆէյզի էֆէնտի գիշեր մը ժամը ուրին՝ ձիւտէյտէ քաղը երթալով տունէն հանեց էնկիւրիցի հայ ժահանայ մո եւ Գարլըք տարած միջոցին գնդակահառ ընելով սպաննեց զայն : Քահանային դիակր զօրանոցին կողմը գտնուող խլամ գերեզմանատունը քաղուեցաւ, եւ հետեւեալ օրը պաշտօնապէս այս մասին տեղեկութիւն տրուեցաւ զաղքականաց ընդհանուր տեսչութեան :

«Արտաշէս անուն մէկը իրը կասկածելի մատնուած էր : Երկար ժամանակ փնտուցին զինքը ու չգտան : Վերջապէս՝ եղրայրը ձերքակալեցին եւ հսկողութեամբ դրկելով

(11) Պապ-Խւլ-Ֆարան՝ Հալէպի մէկ քաղն է : Խսկ ակնարկուած ոստիկանութեան հօմիսէր Ֆէյզին՝ Հալէպի մէջ, Հայոց դէմ զործուած ոնիրներու մեծագոյն հեղինակներէն մէկը :

նամբան սպաննեցին խեղճը որ բնաւ յանցանիք չունեէր :

«Ահա այսպէս Հալէպի մէջ ատոնց նըման հազարաւոր տուամներու վկան բլալէ ետք, իբր գաղքականներու առաքման պաշտօնեայ Մէսէնէ դրկուեցայ : Մեկնած ատենս Էյուապ Պէյ զիս կանչեց :

«—Նախմ էֆէնտի, ըստու, Մէսէնէ դրկուած առաքման պաշտօնեաներուն ոչ մէկին օգուտ տեսանիք : Դուն գործին մէջ գըտնուեցար, եկած հրամաններուն տեղեակ ես, նայէ՛ որ այդ մարդիկը (Հայերը) ողջ չձգես . ի հարկին քու ձեռքովդ սպաննէ : Ասոնիք սպաննելն ալ գուարնութիւն մըն է :

«Մէսէնէ զացի : Ապրուարրարի մէջ ժանտարմըրիի տասնապետի մը գործած ոնիրները իմացայ : Երկու ամիս կեցայ հոն, մէկ անգամ միայն գաղքականի առաքում մը ըրի : Ղրկած մարդոցս թիւը երեսունը չէր անցներ :

«Երբ տակաւին Հալէպ կը գտնուէի, Պուսէն հասած էր նաեւ հետեւեալ ծածկագիրը . —

«Մածկագիր ներքին գործոց նաև «խարարութեան, ուղղուած Հալէպի «կուսակալութեան .

«Հակառակ անոր որ ծանօթ անձնաւուրութեանց (Հայերու) կդերական դասակարգին գոյուրթիւնը ջնջելու համար ամէնէն աւելի աշխատիլ պէտք է, կիմաննիք «որ այդպիսիներ Սուրբիոյ եւ Երուսաղէմի

«այս կասկածելի տեղեր կը դրկուին : Ասանկ «քոյլտուութիւն մը աններելի յանցանի է : «Այդ կարգի խոռվարաբներուն ախորավայ- «քը անէութիւնն է (12) : Կը յանձնարարեւ որ ըստ այնմ գործողութիւններ կատարէ՞ :

«1 Դեկ . 915 . «Ներքին Գործոց Նախարար
«ԹԱԼԵԱԴ» .

«Մէսէնէ զացած միջոցիս այնտեղ կը գտնուէր Նիկողիմիոյ ծերունի առաջնորդը : Փոքրիկ վրանի մը տակ քաշուած , իր նա- կատագրին վրայ խոկալով կ'անցընէր ժա- մանակը : Քովը գացողներուն կ'ըսէր որ այս աղէտը Աստուծմէ է , եւ ամէնուն ալ կը յանձնարարէր որ զգուշանան ո եւ է յան- ցանի գործելէ : Յայտնի չէ թէ ինչպէ՞ս գաղ- թականներու ընդհանուր Տեսչի փոխանոր- դութեան ուշադրութեան առարկայ դարձեր էր այս մարդը որ աշխարհի մէջ ո' եւ է մէ- կու վնաս հասցնելու անկարող էր :

«Եյուալ Պէյ լուր կը դրկէր թէ այդտեղ Նիկողիմիոյ առաջնորդ մը կայ , ինչո՞ւ վար դրեր է՞ , դրկեցէ՞ , թող նամբան անկիւն մը

(12) Այս հեռագրին հետ կ'արժէ յիշատակել որ գաւառնե- րու խմբական ջարդերու միջոցին ամէնէն զարհութելի շարժա- րանիներով սպաննուողները եղան կրօնաւորները , առաջնորդ , վարդապետ , քահանայ , եւայլն : Ընդհանրապէս կտոր կտոր ըրին զանոնի , օրերով բանտերու մէջ տանջելէ ետք : Նոյն իսկ Պօլսոյ Պատրիարքը , երբ Պաղտասա ախորեցին , պիտի սպան- նէին միեւնոյն կերպով , բայց Անէի զայմաքամին պատաս- խանատուութեան վախր փրկեց զինքը :

սասովի : Զեկ կրնար ըսել քէ չըլլար , կամ չեմ կրնար ընել : Բայց չղրկեցինք զայն(13) :

«Օր մըն ալ երկու ժահանաներ բռնելով Մէսէնէ դրկեր էին : Ասոնց մասին տրուած հրամանը շատ խիստ էր : Պարզապէս՝ սպանեցէք կ'ըսուէր : Այդ երկու ժահանաները նոյնպէս առաջ չղրկեցի , հոն պահեցի : Անոնց անունը միտսո չէ , բայց կարծեմ երկուէն ալ Հալէպ կը գտնուին հիմայ(14) :

«Մէսէնէին եւ Ապուհարրարի միջև գրտնըւած Տիրսի կոչուած կայքը ամէնէն կարեւոր եղենավայրերէն մէկն էր : Մահուան դատապարտուածները հոն կը սպանեցէին եւ գետը կը նետուէին(15) : Մէսէնէին մէկ ծայրէն միւսը կմախքներով լիցուած էր . պարզապէս ոսկորներու արտի մը երեւոյքը ստացած էր :

(13) Վերջէն , Կիլիկիոյ Կաքողիկոսին դիմումին վրայ , ձէմալ Փաւա արտօնեց այս եկեղեցականը որ Երաւանէմ երթայ : Կաքողիկոսին այս դիմումին վրայ՝ ուրիշ մէկ ժամի եկեղեցականներ ալ այդ արտօնութիւնը ստացան :

(14) Ասոնք Էմիլիորիէն տարագրուած կաքուիկ վարդապետներ էին : Նըր Մէսէնէի Միւտիբը պաւտօնանկ եղաւ առանց յաջորդի , ասոնք ալ , տիրող Շփորութենէն օգոստուելով փախան Հալէպ , ժամտարմաներու հրամանատարը եւ ուրիշ պաւտօննեաններ կաւառելով :

(15) Տիրսիի մէջ՝ ամբողջ ընտանիքներ մեռան անօրութենէ : Վերջէքը՝ այլեւս զաղքական չէին տաներ հոն , եւ կարաւանները ուղղակի Ապուհարրար կ'իջեցնէին , որովհետեւ դիակներու զարքահոտութենէն կարելի չէր կանգ առնել այնտեղ : 36 Հայաստանցի կիմներ այդտեղ սպանենուեցան խաւարած Արաքմներու կողմէ , որովհետեւ... անտառներուն խոտը կերեք էին :

«Մի միայն Հալեպէն՝ Ռէս-Խւլ-Այնի եւ Մէսքէնէի նամբով, 200,000 հայ դրկուեցաւ. եւ այս խոշոր քանակութեան հազիւ 5-6000 հոգին կրցած են ողջ մնալ: Մանուկները Եփրատի մէջ նետուելով մեղցուեցան: Կիները, զանազան նամբաներու վրայ, ժանտարմաներու եւ ժողովուրդին խժդութեամբ ու վայրենութեամբ՝ սուհնով կամ հրազենով սպաննուեցան»:

* * *

Գիտենք արդէն որ Նախմ Պէյ շուտով ետ կանչուեցաւ, եւ իրեն հետ պաշտօնանկ եղաւ նաեւ Մէսքէնէի Միւտիր Հիւսէին էֆէնտին, որովհետեւ չէին կրցած այդ կայքը պարպել: Հիւսէին էֆէնտի՝ կնամով ու կաշառակեր մարդ մըն էր որուն համար անակնկալ բախտ մը դարձած էր այդ պաշտօնը: Հազարաւոր ոսկիներու հարստութիւն մը դիզեր էր զաղթականներէն ստացած գումարներով, և կայքին ամենէն գեղեցիկ աղջիկները կը քչէր կը տանէր Մունպուճ, ժամանակ մը կը պահէր իրը հարճ, յետոյ կը դարձնէր անապատ, կամ նուէր կը զրկէր բարեկամրու: Այս աստիճան փայլուն գործ մը պիտի կրնա՞ր գտնել անդամ մըն ալ, եթէ կայքը պարպելու ըլլար:

Բայց Հալէպի մէջ, բոլոր բորենիները անհամբեր դարձեր էին: Կուսակալը, Մուսթաֆա Ապտիւլ-հալիդ Պէյ, վայրկեան մը առաջ Հայոց գործը լմընցնել կ'ուզէր, ստանալու համար իր «բարւոք ծառայութեան» վարձատրութիւնը(16): Ապտիւլահատ

(16) Քիչ ետք ներքին գործոց նախարարութեան խօրհրդական անուանուեցաւ Թալէադ Փաւայի մօտ:

Նուրի պէյ, էյուալ պէյ, իթիհատի Քօմիթէին պատուիրակ ձէմալ պէյ, վերջապէս բոլորն ալ անհամբեր էին։ Սակայն ասոնցմէ աւելի անհամբեր մարդ մը կար այդ միջոցին, եւ այդ ալ Տէր Զօրի կառավարիչ Զէքի պէյն էր։ Յուլիսի վերջերը՝ հետեւալ հեռագիրը հասցուց Հալէպ։

«Մածկագիր Զօրի կառավարչութեան, ուղղուած Հալէպի կուսակալութեան։

«Նախարարութեան կողմէ ինձի հաղորդուած հրամանին համաձայն(17), Հալէպի գաղքականներու առաքման թերեւնակենին ետք հոս գտնուող հայերուն քնակավայրը պիտի փոխուի։ Հետեւաբար՝ հանեցէք յայտնել քէ գաղքականներու առաքումները մինչեւ ե՞րբ պիտի տեւեն։

«31 Յուլիս 916.

«Կառավարիչ
«Զէքի».

Կը հասկցուի անշուշտ թէ ի՞նչ կը նշանակէ իրապէս այս հեռագրին «Հոս գտնուող Հայերու քնակավայրը պիտի փոխուի» պարբերութիւնը։ — «Պիտի ջարդուին», ըսել կ'ուզէր։ Եւ արդէն այդ թուականին սկսեր էին ջարդերը, զորս Զէքի Պէյ անհամբեր էր լրացնելու։

(17) Նախմ Պէյ իր յիշողութեանց մէջ կը գրէ։ — «Տէր Զօրի պատօնամկ ըլլալով՝ Հալէպ եկած քղբակցութեանց Տնօրէն ֆուատ Պէյ հետեւեալ կերպով կը պատմէր Զօրի ջարդերուն սկզբնաւորութիւնը։ Ներքին գործոց նախարարութեան մէկ ծածկագիրը կը հասնի Տէր Զօր, քէ «Այլիւս գաղքականներու առաքման վերջ տրուած է, նախորդ Հրահանգին համաձայն գործադրութեան սկսեցէք եւ կարելի եղածին չափ փուրացուցէք»։ Մածկագիրը հասնելէն երկու օր վերջ ջարդը կըսկսի»։



Ճեմալ փաշա Դամասկոսի մէջ Հայ որբերը կը զնի՞ւ: Իր առաջին տեղեկալը՝ Նուրբէք պէյ, եւ Դամասկոսի տեղահանեալ Հայերուն միւտիրը՝ Զերթէգ Հասան պէյ՝ որ Նուրբէքի կը հետեւի.

ինչ որ նախմ Պէյ եւ Հիւսէին էֆէնտի չկրցան ընել, քիչ ետքը Հագգը Պէյ պիտի ընէր, Եփրատի բովանդակ գիծին վրայ գտնուող հայ գաղթական-ները իջեցնելով Տէր Զօրի սպանդանոցը :

Զարդը չպիտի պատմեմ : Հատորներ պէտք են ատոր համար : Բայց պիտի յիշատակեմ միայն քա-նի մը անցքեր, ցոյց տալու համար թէ ի՞նչ հրէ-շային բարբարոսութեան գլուխ-գործոց մըն էր զոր Զէքի Պէյ իրականացուց մէկ քանի ամսուան ընթացքին :

Ժողովուրդը հանուեցաւ Տէր Զօրէն առանձին խումբերով, Մուսուլ տարուելու պատրուակով : Բայց անոնք չկրցան Շէտտատէէն անդին անցնիլ : Մինչեւ Շէտտատէ երկարող ճամբուն վրայ, Զէքի Պէյ ընտրեց գլխաւորաբար Մարաթի եւ Սուվարի անապատները, եւ որովհետեւ կարելի չէր ամբողջ այդ բազմութիւնը սպաննելով հատցնել, ստեղծեց արուեստական սով մը՝ որու միջոցին մարդիկ նախ էշերը, շուները, կատուները կերան, յետոյ ձիու եւ ուղտի դիակներ, եւ աւելի ետքը, երբ ուրիշ բան չմնաց ուտելիք, մարդկային դիակներ, առաւելա-պէս պղտիկ տղոց դիակները(18) : Դիւահարներու կարաւաններ էին այլեւս ատոնք, որոնց մէջ կարելի էր հանդիպիլ սոսկումի տեսարաններու որոնք ի-

(18) Անապատներուն մէջ առաջին անգամ չէր որ կը պատահէր ասիկա : Անոնք ու անօրի որբեր Բաքքայի կայքին մէջ կրակի վրայ սամ մը տևմելով կարծեր էին թէ միս է եփածը, եւ սամին կափարիչը բանալով կտոր մը գողցեր էին : Գողցածնին՝ պղտիկ տղու մը ձեռքն էր : Տղու միս էր՝ ինչ որ կ'եփէին սամին մէջ : Եւ որբերը կերան այն ձեռքը զոր զողցեր էին, որովհետեւ անօրի էին :

րենց նմանը չունին մարդկային տարեգրութեան մէջ :

Աղջիկ մը հիւանդ պառկած էր, մէկ քանի օրուան անօթութեամբ : Մայրը գլխուն վերեւ կը հըսկէր : Մօտէն՝ եփող միսի հոտ կուզար : Տղու գիակ մը կ'եփէին անշուշտ :

Աղջիկը կ'ըսէ մօրը :

— Մայր, զնա կտոր մը ուզէ, ալ չեմ դիմանար . . .

Մայրը կ'երթայ, բայց քիչ ետքը ձեռնունայն կը վերադառնայ :

— Զտուի՞ն, կ'ըսէ աղջիկը . մայր, եթէ մեռնիմ, զուն ալ իմ միսէս չտաս անոնց, մինակդ կեր . . .

Այսպէս՝ պզտիկները իրենց ողջութեանը վարժուած էին այն գաղափարին թէ մեռնելնէն ետք իրենց դիակները պիտի ուտեն :

Մայրեր՝ այլեւս յիմարացած, իրենց զաւակները ծախու հանած էին : Կիներ կը գոռային .

— Աղջիկս է, հարազատս է, հոգիս է, կը ծախեմ ու չեն առներ, նայեցէ՞ք, չեն առներ . . .

Դեղագործ մը որ հետը թոյն ունէր, գեղահատներ շինած էր, ու բախտաւորներ զանոնք կը զնէին հատը մէկ ոսկիի, վայրկեան մը առաջ ազատելու համար այն անպատում չարչարանքներէն :

550 Երիտասարդներ զոր Զէքի Պէյ բանտարկեց որովհետեւ զինուորական իշխանութիւնը կ'աշխատէր զանոնք զինուորագրելով ճամբու շինութեանց յատկացնելու, Տէր Զօր զօրանոցին մէջ ամբողջ եօթօր առանց հացի եւ առանց ջուրի թողուեցան : Իրար բզբաներ, իրար կերեր էին ողջ ողջ :

Զէքի Պէյի կը գործակցէին Զօրի երեսփոխան Մուհամմէտ, Անէի Միւտիր Թուրքի Մահմուտ, Քօմիսէր Մուսթաֆա, Ռէս-Խւլ-Այնի թաղապետութեան տնօրէն Հիւտէին Պէյ իր երկու զաւակներով, Սուլարի Միւտիր Շէյլ Սիւէյման, Հասիչէի Միւտիր էյսա Սիմա, Զէրքէս Էօմար ալ Հաքիմ, գաղթականներու առաջման պաշտօնեայ Ապառուլլահ Փաշա—մի միայն կարեւորագոյնները կը յիշենք: Զէքի Պէյ՝ ասոնց ջարդի եռանդը միշտ արծարծուն պահելու համար՝ յաճախ ձիուն վրայէն կը ծռէր, պզտիկ տղաքը թեւերնուն կը բռնէր, կը դարձնէր մէկ երկու հեղ ու գետին զարնելով՝ ջախջախելով կը մեռցնէր ու կ'ըսէր իր արբանեակներուն:

Մի՛ կարծէք թէ անմեղ մը մեռցուցի՛ ասոնց (Հայերուն) նոյն իսկ նորածինները յանցաւոր են, որովհետեւ վրէժի սերմբ պիտի կրեն իրենց մէջ՝ կ'ուղէ՞ք վաղուան մասին ապահով ըլլալ, մի՛ ինաւէք նաև պզտիկներուն:

Եւ անոնք չէին խնայեր :

Զարդերուն ընթացքին լոկ գեղանի աղջիկներէն մաս մը փրկուեցաւ: Մէկ երկու շարաթ ետք՝ միանգամայն տասը անկողին փոխել տալէ ետք, այդ աղջիկները ուղտերով տարուեցան դէպի Ռէս-Խւլ-Այն, դէպի Մարտին, ծախուելու: Իրենց գինը՝ երբ տակաւին էին լիկուած՝ 20 դահեկան էր: Բայց պղծուելէ ետք՝ մինչեւ 5 դահեկանի կը ծախուէին:

Մաս մը կիններ որոնք այս ու այն անկիւնը մնալով ազատեր էին, վերջէն դարձեալ Տէր Զօր դարձան: Ոստիկանութեան քօմիսէր Մուսթաֆա՝ Սուրբանիններու (կաթոլիկ) եկեղեցին բոզանոցի վերածելով հոն լեցուց այդ կինները որոնք ամիսներով բռնի բոզութեան դատապարտուեցան:

Այսպէսով լրացաւ Տէր Զօրի ջարդը, եւ անոր հետ ալ՝ անապատները քշուած Հայերէն ողջ մնացածներուն գրեթէ ամրողջութիւնը, աւելի քան 200,000 հոգի:

* * *

Իսկ «Երլաբրըմ» բանակը, որուն կազմութիւնը կերպով մը փութացուց այս ջարդը, ճակատագըրուած էր բնաւ Պաղտատ չ'իջնելու: Տակաւին անոր կազմութիւնը չլրացած, թուրքերը ստիպուեցան հաւաքուած զինուորները դրկել Պաղեստինի ճակատը, ուր նորէն նեղն էին ինկած: Զօրավար Թալքէնհայմ չկրցաւ Անգլիացւոց յառաջխաղացութիւնը կասեցնել, եւ շուտով իրեն տեղ դրկեցին Լիման Ֆօն Սանտէրս Փաշան, խոչոր յոյսերով, որոնք պիտի յանգէին այն անլուր, գրեթէ անօրինակ պարտութեան որուն Զօրավար Ալլէնպի ենթարկեց Պաղեստինի օսմանեան ոյժերը:

«Երլաբրըմ» բանակէն, եւ միւս բանակներէն ալ որոնք այդ ճակտին վրայ կը գտնուէին, ոչ իսկ բեկորներ ետ դարձան: Միայն Լիման Ֆօն Սանտէրս Փաշան Հալէպ ժամանեց իր գերման սպայակոյտով, որովհետեւ էն առաջ իրենք փախեր էին: Իրենցմէ ետք, Հալէպ ժամանեցին նաեւ Մուսթաֆա Քէմալ, Քիազիմ, Ֆուլատ Փաշաները, դրեթէ մերկ: Աւելի քան 400 քիլոմէթր հեռաւորութիւն մը կտրեր էին մինչեւ Հալէպ, այնքան շտապով, որ վարտիք մը անցնելու ժամանակ անզամ չէին ունեցեր: Եւ ասիկա՝ առանց չափազանցութեան: Անոնցմէ Ֆուլատ Քէմալ փաշաները այդպէս անվարտի փոխադրուեցան Ալթունեան հիւանդանոց:

Շարաթ մը ետք՝ թուրքիա ստիպուեցաւ զէնքերը վար դնել: Վերջն էր:

Զ Ա Ր Ր Ո Ր Դ Գ Լ Ո Ւ Խ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ
ՏՕՔԻՒՄԱՆՆԵՐԸ

Ա. — ԿԱՆԽԱՄՏԱԾՈՒԹԻՒՆԸ

Թուրք կառավարութիւնը, արդարացնելու համար Հայկական տեղահանութիւնն ու ջարդերը, — նոյն բաներն են ինքնին, — պետական անհրաժեշտութեան տեսակէտի մը ապաւինեցաւ։ Առարկեցթէ Հայերը՝ ընդհանուր ապստամբութեան մը Համար պատրաստուած ըլլալով, սահմանագլուխներուն վրայ թրքական բանակներու հազորդակցութեան ճամբանները պիտի կտրէին՝ համաձայնական զինուորներու, մասնաւորաբար ուսւ բանակին Թուրքիա մուտքը դիւրացնելու համար։

Հայերը այս տեսակ նպատակ մը չունէին։ Ապստամբութեան ալ պատրաստուած չէին, որովհետեւ ատիկա իրենց մտքէն իսկ չէր անցներ։ Եւ արդէն զինուուած չէին, ինչպէս յայտնի եղաւ ընդհանուր զինահաւաքութեան միջոցին։ Ընդհակառակը, թուրք կառավարութիւնն էր որ Թուրքիոյ Հայոց վերագրած այդ ապստամբութիւնը յարուցանել կ'ուզէր ուսւական հողի վրայ, կովկասի մէջ, անանկ ատեն մը երբ տակաւին պատերազմի չէր մտած։

Նորագոյն փաստը այս մասին մեզի տրուեցաւ այն գատավարութեան ընթացքին որ այս պահուս Պոլսոյ մէջ կը կատարուի իրը թէ Հայկական ջարդերու պատասխանատուները պատժելու համար, եւ որ պարզ քաղաքական խաղ մըն է իր էութեամբ, ու կը ճգտի անդամ մըն ալ Եւրոպան խարելու թէ Թուրքիոյ մէջ չէ մեռած արդարութեան զգացումը։ Եւ սակայն թուրքերը այդ զգացումը ցոյց չեն տըւած իրենց բովանդակ պատմութեան ընթացքին։ Բայց վերջապէս Պոլիս կատարուող դատավարութիւնը բոլորովին զուրկ չէ շահեկանութենէ, եւ յա-

زنبیا نه بعده هدست داشت دار در نویسندگان
لورز رفیعی و برهانی . اغواره شفیعی بالکرم مرداد
رودخانه ندر برداشت بود سه نمای نصیبی مخصوصی داشته
که پیرزیش نادر سلطنتی داده است از این سه نمای مخصوص
امانی زندگانیه با لغوه جنیت زیج شنیده ندارد مطه
پروانه سرف از لونیه اویه شنیده هدست نیست
این سه ضبط از این سه ضبط رسانیده اولانه صفت نهاده
این هدست احمد دانیه خانیت دارد که اینها همان حکایت
شده اند . جنیت فرمیزیده ندر زادم کرد و درین اینجا خانیت
امانی زندگانیه میگذرد این سه نمای نسبتی نهاده راهیه
شناخته از این سه نمای مخصوصی نهاده شد

ճախ մեզի կ'ընծայէ ճշմարտապէս անակնկալ յայտնութիւններ, որոնք լաւագոյն կերպով մը կը լուսաբանեն տակաւին չհանդարտած այս հսկայ փոթորիկին շփոթութեանց մէջ անորոշ մնացող շատ մը մութ կէտեր :

Այդ կարգի փաստ մըն է որ մեզի կուտայ նոյն դատավարութեան ներկայ տարրուան ապրիլ 14-ի նիստը : Սահմանագլուխներու ասպատակութեան եւ հայկական ջարդերուն գործադրութեան համար բատեղծուած «Մասնաւոր կազմակերպութեան(1)» կարեւոր պետերէն ԵռևսուՓ Ռիզա Պէյ որ նոյն ատեն կ'անդամակցէր իթիհատի կեղրոնական քօմիթէին, կը յայտնէ թէ պատերազմի հրատարակութենէն ամիս մը առաջ երբ արդէն բաւական ոյժ կազմակերպած էր, Պոլսէն՝ պատերազմական նախարարութեան հրամանով, եւ վերոյիշեալ «Մասնաւոր կազմակերպութեան» միջոցաւ իրեն յանձնարարուեցաւ յարաբերութեան մտնել Տրավիզոն եկող ութ Վրացիներէ կազմուած պատուիրակութեան մը հետ :

Բառ առ բառ կ'ընդօրինակեմ հարցաքննութեան այս մասը՝ որ գրեթէ նոյնութեամբ հրատարակուած է կ. Պոլսիս տպուող ամէն լեզուէ թերթերու ներկայ տարրուան ապրիլ 15-ի համարին մէջ .—

«Նախագահը կը հարցանէ .— Որոնցմէ՞ կը քրաղկանար այդ պատուիրակութիւնը :

«ԵռևսուՓ Ռիզա Պէյ .— Պատուիրակութեան պետը Զերեքէլլին էր եւ իրեն հետ

(1) Այս կազմակերպութեան անդամները կը բաղկանային բանտերու մէջ գտնուող ոնքազործներէ, աւազակներէ, նոյն իսկ մահապարտներէ որոնմ արձակուելով մարգուեցան, զինուեցան եւ հայկական նահանգները դրկուեցան :

«հազարապետ Թէրէլ։ Այս երկուքին եւ ա-
«նոնց միւս վեց ընկերներուն խոստում ե-
«ղած էր կազմել Վրացական անկախ պե-
«տութիւն մը, որուն մէջ նախարարական
«պաշտօն պիտի ունենային ուր ն ալ։

«Նախագահը — Ո՞վ ըրած էր այդ խոս-
«տումը։

«Եռևուուֆ Ռիզա Պէյ — Թուրքիա, թէ՝
«իր անունով եւ թէ Գերման կայսրութեան
«անունով։

«Նախագահը — Ի՞նչ պիտի ըլլային
«պայմանները։

«Եռևուուֆ Ռիզա Պէյ — Վրացիք, մեր
«տալիք զենքերով, Կովկասի մէջ պիտի ա-
«պլատամբէին եւ Ռուսերուն նահանջի գի-
«ծը պիտի կտրէին, երկարուղիները պիտի
«աւերէին, զինարաններն ու զինուորական
«հրերու մը երանցները օդը պիտի հանէին։

«Նախագահը — Այդ միջոցին Թուրքիա
«պատերազմ հրատարակած էր։

«Եռևուուֆ Ռիզա Պէյ — Ո՛չ։

«Նախագահը — Երբ պատերազմը հրա-
«տարակուեցաւ ո՞ւր կը գտնուէիք։

«Եռևուուֆ Ռիզա Պէյ — Ռուսական քա-
«ղաքի մը մէջ։

«Նախագահը — Ըսել է թէ ձեր (*Իթի-*
«Հատիք Քօմիթէին) կեդրոնը արդէն վճռած
«էր պատերազմի մտնել, քանի որ դուք՝
«տակաւին պատերազմ չյայտարարուած՝
«ոռուսական սահմանը անցեր էիք»։

ինչպէս ցոյց կուտայ այս անհերքելի փաստը, թուրքերը կը փորձէին կովկասի ոռւսական բանակներուն հաղորդակցութեանց գիծը կտրել, տակաւին պաշտօնապէս պատերազմի չմտած(2): Այս փաստը նոյն ատեն կը սրբազրէ այն արմատացած սխալը թէ թուրքերը ինքնակամ չմտան պատերազմի, այլ գերման ծովակալ Souchon-ն էր որ 1914 հոկտեմբեր 29-ին Օտէսայի դէմ յարձակելով եւ քանի մը նաւեր ընկղմելով զիրենք կատարուած իրողութեան մը տողեւ դրաւ: Մինչդեռ Եռևուժ Ռիզա Պէյի յայտարարութիւններէն պարզ կ'երեւայ թէ թուրքերը վաղուց որոշած էին պատերազմի մտնել Գերմանիոյ կողքին: Անոնք նոյն իսկ առաջին օրէն պիտի ընէին ատիկա, բայց կը յուսային Անդլիայէն ստանալ իրենց հաշուին շինուած երկու զրահաւորներ. որոնց վրայ embargo դրած էր անգլիական կառավարութիւնը, եւ զորս Պոլիս բերելու համար օսմանցի սպաններ եւ նաւազներ ճամբայ հանուած էին արդէն:

* * *

Հայկական ֆարդերը վաղուց որոշուած էին: Սկզբնական մտածումը թուրքերուն մօտ՝ ծնաւ այն օրէն ուր Մեծ Տէրութիւնները օսմ. կայսրութիւնը բռնադատեցին ընդունելու իրենց կողմէն կարգուած քօնքրօլկօնները Հայկական վեց նահանգներուն համար: Թուրքերը, իրենց դարաւոր գերիշխանութեան եւ վեհապետական իրաւունքներուն տրուած

(2) Տեղմ է յիշելու քէ միեւմոյն նպատակով եւ միւսու պատերազմի յայտարարութենէն առաջ, քուրքերը առաջարկ ըրած էին նաեւ ծանօթ հայ քաղաքական կազմակերպութեան, Դամակացութեան, որ մերժած էր առաջարկը:

այդ ծանր հարուածը երբեք չներեցին Հայոց, եւ միջազգային շփոթութենէն օգտուելով ծրագրեցին ու գործադրեցին այն ահաւոր եղեռնագործութիւնը:

Թուրքիոյ Հայոց պատրիարքը, ներկայ տարուան ապրիլ 25-ին, Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցին սարքուած սգահանդէսի մը մէջ հրապարակաւ հաստատեց այս կէտը, յայտնելով որ Երբ 1915 ապրիլ 11-ին Պոլսէն աքսորուած մտաւորականներու մասին դիմում ըրաւ Մեծ Եպարքոս Սահս Հալիմ Փաշայի, այս վերջինը բառ առ բառ հետեւեալ պատասխանը տուաւ իրեն.

— Պատերազմէն առաջ Համաձայնական Տէրութեանց դիմելով ուզեցիք անջատել ձեր ազգը Օսմաննեան Պետութենէն. ձեր ըրածներուն պատիժն է որ կը կըէք. Հայերու մասին եղածը արդիւնք է ծրագրի մը որ պիտի գործադրուի:

Այս դէպէրէն շատ առաջ, 1914 օգոստոս 27-ին, երբ տակաւին հայկական հալածանք չկար Թուրքիոյ մէջ, լոնտոնի Տէյլի Թէլէկլաֆ թէրթը հրատարակեց Նիւ Եորքի իր թղթակցին մէկ զգայացունց նամակը, որուն մէջ գրուած էր թէ Պոլսոյ ամերիկեան գենապան Մր. Մորկէնթաուի կողմէ իր կառավարութեան ուղղուած տեղեկագրի մը համեմատ, օսմաննեան մայլաքաղաքին իսլամները, եւ բոպական պատերազմէն օգտուելով, քրիստոնեայ եւ Հրեայ բոլոր բնակիչները պիտի ջարդեն:

Պոլիս՝ ահագին իրարանցում առաջ եկաւ այս հրատարակութեան վրայ, այնքա՞ն որ ամերիկեան դեսպանատունը ստիպուեցաւ Օսմաննեան Մամլոյ դիւնին տալ հետեւեալ հերքումը.—

«Շատ զարմանեով կարդացինք Լոնտոնի «Տէյլի Թէլէկրաֆ» թերթին հրատարակած «այն հեռագիրը թէ կ. Պոլսոյ ամերիկեան «դեսպանը կարեւոր գեկոյցներ ըրեր է Ռւա-«շինկրընի կառավարութեան, հաւաստելով «որ Ռումելի ու Անատոլ բնակող Քրիստոն-«եաներուն եւ Հրեաներուն կեանքը վտանգի «մէջ է, եւ թէ խալամները, Մեծ Տէրութեանց «պատերազմի բռնուած ըլլալէն պիտի օգ-«տըլին Քրիստոնեաներն ու Հրեաները ջար-«դելու համար : Դեսպանը կատարեալ իրա-«ւասութիւն կուտայ Մամլոյ Դիւանին որ-«պէս զի բացարձակապէս հերքէ այս տեղե-«կութիւնը : Մը . Մօրկէնթաուի աղջիկն ու «փեսան վերջերս կ. Պոլիս ժամանեցին ի-«րենց երեք զաւակներով եւ մինչեւ հիմայ «դեսպանին հետ կը բնակին : Երէ «Տէյլի «Թէլէկրաֆ»ի նիւ նորքի թղթակցին ըսա-«ծին պէս կ. Պոլսոյ կացութիւնը վրդովիչ «եղած ըլլար, Ամերիկեան դեսպանը, փոխա-«նակ իր ընտանիքի անդամներուն թիւը աւել-«ցնելու, ընդհակառակը պիտի փութար ա-«նոնց ամենին ալ Ամերիկա վերադարձնել :

Տէյլի Թէկրափի վերոյիշեալ հրատարակու-թենէն ամէնէն աւելի վրդովուող տարրը Հայերը ե-ղած էին . որովհետեւ արդէն իսկ նշաններ կային թէ կառավարութիւնը բան մը կը պատրաստէ իրենց դէմ : Կը ցուցակագրուէին մասնաւորաբար հայ մտա-ւորականներն ու ականաւոր մարդիկը, թէեւ ոչ ոք կը զգար իսկապէս թէ ի՞նչ է պատրաստուածը : Եւ Հայերը մանաւանդ չհաւտացին ամերիկեան դես-

պանատան տուած հերքումին, դիւանագիտական անհրաժեշտութեան մը հետեւանքը նկատելով զայն : Գիտէին որ նոյն իսկ մեծ ջարդի մը ընթացքին՝ թուրքերը երբեք չպիտի համարձակէին ամերիկեան դեսպանի մը կամ անոր ընտանիքին անդամներուն զլխուն մէկ մազին իսկ դպչիլ : Եւ իրենց այս համոզումը պարզապէս ծիծաղելի կը դարձնէր դեսպանատան հերքումին այն փաստը թէ Մը . Մորկէնթառ իր ընտանիքին անդամներուն թիւը չէր բագացներ Պոլսոյ մէջ՝ եթէ ջարդի հաւանականութիւնն մը տեսնէր :

Յայտնի է արդէն թէ դէպքերը ինչպէ՞ս եւ ի՞նչ ցնորեցուցիչ եղանակով մը արդարացուցին Տէյլի Թէլէկլամի հրատարակութիւնը : Թուրք կառավարութիւնը՝ պատմութեամբ մը կոտորեց հայկական վեց նահանգներու բովանդակ արու բնակչութիւնը, մինչեւ եօթ տարեկան մանուկները : Իսկ կիներն ու աղջիկները և պատիկ տղաքը, առանց եղանակին խըստութեան նայելու, առանց փոխադրութեան միջոցներու, տեղահան ըրաւ, յափշտակելով անոնց ինչքը, կալուածները, նոյն իսկ պանքաներու մէջ ունեցածնին, եւ այդ ամբողջ ժողովուրդը զարհուրելի պայմաններու մէջ տարագրեց մինչեւ Միջազգետքի եւ Սուլրիոյ հեռաւոր անապատները : Բոլոր գեղանիները, աղջիկներուն ու տղոց մեծ մասը, ճամբաններուն վրայ յափշտակուեցան, իսլամութիւնը ընդունելու բոնադատուեցան ու տարուեցան իսլամ տուները :

Միեւնոյն կերպով տեղահան ըրին նաեւ Թուրքիոյ միւս մասներուն մէջ դտնուող ընդհանուր Հայ

ժողովուրդը, բացի իզմիրէն եւ կ. Պոլսէն, որոնց
մէջ մասնակի եղաւ տեղահանութիւնը։ Այս ամբողջ
ժողովուրդը նոյնպէս քշուեցաւ Սուրբիոյ եւ Միջա-
գետքի անապատները։ Ճամբուն նեղութիւնները,
արհաւիրքը, չարչարանքները ա'յն աստիճան հրէ-
շային եղանակով մը կազմակերպուեցան որ տեղա-
հան եղող ժողովուրդէն ստուար մաս մը մեռաւ կամ
սպաննուեցաւ տարագրութեան ընթացքին։ Շատել
ալ անձնասպան եղան։ Իսկ մնացածները, ինչպէս
տեսանք, ջարդուեցան կամ հիւանդութենէ ու անօ-
թութենէ մեռան անապատներուն մէջ։

Այս կերպով, Թուրքերը, ոչնչացուցին Օսման-
եան կայսրութեան հայ բնակիչներուն ստուարա-
գոյն հատուածը, իր մտաւորականներով, եկեղե-
ցականներով, հարուստներով, վաճառականու-
թեամբ, դրաւեցին դպրոցներն ու եկեղեցիները, ո-
րոնցմէ մէկ քանին՝ ինչպէս Ուրֆայի մէջ, Տէր Զօ-
րի մէջ, բողանոցի վերածեցին, քանդեցին բոլոր
սրբավայրերը, բոլոր վանքերը. Թալաննեցին անոնց
մէջ գտնուող դարաւոր հնութիւններն ու սրբազն
իրերը, նոյն իսկ գերեզմանատունները աւերեցին,
եւ զերեզմանաքարերը հանելով գործածեցին։ Հա-
յութենէն ոչ իսկ հետք մը թողած ըլլալու համար։

Համանման հայածանքի մը ենթարկուեցան նա-
եւ Յոյները, Արարները, մասնաւորաբար Սուրբիա-
ցիք։ Բայց այս ժողովուրդներէն ոչ մէկուն համար
թուրք բարբարոսութիւնը եղաւ այնքա՞ն հիմնա-
կանօրէն քանդիչ՝ որքան Հայոց համար։

* * *

Բուն հայկական հայածանքը սկսաւ 1915 տպրիլ
11-ին՝ երբ մօտաւորապէս 200 մտաւորականներ
ձերբակալուեցանք Պոլսոյ մէջ եւ աքսորուեցանք

ինկիւրի : Մինչեւ այն ատեն տեղի ունեցած դէպքենըուն, — Վանայ ինդիրները, Տէօրթ Եօլի եւ Զէյթունի մասնակի տեղահանութիւնը, — կառավարութիւնը «տեղական» գոյն տուած էր, եւ ամէն ճիղ կ'ընէր հայ ժողովուրդը ապահովցնելու :

Այդ թուականին՝ թուրք կառավարութիւնը Հայոցմէ վախու բնաւ պատճառ մը չունէր, որովհետեւ Հայերը, եթէ իրապէս ապստամբութեան ծըրագիր մըն ալ ունեցած ըլլային, այդ ծրագիրը գործադրելու բացարձակապէս անկարող դարձած էին այն պատճառաւ որ իրենցմէ 21 տարեկանէն մինչեւ 45 տարեկան այրերը արգէն իսկ դրօշի տակ կանչուած եւ զինուորական իշխանութեանց ձեռքն էին : Ապահովարար մանուկներով, կիներով, աղջիկներով եւ ծերունիներով չէ որ Հայերը պիտի կրնային ապստամբիլ :

Կառավարութիւնը՝ մեր ձերբակալութենէն ետք խարեց Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը թէ ոչինչ կայ ընդհանուր ժողովուրդին դէմ : Թալէադ Պէյ, — վերջէն փաշա, — իրը ներքին գործոց նախարար յայտարարեց Հայոց Պատրիարքին թէ «կառավարութիւնը կասկածներ ունի որ կարդ մը Հայեր անջատողական ձեռնարկներ կ'ընեն եւ թէ պիտի չէզգոքացուին(3) բոլոր այն Հայերը որոնք կարող են խօսքով, գրիչով եւ ուրիշ գործունէութեամբ բրօրականտը ընել Հայաստանի մը կազմութեան» : Միեւնոյն ատեն աւելցուց որ այդ մասին քննութիւն կը կատարուի, եւ թէ անոնցմէ անմեղները անմիջապէս պիտի արձակուին : Նոյն իսկ լաւագոյն կերպով մը խարելու համար, ձերբակալուողներէն քանի

(3) Մինչդեռ բոլորն ալ, բացի մէկ քամիկն, սպաննուեցան ամենաանողորմ կերպով :

մը հոգի ետ բերաւ երկու շաբաթ վերջ, մինչդեռ
միւս կողմէ՝ բոլոր գաւառներու մէջ կը բանտար-
կէր անխտիր ամէն հայ մտաւորական եւ ականա-
ւոր մարդիկը, — եկեղեցական, դրամատէր, վաճա-
ռական, կալուածատէր, եւայլն:

Նախմ Պէյի յիշողութիւնները եւ անոնց մէջ ար-
տազրուած պաշտօնական հեռագիրներն ու հրամա-
նագիրները ցոյց տուին արդէն թէ կառավարու-
թիւնը բնաջնջման որոշ նպատակ մը ունէր Հայ
ժողովուրդին նկատմամբ:

Այս նպատակը նոր չէր: Տօքիւմանները զորս կը
սկսինք ներկայացնել, էն առաջ ատիկա պիտի ապա-
ցուցանեն անհերքելի կերպով մը, ինչ որ միանդամ
ընդմիշտ կ'ոչնչացնէ այն բոլոր մեղադրանքները
զորս թուրք կառավարութիւնը բեցուց Հայոց, եւ
որոնցմով ջանաց արդարացնել Հայ ժողովուրդին
դէմ՝ պատերազմէն ասդին ձեռք առնուած միջոց-
ները, — տեղահանութիւնն ու ջարդերը:

Նախմ Պէյի մեղի յանձնած տօքիւմաններուն մէջ
կը գտնուին իր պետին՝ Ապահուլահատ Նուրի Պէյի
գաղտնի թուղթերէն մէկ մասը, որոնց մէջ նաեւ
երկու նամակներ՝ ուղղուած այն ձէմալ Պէյին որ
իթիհատի Քօմիթէին Հալէպի պատուիրակն էր, եւ
որ, ինչպէս տեսանք արդէն, Նուրի Պէյի մեծա-
գոյն զործակիցներէն մէկը եղաւ: Այդ նամակները
ձէմալ Պէյի դրկուած են երբ գեռ Հալէպ չէր եկած
եւ Աստանա կը մնար իրը իթիհատի Քօմիթէին պատ-
ուիրակ, եւ ստորագրուած են պայմանադրական
սկզբանառով մը որուն տէրը ապահովարար կը
պատկանէր Քօմիթէին Պոլսոյ կեդրոնին:

Անոնցմէ առաջինը կը կրէ 1915 փետրուար 28
թուականը, եւ գրուած է անանկ ատեն մը ուր տա-



Անապատին մէջ հաւաքուած Հայ որբեր .

կաւին մենք չէինք ձերբակալուած, ո՞չ հայկական հաղածանք կար, ո՞չ ալ տեղահանութիւն, եւ կառավարութիւնը ամէն ճիգ կը շուայլէր հայ ժողովուրդը ապահովցնելու թէ իրեն դէմ ոչինչ կը նիւթուի :

Ահաւասիկ այդ նամակներէն առաջինը որ ջարդերուն ծրագիրն է ինքնին .—

«18 Փետրուար 1915.

«Ատանայի պատուիրակ ձեմալ Պէյի .

«Թուրքիոյ մէջ իրիհատ եւ Թէրագ-
«գըի(4) քաղաքական կեանքը խափանելու
«կարող մէկ հատիկ ոյժը Հայերն են : Վեր-
«ջերս, Գահիրէն իրարու յաջորդող լու-
«րերէն կը հասկցուի որ Դաշնակցուրինը
«ձեմիյէրին (Իթիհատի Քօմիրէին) դէմ
«վնական յարձակում մը կը պատրաստէ :

«Անցեալին ամբողջ պատմական պա-
«րազաները եթէ մանրազնին կերպով քըն-
«նենիք, պիտի տեսնենիք որ ձեմիյէրին հայ-
«րենասիրական ջանքերու նամբուն վրայ
«յայտնուած բոլոր փոքորիկները Հայերուն
«ցանած խռովութեան սերմերուն արդիւնին
«են :

«Տոքք . Նազըմ Պէյ(5) կը գրէ . «Ես
«ամբողջ Թուրքիան իրիհատ եւ Թէրագգըի
«մէկ պատիկ նշանովը՝ ուզուած նամբան

(4) Միւրիմ եւ Յառաջդիմութիւն Քօմիրէն, որ ներկայ տօֆիւմանին մէջ կը կոչուի նաև «Ճէմիյէթ» (Ընկերութիւն) :

(5) Իրիհատի Քօմիրէին հիմնադիրներէն եւ ամէնէն ազ-
դեցիկ անդամներէն մէկը : Արդի բուրք կառավարութեան կող-
մէ իրիհատականներու դէմ պատրաստուած ամբաստամազքին

«մտնելու վիճակին կը հասցնեմ, եթէ Հայերը չըլլան:

«Ճեմիյէքը, հայրենիքը այս անիծեալ «ցեղին ցանկութենէն փրկելու եւ այս մասին Օսմաննան պատմութեան խուելիք արատին պատասխանատութիւնը իր հայքենասէր ուսերուն վրայ առնելու որոշում տուած է:

«Վրէժի շարքերով լեցուն անցեալին «մուաստութիւնն ու դառնութիւնները(6) «մոռնալու անկարող Ճեմիյէքը, իր ապագային մասին յուսալից ըլլալով(7), Թուրքիոյ մէջ ապրող բոլոր Հայերը, առանց «անհատ մը ողջ ձգելու, փնացնել որոշած «եւ այս մասին կառավարութեան ընդարձակ «իրաւասութիւններ տուած է:

«Զարդի կարգադրութեան մասին կառավարութիւնը կուսականերուն եւ բանակի հրամանատարութեանց պէտք եղած «քացատրութիւնները պիտի տայ(8): Իրիմէջ կը կարդամիք.— «Նոյն իսկ Տոփք. Նազրմ Պէյ այնիքան առաջ զացած է որ պնդած է քէ այս ձեռնարկը (Հայկական ջարդերը) Արեւելիան Հարցը պիտի լուծէ արմատապիչ»:


(6) Կ'ակնարկուի Պալքանեան պատերազմին ուրկէ Թուրքիա այնիքան նուաստացած ու կորուսով դուրս եկաւ:

(7) Այսինքն՝ Գերմանիոյ, հետեւարար նաև Թուրքիայ յաղքանակին նկատմամբ ապահով ըլլալով:

(8) Հայոց տեղահանութիւնը, առժամեայ օրէմքի մը համաձայն, նախապէս յանձնուած էր զինուորական իշխանութեանց: Վերջէն ժաղաքական իշխանութիւնը այս գործը բա-



ՀԱՐՔԻ ՊԼՅ



卷之三

«հաս եւ Թէրագգրի բոլոր պատուիրակները
«իրենց գտնուած տեղերը այս խնդրին հե-
«տապնդութեամբ պիտի գրադին։ Զպիտի
«քոյլատրուի որ Հայ մը օգնութեան եւ
«պաշտպանութեան արժանանայ։

«Թողուած գոյքերը, ի վերջոյ ձեմիյե-
«քին կազմակերպութեանը ընդարձակուե-
«լուն եւ հայրենասիրական նպատակներու
«համար ծախսուելու պայմանաւ, առ այժմ
«կառավարութեան յարմար տեսած եղանա-
«կով պիտի գրաւուին ու պահուին(9)։

«Այս մասին, եթէ պէտք տեսնուի, կազ-
«մուելիք յանձնաժողովներէն հաշուական
«քացատրութիւններ առէք։ Երբ մատակա-
«քարութեան մէջ զեղծում մը տեսնէք, թէ՝
«կուսակալներուն եւ թէ՛ մեր մօտ պէտք ե-
«ղած դիմումը կրնաք ընել»։

(Բնագրին լուսանկարը տեսնել՝ Պատկեր №· 1)։

Այս նամակին առաջին պարբերութեան մէջ յիշ-
ուած Դաշնակցութեան «յարձակում»ը նոր բան մը
չէր, եւ բնաւ առնչութիւն չունէր համեւրոպական
պատերազմին հետ։ Ինչ որ նամակը «յարձակում»
կ'որակէ, այն համերաշխութիւնն է զոր Պալքան-
եան պատերազմին ատեն, երբ Տէրութիւնները սկը-
սան յուզել Հայաստանի բարենորոգմանց հարցը,
Դաշնակցութիւնը եւ ուրիշ հայ քաղաքական կու-

տանձնեց։ Երկու իշխանութիւնները արդէն միւս միասին
գործեցին։

(9) Տեղահան եղած Հայերու գոյքերը, կալուածները,
պահանջաներու մէջ ունեցած աւանդները գրաւուեցան կառավա-
րութեան կողմէ։

սակցութիւններ գոյացուցին Եղիպառսի մէջ, բարենորոգմանց հետապնդման մասին:

Երկրորդ նամակը որ գրուած է շաբաթ մը ետք, կերպով մը կրկնութիւնն է առաջինին, բայց կարեւոր մանաւանդ այն պատճառաւ ո՞ր անոր մէջ լոկ Հայերուն չակնարկուիր: Այս նամակը ցոյց կուտայ թէ Հայերուն գործը լրացնելէ ետք պիտի զբաղուէր նաեւ միւս տարրերուն, Յոյներուն, Սուրբացւոց Արարներուն բնաջնջմամբ:

«25 Մարտ 1915.

«Աստանայի պատուիրակ ձեմալ Պէյի.

«Դարերէ ի վեր պետութեան քաղաքակրածիական յառաջդիմութիւնն է առաջինին գոյութիւնը ջնջելու մտադրութիւնը՝ քաղաքական արգելք-«ներէ զերծ ընդարձակ սահմանի մը մէջ ա-«պահովելը ամենուս պարտականութիւնն «է: Ասոր համար՝ «Խ'նչ կ'ուզէ ըլլայ» բան-«լով, պէտք է ամբողջ պատախանատուու-«թիւնը ստանձնենք, եւ կառավարութեան «ընդհանուր պատերազմին մասնակցութիւնը «որքան մեծ զոհողութեան մը հետեւանքն «ըլլալը զնահատելով, պէտք է աշխատինք «ձեռնարկուած միջոցները պահանջուած «արդինենքներուն հասցնելու:

«Խնչպէս 18 փետրուար 1915 քուակիր «նամակին մէջ յանտնուած էր, ձեմէյէրը «ասկէ վերջ իր ջանքերուն նամբուն վրայ «տարիներէ ի վեր իրեն հետ ընդհարող «զանազան ոյժերը հիմէն քանդելու եւ փը-«նացնելու որոշում տուած եւ այս մասին «դժբախտաբար շատ արինոտ միջոցներ

«Ճեռք առնելու ստիպուած է։ Վատահ եղե՛ք «որ այս միջոցներուն զարդուրանքը երեւա-«կայելով մենք ալ կը զգածուինք։ բայց ձե-«մեյէքը, իր յաւիտնական գոյութիւնը ա-«պահովելու համար ասկէ զատ ուրիշ նամ-«քայ չի տեսներ։

«Ալի Ռիզա(10) մեզ կը քննադատէ եւ «այս մասին գուրի կոչ կ'ընէ։ Պարզամտու-«քեան այս աստիճանը ապուշուրիւն է։ «Հալէպ զացէք, երէ կրնաք զինքը համո-«զել՝ միասին աշխատեցէք, երէ կարելի «չըլլայ՝ իր սրտին նուրք բելերը բրբռա-«ցնելիք յարմար տեղ մը կը գտնենք ի-«րեն(11)։ Ծանօթ անձնաւորութեանց (Հա-«յոց) մասին եղած ձեռնարկները մինչեւ «որ չարդիւնաւորստին, միւսներուն(12) «հետ զրադիլը շիտակ չէ։ Առ այժմ՝ ուշա-«գրաւներուն(13) օրինական միջոցներով ««պատժուիլը յարմար տեսնուած է, ինչ որ

(10) Ալի Ռիզա Պէյ՝ Խրիստոփ Քոմիքէին Հալէպի պատ-
ռական էր ձեմալ Պէյէն առաջ։ Կէս կոյր մարդ մըն էր, որ
ձեմալ Պէյի Հալէպ երբալէն ետք քառուեցաւ քաղաքական
ասպարէզէ եւ սկսու վաճառականութեամբ զրադիլ։

(11) Այսինքն՝ զինքը կը սպանենք։

(12) Ցոյներուն, Արարներուն, Սուրբիացւց։

(13) Ինչպէս յայտնի է, ամէն գաւառներու մէջ, ժողովուր-
դին տեղահանութենէն առաջ, ոււազրաւ մարդիկը, — մտաւու-
րական, եւայլն, — ձերքակալուեցան։ Ասոնց մէկ մասը յանձ-
նուեցաւ պատերազմական ատեամներու, եւ ասիկա է նամակին
ակնարկած «օրինական միջոց»ը, որով անոնց պատժուելիքը, կը
ծանուցան։

دُوْلَهُ تَقْدِيرٍ وَجَبَّهَ سَهَّلَهُ دُولَتَنْتَجْتَهُ - بَيْهُ شَفَعَهُ
شَفَعَتَهُ مَرْجَعَهُ .

چند نیزه

«ապագայ գործողութեանց մեկնակետը պի-
տի ըլլայ:

«Թողուած գոյքերու խնդիրը դարձեալ
«ձեր յիշողութեան կը ներկայացնեմ: Շատ
«կարեւոր է: Մատակարարութիւնը ձեր աչ-
«քեն հեռու մի՛ բռնիք: Միշտ հաշիւները,
«գործողութեան եղանակները քննեցէք:
«Ճամբայ ելլելու օրերնիդ ալ գիտցուցէք:

«Յ. Գ. — Նանի Պէյ(14) հոն պիտի գայ.
«զինիքը նանշցուցէք: Կուսակալին փոխուի-
«լը կարելի չըլլար: Արդէն դուք ալ հոտկէ
«կը բաժնուիք: Պէտք չկայ ըսել է»:

(Բնագրին լուսանկարը տեսնել՝ Պատկեր №· 2).

Այս նամակներուն վրայ, ճէմալ Պէյ փութաց
թողուլ Ատանան եւ անցաւ Հալէպ, ուր այնքան
խանդով պիտի աշխատէր հայկական կոտորածնե-
րու ծրագրին գործադրութեան:

Իթիհատի Քօմիթէին այս երկու նամակները
լաւագոյն կերպով մը գնահատելու համար, անհը-
րաժեշտ է յիշել թէ այդ օրերուն երկու կառավա-
րութիւն կար Թուրքիոյ մէջ, մէկը պաշտօնականը՝
Սահս Հալիմ փաշայի դահլիճը եւ միւսը Իթիհատի
Քօմիթէն որ անպաշտօն ըլլալով հանդերձ՝ աւելի
իրական եւ ազդեցիկ իշխանութիւն մըն էր,
քանի որ պաշտօնական իշխանութիւնը ամենախիստ
քօնթրոլի մը ենթարկուած էր իր կողմէ: Բոլոր գա-

(14) Ասիկա ապահովաբար իրիհատի ամէնէմ պերճախօս
անդամը եղող նանի Պէյն է որ պատերազմին սկիզբը Միշտ-
գետք դրկուեցաւ, տեղւոյն Արար ժողովուրդը Անգլիոյ դէմ
համելու համբար: Նանի Պէյ այնտեղ մեռաւ հիւանդութենի:
Ժէօն-Թիւրքերը իր մահը ազգային սուզ մը դարձուցին:

ւառները մասնաւոր պատուիրակներ ունէք, — ընդ-
հանրապէս «Պատասխանատու-Քարտուղար» կը
կոչուէին, — եւ այս պատուիրակները ամէն գործի,
մասնաւորաբար հայկական տեղահանութեան եւ
ջարդերուն կը հսկէին: Կուսակաները եւ առ հասա-
րակ բոլոր պաշտօնեանները, առանց իրենց գիտու-
թեան եւ հաւանութեան ոչինչ կրնային ընել: Նոյն
իսկ պարզ ոստիկաններ պաշտօնի կոչելու գործը ի-
րենց հաւանութենէն կախուած էք:



ԶՈՐԾՈՐԴ ԳԼՈՒԽ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ
ՏՕՔԻՒՄԱՆՆԵՐԸ

Բ.— ԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻԶՈՑՆԵՐ

47074-491982

J7000250P

900300000002

—4

Զարդերը ծրագրելէն ու գործադրութեան սկը-
սելէն ետք, թուրք կառավարութիւնը ամէն կարե-
լի միջոցներով աշխատեցաւ որ հայկական կոտո-
րածներուն նկատմամբ քաղաքակիրթ աշխարհ-
ոչինչ իմանայ: Եւ ամէն անզամ որ առիթ ծագե-
ցաւ, միշտ ամենաանպատկառ ստախօսութեամբ
մը հերքեց այդ կոտորածներուն նկատմամբ տարած-
ուած լուրերը: Բայց ամերիկեան հիւպատոսները
մանաւանդ հնարը կը գտնէին իրենց Պոլսոյ դես-
պանատան տեղեկութիւններ հասցնելու, ինչ որ
մեծապէս անհանգիստ կը գարձնէր թուրք կառա-
վարութիւնը(1): Ահա այդ անհանգստութեան փաս-
տերէն մէկն է հետեւեալ տօքիւմանը որ նոյն ատեն
կառավարութեան կողմէ Հայոց մասին սնուցուած
բնաջնջման քաղաքականութեան մեծագոյն ապա-
ցոյցներէն մէկը կրնայ դառնալ:—

«Ծածկագիր ներքին գործոց նախարա-
քութեան, ուղղուած Հալէպի Կուսակալու-
«քեան:—

(1) Աղքացեալ Տոքր. Շէփրբտ կը պատմէր հետեւեալ մի-
ջադէպը:— Հայկական ջարդերէն ետք Ամերիկացի օրիորդ-
ներու խումբ մը Խարբերդէն Հալէպ եկաւ, Ամերիկա վերա-
դառնալու համար: Այս օրիորդները նամբան կողոպտուած ու
շատ նեղութիւն հաշած էին: Թուրք կառավարութիւնը ամե-
նախիստ խուզարկութեամ մը ենթարկեց զանոնք, որպէս զի հե-
տերնին պատկեր կամ ո՛ եւ է գրութիւն չտանին: Նոյն իսկ ա-
նոնց մազերուն իիւսերը ժննեցին:— «Ի՞նչ կը փնտոէ՞, բաւ
օրիորդներէն մէկը, ինչ որ կը փնտոէ՞ մեր վրայ չէ, այլ մեր
մտքին, մեր աշուշմերուն, մեր սրտին մէջ. մեզ սպաննելով
միայն կրնաք զնչել զանոնք»:

«Ամերիկեան կառավարութեան հրա-
«մանով, Պոլսոյ դեսպանատան վերջերս ը-
«րած միջամտութենէն կը հասկցուի քէ
«կարգ մը տեղերու մէջ ամերիկեան հիւ-
«պատոսները գաղտնի միջոցներով տեղե-
«կութիւններ ձեռք կը բերեն: Թէեւ պա-
«տասխանուած է քէ (Հայ գաղթականնե-
«րու) տարագրումը ապահով կերպով եւ
«հանգստութեամբ կը կատարուի, բայց ո-
«քովիհետեւ այսունը բաւական չէ զիրենի
«համոզելու, աշխատեցէք որ քաղքի, գա-
«ւառակներու եւ կեդրոններու մօտ գտնուող-
«ներուն (Հայերուն) առավման միջոցին ու-
«շաղրութիւն գրաւող դէպքերու տեղի չի
«տրուին: Ներկայ ժաղավականութեան տե-
«սակետով ամենակարեւոր է որ այդ տեղե-
«րը շրջող օսարները համոզուին քէ (գաղ-
«քականներու) առաքումը իսկապէս լոկ
«տեղափոխութեան նպատակով մը կը կա-
«տարուի: Այս պատճառաւ, կարեւոր է առժա
«մարար, որ առ ի ցոյց, փափուկ վարմունիք
«մը ցոյց տրուի եւ ծանօթ միջոցները(2)
«գործադրուին յարմարագոյն վայրերու
«մէջ: Իսկ այս մասին տեղեկութիւն տուոկ
«հետազօտիչ անձերը ձերբակալելնիդ եւ
«ուրիշ պատրուակներով պատերազմական
«ատեաններու յանձնելնիդ կարեւորութեամբ
«կը յանձնարարեմ:

«Ներքին Գործոց Նախարար

«18 նոյեմբեր 1915. «ԹԱԼԵՍԻ».

(2) Զարդերը:

(Մակագրուած) .—

«Ծածկագրին վրայ չխօսելով
«ոստիկանութեան Տնօրէնին հետ
«տեսնուցե՛ք : Իրօք այդ տեսակ հե-
«տազօտիչ անձեր կա՞ն : Նախարա-
«քութեան հրամանին համաձայն այս
«տեղերը ֆիչ մը չափաւոր գործո-
«ղութիւններ կատարուին :— (Գաղ-
«թականներու) ընդհանուր տնօրէ-
«նութեան փոխանորդին : 21 Նոյեմ-
«քեր 915.

«կուսակալ

«ՄՈՒՍԹԱՖԱ ԱՊՏԻՒՀԱՀԱՒԳ» .

— «Այս տեսակ անձերու գոյու-
«քեան ես վստահ էի , եւ պէտք ե-
«ղած հետապնդութիւնները կատար-
«ուելու մասին ժամի մը անգամ ոս-
«տիկանութեան տնօրէնին աղաչած
«էի , բայց օգոստ մը չունեցաւ : Ե-
«քէ կուսակալութեան կողմէ իրեն
«ազդու կերպով ազդարարուի . թե-
«քեւս արդիւնք մը ապահովուի :
«Այս մասին հրամանը ձերն է :— 21
«Նոյեմքեր 915.

Ընդհ . Տեսչի փոխանորդ

«ԱՊՏԻՒՀԱՀԱՍ ՆՈՒՐԻ» .

«Գաղթականներու առաքման
«և սշտօնեաններուն ալ գրելու էիք :
«— (Գաղթականներու) ընդհանուր

سوس سعد - هفتاد و نه - بیست و نه - زاده اردیبهشت ۱۳۷۰

موده زرگر شده باشند. صوره داشت اینجا بیان نهاد.
اگرچه تقدیر نمایند و در خواسته های خود مجبوب شوند
و بنابراین شعبه ایجاد شوند. این موضع دو دفعه مذکور شد.

عنه . مارثا اورنستاد . آریا خانم
ریت نجفی شاهزاده زرین . دختر زرین
دروزیگران . آنچه در جهان نیست .

ՊԱՏԿԵՐ 2.— Ատանյի Իր-իհատին պատուիրակ Ճեմալ Պէյի
նարարուի : Նամակը կը հրահանգէ չի մտահոգել միւս տարր

میرزا حساد

لعله رفقاء معاشرن اذ نرث عاد و سهورنا نیز
بهم دنبه رنده اند گویند میخواستم بجهت این داده احباب و شاهزاده
نایاب صهد ای خود را از نار برداشته باشند و علهه ای پدر که مدت
عمری نیز شد لکن ای خود جو شرکه ای که بیمه اولینی نظر نداشت
ارزشان خانه را که مهده است بصارع جانبیه شرک مرخصه است
این داده نیز بیمه شد و در آن داده بیمه ای که مرخصه است
آن داده مهده است و میخواستم بجهت این داده بیمه ای که مرخصه است
آن داده بجهت این داده میخواستم بجهت این داده میخواستم
برای این داده میخواستم بجهت این داده میخواستم
آن داده بجهت این داده میخواستم بجهت این داده میخواستم
آن داده بجهت این داده میخواستم بجهت این داده میخواستم

ուղղուած շրջաբերականը, որով Հայոց քնաջնջումը կը յանձերը (Յոյն, Արար եւն.) Հայոց գործը վերջացնելէ առաջ.

«տեսչութեան փոխանորդին :

«22 Նոյեմբեր 915.

«կուսակալ

«ՄՈՒՍԹԱՅԱԱՊՏԻՒԼՀԱԼԻԳ».

«Գրեցէ՛ք, Նախմ Էֆենտիի .

«22 Նոյեմբեր 915.

(«ԱՊՏԻՒԼՀԱՍ ՆՈՒՐԻ»).

«Գրուեցաւ :— Տօսիկ 741—16»

Մակագլութիւնները ցոյց կուտան այն գործողութիւնները որոնք կատարուած են ծածկագրին նկատմամբ :

Նախմ Պէյի յիշողութեանց մէջ կը գտնուի նաև արտագրութիւնը հետեւեալ ծածկագրին որ այս խնդրին կը վերաբերի եւ որ զրկուած է մօտաւորապէս ամիս մը առաջ .—

«No. 745.

«Մածկագիր ներքին գործոց նախարարութեան, ուղղուած Հալէպի կուսակալութեան .

«Կ'իմանանք թէ մէկ քանի հայ թերթերու թղթակիցներ այդ կողմերը շրջելով էկարգ մը եղերական դէպքեր ներկայացնող «լուսանկարներ ու թուղթեր կազմած եւ զանոնի տեղույդ ամերիկեան հիւպատոսին «յանձնած են(3) : Այս կարգի վճասակար «անձերը ձերբակալելով փնացնէք :

«11 Դեկտ. 915.

«Ներքին գործոց նախարար

«ԹԱԼԷԱԴ» .

(3) Ճիշդ է որ Հայեր ջարդերուն վերաբերող տեղեկութիւններ տուին Հալէպի Ամերիկեան հիւպատոս՝ Mr. Jackson-ի : Այս Հայերէն մէկն էր անզիազիր երիտասարդ մը .

Նախմ Պէյ կը հաւասատէ թէ «արդէն այս տեսակ հետապնդութեանց համար գաղտնի պաշտօնեաներ յատկացուած էին. նոյն իսկ ամերիկեան հիւպատոսարանին բոլորտիքը միշտ լրտես կը գտնուէր: Օր մը, «Փամանա՞կ»ի թէ ուրիշ լրագրի մը խմբագիրներէն մէկը տեսնուած էր Հալէպի մէջ: Ասոր հետապնդութիւնը մեծ կարեւորութիւն ստացաւ, բայց վերջապէս ձեռք չ'անցաւ:

Այս խմբագիրը Հայոց մեծագոյն երգիծաբանն էր, Պ. Երուանդ Օտեան, որ կ'աշխատակցէր Պոլսոյ ժամանակ հայ թերթին եւ որ աքսորուած ըլլալով մոլորեր էր Հալէպ: Իր մասին հրատարակուած էր ձերբակալման հրամանագիր մը որուն մէջ մանրամասն կերպով նկարագրած էին զինքը: Նոյն իսկ կօշիկներուն կրունկին մաշած եւ մէկ հատին ալ ծայրը ծակած ըլլալը չէին մոռցեր յիշատակելու: Բայց Պ. Օննիկ Մազլումեան զայն փախցուց Սուրիոյ Համա քաղաքը:

* * *

Դարձեալ կառավարութեան անհանգստութիւնը կ'ապացուցանէ հետեւեալ ծրագիրը: —

«No. 809.

«Ծածկագիր ներքին գործոց նախարարութեան, ուղղուած Հալէպի կուսակալութեան.

Պ. Արամ Կիւլեան: Խսկ լուսանկարները առած էր Հալէպի Հայոց Առաջնորդարանին բարտուղարը. Պ. Մատրէսո Երէցեան: Ամերիկեան հիւպատոսարանին տեղեկութիւն տուած ըլլալու կասկածով բաւական մարդիկ, հայ բահանաներ ալ, ձերբակալունցան Հալէպի մէջ ու կորամ:

«Կը լսենք թէ օտար սպաներ նամբացներուն երկայնքը դիզուած Ծանօթ Անձնաւորութեանց (Հայոց) դիակները տեսնելով կը լուսանկարեն: Այդ դիակները ան-«միջապէս քաղելնիդ եւ դիակները այդպէս «մէջտեղ չի ճգելնիդ կարեւորութեամբ կը յշանձնարարեմ:

«29 Դոկտ. 915. «Ներքին գործոց նախարար
«ԹԱԼԻԿԱԴԻ».

(Մակագրուած) .—

«Շատ կարեւոր է, չէ՞ , Պէ՞յ: —
«Գաղթականներու ընդհ. տեսչու-
«քեան փոխանորդին: 2 Ցուն. 916.

«Կուսակալ
«ՄՈՒՍԹԱՅԱ. ԱՊՏԻՎԱՀԱԼԻԳ».

Նախմ Պէյ կը գրէ նաեւ այս մասին .— «Աղէտ-ներու, թշուառութեան, հիւանդութեան հետեւան-քով օրական 7—800 հայ կը մեռնէր: Ասոնց դիակ-ները ճամբաները, ցեխի մէջ կը լքուէին եւ գիշա-կեր թռչուններ ծակ ծակ ըրած էին զանոնք: Գեր-ման եւ Աւստրիացի ականատես սպաններ այդ տեսա-րանները լուսանկարելով կը զրկէին իրենց երկիր-ները» :

Արդի թուրք կառավարութեան կողմէ իթիհա-
տի Քօմիթէին դէմ պատրաստուած ամբաստա-
նագրին մէջ հրատարակուած անցքերը ցոյց կու-
տան թէ երկրին ամէն կողմը նոյն բանն էր, դիակ-
ները մէջտեղ մնացած էին, եւ շարունակ խիստ
հրամաններ կը տրուէին որ թաղուին: